

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

5329

Կովեմունկ Մասնաւո թիւ 44
Որբանու 1909

Ժամանակակից պատճեն

ՅԻՄԱՐ ԿՈՅԱԾ

(LA VIERGE FOLLE)

(ՊԱՏԵՐԱԽԱՆ ՉՈՐԴ ՇՐՋԱՆԱԾ)



Թուրքական պատճեն պահպան

Հայութ - Հայութական

Կ. Ա. ԱՇԽԱՍՅԱՆ ԵՎ ԶԵԿ.

Ե. ՊԱԼԻ

1922



84

Դ - 33

Տարածք 1,500 օրինակ

10 NOV 2010
20 JAN 2006

ԿիեթէՄՊէՐԿ ՄԱՏԵՆԱՇԱԲ

Թիկ 44

84
F. 33

ՀԱՆՐԻ ՊԱԹԱՅԼ

ՅԻՄԱՐ ԿՈՅՍԼ

(LA VIERGE FOLLE)

(ՓԱՏԵՐԱԽԱՂ ՉՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾԻՎ)

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՍՄԻՍ Դ. Ա. Թ. Խ. Ա.



ՑՊԱ.Գ.Բ. ԿԱՐԹԷՄՊԵՐԱ

Կ-ՄԱԳԱՍՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ-

Կ. Պոլիս

1924

01.03.2013

2329

Հովհաննեաց պետական Կիւհի-Ծիր
Գրիգոր:

ՄԵՐ ԽՈՍՔԸ

Ուժի բնույթող.

5/2. 1924 դեկտեմբեր
Յառաջարանի և յանձնաւարութեան անկար զիրք մը
ահա:

Եթ Շիքք մարդկային սրտեն բղխած ազադակ մըն է, կր-
սայ բուիլ, և անոր բարախումներն ու փորուկումները բա-
շխայ հարազատութեամբ մը կը ցոլացնէ՝ կը բնադրէ. ՅԻՄԱՅ
ՆԱՅԱՐ Հ. Պայացի լաւագոյն զործը և ժառան. առդի բեմին
սիրուած խաղերէն մէկն է, իրական խաղի մը պատկեր՝ իրա-
կան կէմքի մը բնձայուած:

«Մաքրակրօնին» — երբ առաջին անգամ, 1924ին, Պ. Հ.
Տ. Խումբը զայն բեմադրեց(*) — իրարու ականչին բաներ մը
փափացին: Մի՞քէ...: = Այո՛, այսօր ինչպէս միօ՛ Շիան ըին-
ծու, մասցածին տիպար մը չէ, և յաւես խորհրդածելու խնդիր
մը պիտի մնայ թէ եւկուսէն ո՞ւն է մեղաւոր, նորափ աղջի՛կը որ
իր սրտի ձայնին կ'անսայ՝ զայն բոլորանուէր ընծայելով մարդու
մը որ իր կրկին տարին ունի, որ կի՞ն ունի... թէ Արմօրի որ
մատղուս ու վնիս հոգիի մը բոլորանուէր խանգով ընծայումը
սրարաց կ'ընդունի և չի խորտակեր զայն հոկառակ գրարոյա-
կանի և ընկերութեան պատշաճութեանց...:

Մեզի չիյանու կարծիք յայտնի և անօւօտ ուժիմ ընթե-
ցողն ալ ընկերային բարդ ու կննուած հարցի մը լուծումը զոր-
ծին համեստ բարգմանիչէն չէ՝ որ կը սպասէ: Մեղաւո՞ր եւ
Շիան: Ան իր մեղքը չարաշար հաւեց իր կեսանելով: Հեղինակը՝
ինքն ալ անոր անօնչացող դիակին առջեւ հարցնել կը բուի
թէ ո՞վ է մեղաւոր այն երեխ անձերէն որ այդ դիակը օշապա-
սուծ՝ կ'ոդրային մատղա, բարախուն սրտի մը բարացումը...:

Ա. Պ.

Կ. ՊՈՂԻՄ, 23 Մարտ, 1924

(*) Յաջորդ երեսը կը զետեղենք այդ առաջին ներկայացման Յայ-
տագիրը, երբ յիշատակ մը Պ. Հ. Տ. Խումբի գործունէութենէն.

Ներկայացման առջիւ բարգմանիջիմ իրաւունքը
վերապահուած է:



10884-4

ՊՈԼՍՈՅ ՀԱՅ ԹԱՏՐՈՆ

Ա. ԶՄԵՌՆԱՅԻՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆ

1921-1922

(ՆԵՐԿԱԾԱՑՈՒՄ 25 ՐԴ.)

ԲԼԹԻ-ՀԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՄԵջ

ԿԻՐԱԿԻ ՑԵՐԵԿ 8 ՅՈՒՆՈՒԱՐ ԿԻՐԱԿԻ ՑԵՐԵԿ
Ժամը 2 $\frac{1}{2}$ ին
ԿԲ. ՆԵՐԿԱԾԱՑՈՒՄ 1 ի ի

Հ. ՊԱՐԱՅԼԻ

ՅԻՄԱՐ ԿՈՅԱԸ

4 Արար

ԹԱՐԳՄԱՆԻԸ՝ Ս. ԴԱՎԻԹԵՆՅԱՆ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

ՏԻԿ. ԷԼԻԶ ԳՈՎԱՆ
ՏԻՊՆ ՏԸ ՀԱՐՄԱՆ

ՏԻԿ. Մ. ՍՈՒՐԱԲԵԱՆ
ԺՈՒՆԻ ԱՐՄՈՐԻ

ՊՐՆ. Ա. ՇԱՀՆԱՖՈՒՆԻ
ՄԱՐՄԻԼ ԱՐՄՈՐԻ

ՏԻԿ. Ս. ԱԼԻՔԱՆՆԵԱՆ
ՕՐԴ. ԹՈՒԱԹԼԵԱՆ
ՕՐԴ. ԼԻԽՍԻ
ՊՐՆ. Տ. ՆՇԱՆԵԱՆ
> Մ. ԶԱՆԱՆԵԱՆ
> Ն. ՀՐԱԶԵԱՅ
> Ե. ԹՈԼԱԿԵԱՆ
> Ա. ՄԱՏԱԹԵԱՆՅ
> Գ. ԱԼԵՏԵԱՆ

Շարանսի ԴՐԱՍՈՒՀԻՆ
ՔԵԹԹԻ
ԼԻԽՍԻ
ԴՈՒՔՍ ՄԵ՛ ՇԱՐԱՆՍ
ԱԲՐԱՅ ՌՈՌ
ԿԱՍԹԾՈՆ ՄԵ՛ ՇԱՐԱՆՍ
ԱԲՐՈՒԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՐ
ՇԱՐԱՆՍԻ
ԴԱՆԱՊԱՆ ՖԱՎԻՔՆ



ՅԻՄԱՐ ԿՈՅԱԸ

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒԱԾ

Տեսարանը կր ներկայացնէ Շարանսի դուխին ապա-
րանքի սրահներէն մեկը: Լուի Ժ. Կարասիներ, խոր յաճի
դուռ մը որ զարթին վրայ կր բացուի: Աշ կողմը՝ օրմինն
եւ արոռներ: Զախ կողմը՝ ապարանքին յարկաբաժինները
տանող դուռ: Վարագոյը բացուելուն, Դուխին հարուդարը
զբաղած է կարգանորելու: Դասաւորելու սեղանին վրայ
գտնուող նամակներ: Շառայ մը ներս կր մՏնէ:

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱԾՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՐ, յետոյ ԱՐԲԱՑ ՌՈՌ

Քարտուղարը՝ ծառային որ կր ներկայացնէ Աբբային
այցահարը եւ նեանացի կր հարցենք քէ պէ՞ս է ներս հարցնել:

Նե՛րս հրամցուցէք... (Քանի մը վայրկեան լրութիւն:
Աբբայ նու ներս կր մՏնէ): Բարի լո՛յս, Պարոն Աբբայ, Զէ՞ք
միշեր զիս: Պ. ար Շարանսի քարտուղարն եմ:

ԱԲԲԱՅ. — Հա՛, դո՞ւք էք, հիմա միտքս եկաւ:

ՔԱՐՏՈՒՂԱՐՐ. — Պ. Դո՞ւքսը տեսնել կ'ուզէք: (Ծա-
ռային) Պ. Դուքսին լուր տուէք թէ նու Աբբան եկած է:

ԱԲԲԱՅ. — Աձապարանքով եկայ, շատ մտահոգ եմ:
Քիչ մը առաջ հեռագիր մը ստացայ Պ. Դուքսէն՝ որով ստի-
պողաբար հոս կր հրաւիրէք զիս: Այսպիսի աձապարանք չու-
նէր իր սովորութեանց մէջ, Դժբաղդութիւն մը կայ ար-
դիօք:

ՔԱՐՏՈՒՂԱՐՐ. — Ամենեւին, Պ. Աբբայ, Զեմ կարծեր
ո՞ր անհաճոյ բան մը պատահած ըլլայ: Քիչ մը առաջ տեսայ
Պ. Դուքսը: Սովորական հրահանդները տուաւ ինծի և հիմա

իրեն պիտի յանձնեմ կէս օրուան թղթաբերին նասակները:
ԱԲԲԱՅ. — Տիկին Դքսուհիին առողջութիւնը ի՞նչ-
պէս է:

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Կարծեմ շատ լաւ է, ինչպէս միշտ:
ԱԲԲԱՅ. — Քիչ մը հանդարտեցայ: Գիտէք թերեւս թէ

ի՞նչքան զիս կը շահագրգուն այս ընտանիքին վերաբերող
գործերը:

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Գոնէ գիտեմ, Պ. Արբայ, թէ Պ.
Կասդոնին դաստիարակն եղած էք:

ԱԲԲԱՅ. — Այո՛, այս պաշտօնը կը վարէի ատեն մը:
Իսկ հիմա, Ն. Սրբութեան սենեկապետի և աւագերէցի
պաշտօններս առաջուան գործս թողելու ստիպած են: Այս
միջոցիս Ռէօյյիի եկեղեցին քարոզութիւնը կ'ընեմ: Հե-
ռագիրն ստանալուս պէս եկայ:

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Ահա Պ. Գուշը: Զեզ մինակ կը
թողում:

(Շարանի Թուխը կը մանե)

ԴՈՒՔԱՅ. — Այո՛, մեզ առանձին թողէք: Մնաց ո՞ր ա՛ւ
կրնաք երթալ, Ժէռառ: Վաղը ժամը երկուքին եկէք: (Սե-
ղանը ցոյց տալով): Ատ նամակները ես աչքէ կ'անցընեմ:
Հուշ որ մարդ չմանէ գաւիթը: (Քարտուղարը դուրս կ'ելլայ):

Բ. ՏԵՍԱՐԱՆ

ԱՅՐԱՅ ՌՈՒ Եւ ՇԱՐԱԿԱՍԻ ԹՈՒՔԱՅ

ԱԲԲԱՅ. — Քարտուղարնիդ քիչ մը ապահովուց զիս:
Զեր հեռագիրը ստանալուս՝ վախցայ թէ արդեօք ցաւալի
գէպք մը պատահած է որ զիս կը կանչէք . . . :

ԴՈՒՔԱՅ. — Զեր վախը բոլորովին անտեղի չէ, Պ.
Արբայ, Խողիրը մահուան մը վրայ է, բարոյական մահուան

մը, որ Փիզիքականին չափ սոսկալի է, թէ՛ բարոյական և
թէ՛ Փիզիքական մահ, կրնանք ըսել: Իրական սուգ մըն է որ
տանս վրայ կը ճնշէ:

ԱԲԲԱՅ. — Ի՞նչ պատահեցաւ, Աստուած իմ . . . Կը
սոսկամ, Պ. Դուքս:

ԴՈՒՔԱՅ. — Հարցում մը պիտի ընեմ ձեզի, Պարոն
Արբայ, աղջկանս հետ ձեր յարաբերութեանց միջոցին ար-
տասովոր բան մը չէի՞ք նշմարած արդեօք:

ԱԲԲԱՅ. — Ամենեւին: Պէտք է խոստովանիմ, առանց
զինքը այպանելու թէ Օր. Տիանը քիչ անգամ կը տեսնեմ:
Տիկին Դքսուհիին տուած կրթութիւնը մեղադրել չեմ հա-
մարձակիր. գիտեմ թէ արդի ժամանակին աշխարհիկ օրի-
որդները . . . ի՞նչպէս ըսեմ . . . հըմ, հըմ . . . : Օր. Տիանին
դաստիարակութեան երկար ատեն հոգածու եղայ մինչեւ իր
առաջին հաղորդութիւնը, բայց անկէ ետքը կրօնական տե-
սակէտով անինամ թողուցին զինքը, իր կրօնական պար-
տականութիւնը կատարելու համար Ռէօյյի կուգար, և ճըշ-
տիւ Ս. Զատկին էր որ ըստ սովորութեան խոստովանան
եղաւ:

ԴՈՒՔԱՅ. — Մի՛ վախնաք, Պ. Արբայ, խոստովանանքի
գաղտնիք մը երեւան հանելու պահանջում չպիտի ընեմ,
նոյն իսկ իմ աղջկանս պէս մանկուհիի մը համար:

ԱԲԲԱՅ. — Եթէ հարցնէիք ալ չպիտի յօմարէի, և իմ
յայտնութիւններուս մէջ պիտի գտնէիք տեսակ մը վերա-
պահում, մինչդեռ ո՛ր եւ է անպատճենութիւն չեմ տեսներ
ըսելու թէ Օր. Տիան իր խոստովանութեանց ատեն ուրիշ
բաներ չէ ըսած, բայց միայն աղոց սովորական մանր մունք
յանցանքները:

ԴՈՒՔԱՅ. — Աւելի՛ զէշ, ատով կը հասկցուի թէ կրօնք
չունի, բայց իմ ըսելիքս, սոսկալի բան է . . . մեծ դժբախ-
տութիւն մը որ զիս կը հարուածէ:

ԱԲԲԱՅ. — Ա՛լ չեմ համարձակիր ենթաղբութիւններ
ընելու . . . :

ԴՈՒԻՔՍԼ. — Պ. Արքայ, աղջիկս, փոքրիկ Տիանս պըշ-
ծուեր է, անդարմանելի՛ կերպով պղծուեր է:

ԱԲԲԱՅ. — Ո՞հ, ի՞նչ կ'ըսէք... կարելի՛ է հաւատալ,
Պ. Դուքս:

ԴՈՒԻՔՍԼ. — Գարշել՛ մը պղծեր է զայն . . . անունը
պիտի չյայտնեմ... ի՞նչ կարեւորութիւն ունի անունը տալ:
Մեր ծանօթներէն մէկը, ամէնէն լուրջ մարդոց մէկը, և
ինչ որ աւելի վատթար է..., ամուսնացա՛ծ մէկը:

ԱԲԲԱՅ. — Ո՞հ, ո՞հ:

ԴՈՒԻՔՍԼ. — Քառուն տարեկան մէկն է այս գարշելին:
Է՞ս, ես գիտեմ թէ ի՞նչ պիտի ընեմ, երբ ձեռքս անցնի...

ԱԲԲԱՅ. — Հանդարտեցէ՛ք, Պ. Դուքս, հանդարտեցէ՛ք,
կարեւոր է ձեր անձին տէր միալ... Գայթակղութենէ ըգ-
գուշանալու է... Վստա՞հ էք նոյն իսկ որ չափազանցուած

ենթադրութիւններ չեն ձեր ըսածները:

ԴՈՒԻՔՍԼ. — Ամենեւի՞ն, Պ. Արքայ...: Զէք գիտեր թէ
ի՞նչ գարշելի նամակներ, ի՞նչ աղտոտ յայտնութիւններ
կան մէջտեղը...: Աղջկանս հաճոյակատար յանցապարտու-
թիւնը, իր հաւանութեամբ գործուած մեղքերը ամբողջ
յայտնուած են: Բայց, ինչ որ ալ ըսուի, ինքը յանցաւոր
չէ վերջապէս...: Ի՞նչքան դիւրին է տասնըութը տարեկան
աղջիկ մը հրապուրել: Կարելի՛ բան է որ քառասուն տարե-
կան մարդ մը այսպիսի վատութեան մը յանդնի:

ԱԲԲԱՅ. — Գիտէ՛ արդեօք թէ իր ըրածին տեղեակ էք
դուք:

ԴՈՒԻՔՍԼ. — Ո՞չ, դեռ ո՞չ: Երէկ իրիկուն էր որ ամէն
ինչ իմացանք աղջկանս վերարկուին գրպանէն—իբրեւ նա-
մակատուփ ծառայող գրպանէն—ձեռք անցընելով ժամա-
դրութեան տոմսակ մը զոր հոն դրած էր, վասն զի երէկ
մեզի, ըստ սովորութեան, այցելութեան եկաւ: Մեր մտե-
րիմերէն մէկն էր:

ԱԲԲԱՅ. — Բայց, Պ. Դուքս, վստա՞հ էք թէ ձեռ
դուստրը իրօք յանցաւոր է: Թերեւ ինչ որ կատարեալ ի-
րողութիւն մը կը կարծէք...

ԴՈՒԻՔՍԼ. — Տոմսակին լիրը ոճը աղջկանս սենեակը
պահուած թուղթերը բաւ են ըսածիս ստուգութիւնը ապացու-
ցանելու, բայց Տիան, հակառակ իր լուութեանը, ուրանալու
փորձ իսկ, չը ներ... Պ. Արքայ, աղջիկս իր բերնով ամէն ըան
խոստովաներ է մօրը:

ԱԲԲԱՅ. — Ըսել է, իսկին Շիկին Շարանսը ամէն ըան
գիտէ: Զկրցա՞ք գաղտնի պահել իրմէ:

ԴՈՒԻՔՍԼ. — Տղամ՝ կասլո՞նը միայն չէ իմացած քրոջը
յանցանքը:

ԱԲԲԱՅ. — Պ. Կասղոն հիմա Բարի՞ղ է:

ԴՈՒԻՔՍԼ. — Այո՛, Սէն Սիոի գպրոցին արձակուրդն է:
Պէտք չէ որ անհկա իրողութիւնը իմանայ, եթէ ոչ՝ ամէն
բան աչքը կ'առնէ վրէժ լուծելու համար:

ԱԲԲԱՅ. — Շատ իրաւունք ունիք, Պ. Դուքս: Լաւ է
որ Պ. Կասղոն բան մը չիմանայ: Կ'ուզէ՞ք որ Շիկին աը
Շարանսը տեսնեմ:

ԴՈՒԻՔՍԼ. — Այո՛, այո՛, հիմա պիտի գայ՝ կը տեսնէք:
Ես իրմէ քանի մը վայրկեան առաջ ձեզ տեսնել ուզեցի,
որպէս զի այս գմնգակ բացատրութիւններուն ներկայ
չգտնուի...: Զեր օգնութեան պէտք ունինք, Պ. Արքայ, և
ասոր համար է որ ձեզ հոն հրաւիրեցի: Այսպիսի վիշտ մը
մինակ ձեզի կրնացինք հաղորդել:

ԱԲԲԱՅ. — Տիկին Դքսուհին շատ ընկճուած ըլլալու է...:

ԴՈՒԻՔՍԼ. — Բնականաբար, բնականաբար... չարաչար
կ'ողբայ հիմա: Երանի՛ թէ առաջուց նախատեսէր և հսկէր
աղջկանը վրայ: Բայց նոյն իսկ իր վշտին անգիտակից երե-
ւոյթ մը ունի...: Զինքը լաւ կը ճանչնաք, Պ. Արքայ,
սիրուն, ուղղամիտ՝ թոշունի ուղեղով կին մըն է:

ԱԲԲԱՅ. — Կը ճանչնամ, Պ. Դուքս, տյո՛, լաւ կը
ճանչնամ Տիկին Դքսուհին, նշանաւոր կին մը... թեթե-
ւամիտ...ո՞չ, այլ տղայամիտ և իր աշխարհիկ պարտականու-
թեանց անձնատուր:

ԴՈՒԻՔՍԼ. — Եւ հիմակ ան ալ ինծի պէս տխուր և

ընկճուած է, խեղճ Կապրիէլլա: Բայց կը փափաքէի որ
աւելի կորովի ըլլար և մանաւանդ, Պ. Սբբայ, ուրախ եմ
որ այս նիւթին վրայ առանձնակի կը խօսիմ ձեզի... Կ'ուշ-
գէի որ Տիանին հետ անհրաժեշտ եղած խստութեամբ վար-
ուի, անոր յանցանքին աստիճան կորովով: Օ՛հ, գիտեմ
թէ այդպէս ընել կ'ուզէ, բայց իր աղջկան մէկ բառը զայն
վեր ի վայր կը յուզէ, չնչին բան մը իր ամէնէն հաստա-
տուն տրամադրութիւնը կը յեղաշրջէ:

ԱԲԲԱՅ. — Կը հստկնամ, կը հասկնամ, Պ. Դուքս:
Պէտք եղած կորովը պիտի ցոյց տամ:

ԴՈՒՔՄԱՅ. — Վերջապէս, այս պարագային ձեզի կը
վատահիմ: Ամէն գնով պէտք է փրկել այս աղջիկը, եթէ
դեռ ժամանակ կայ, ափսո՞ս..., իրաւ է որ կինս ալ ինծի
չափ վշտահար է, բայց, ի՞նչպէս ըսեմ... մեզի պատահած
բաներուն բարոյական ծանրութիւնը միեւնոյն չափով չի
ներգործեր անոր վրայ: Ինծի չափ կը ցաւի. բայց նոռազ
կը բորբոքի: Կիները, ի՞նչ որ ալ ըլլայ, երբեք մեզի չափ
զայրոյթ չեն զգար: Ասկէ զատ, տարօրինակ բան, իրենց
աղջկան անբժութիւնը — արդեօք կին ըլլալո՞ւն համար —
իրենց աչքին նոյն արժէքը չի ներկայացներ... մինչզեռ
ես, որ հայր եմ..., անհուն անկում մը կը նկատեմ: Օ՛հ,
խեղճ աղջկան իսպառ կործանած ապագայի խօսքն անզամ
չեմ ըներ... ի՞նչու որ ընկերական տեսակէտով կորսուած
է այլեւս, և խորապէս կ'ողբամ: Կ'ակնարկեմ այն զմայրուն
բերկրանքին, զոր մարդ կը զգայ իր աղջկան անքիծ դէմքը
փայփայելով: Իրիկունը իր զաւկին անարատ մարմիսը
գրկելով... իր ներկայութիւնը տունին մէջ, բոլորին
վրայ, քաղցր ու զուարթ տպաւորութիւն կ'ընէ: Ո՛հ, ի-
րաւունք ունին կուսութիւնը պաշտամունքի առարկայ ը-
նելու... Եւ հիմա զաւակս, պղծուած, բոլորովին ապա-
կանած... զարչելիօրէն կին եղած...: Տեսէք կատաշու-
թենէս պիտի խմնդենամ, կարծես, չեմ գիտեր թէ ի՞նչ ընելու
որոշում պիտի տամ...: Է՛հ, վրէ՛մ, վրէ՛մ այս զարչելի
ոճիրին զէմ:

ԱԲԲԱՅ. — Ո՛չ, չափազանցութեան չպիտի երթաք...
Կ'երգուընցնեմ ձեզ...: Օք. Տիանի ապագան այդպէս կը
պահանջէ...: Լուսութիւն, մանաւանդ լուսութիւն:

ԴՈՒՔՄԱՅ. — Այս՛, գիտեմ թէ խայտառակուած ենք...
բայց ի՞նչ կրնանք ընել այդ ձիւալին դէմ...: Ի՞նքը շատ
հանգիստ է: Իր այդ աղուոր բարքերը կրնայ մտցնել ուրիշ
ընտանիքներու մէջ, ամէն ատեն այսպիսի ընտիր որս մը
ո՞ւր պիտի կրնայ գտնել...: Ի՞նչ բախտ՝ ստորին մէկու մը
համար, որ ասանկ աղջիկ մը զիլսէ հանել կը համարձակի՝
առանց հոգ ընելու թէ ի՞նչ սսուկալի ապագայ մը կը պատ-
րաստէ անոր...: Նորէն երջանիկ համարուելու ենք որ
մեզի ապօրէն զաւակ մըն ալ չի թողուր:

ԱԲԲԱՅ. — Պարո՞ն Դուքս:

ԴՈՒՔՄԱՅ. — Իրա՞ւ ալ անանկ է...: Ի՞նչ գիտանք,
իր դասակարգին մէջ ասանկ բաներուն կարեւորութիւն չեն
տար... պղծուած աղջիկ մը հաւանականաբար զիւրին մի-
ջոց կ'ընծայէ խառնակեցութեան, ի՞նչ գիտնամ...: Մինչ-
դեռ մեր մէջ, այնպիսի ատեն մը, ուր մենք՝ աղնուապե-
տականներս՝ ուրիշ բան չունինք, բայց եթէ կենցաղպի-
տութիւնը՝ անոնց գործելակերպին դէմ, չարիքը միեւնոյն
աստիճանի չէ...: Մեր մէջ, ինկած աղջիկ մը ի՞նչպէս
կրնանք բարձրացնել, երբ յանցանքը իր բոլոր ծանրու-
թեամբ երեւան կուզայ՝ իր կորուսած առաքինութիւնը
մինչեւ իր ընտանիքին պատիւը կ'արատաւորէ: Հիմա, ա՛խ,
հիմա ի՞նչ պիտի ըլլայ այս աղջիկը: Ի՞նչպէս պիտի կըր-
նանք ամուսնացնել: Ի՞նչ անարդ բան, ապագայ խառնակ-
եաց մը:

ԱԲԲԱՅ. — Ո՛չ, ո՛չ, Պ. Դուքս: Հետեւանքները այդ-
չափ մի չափազանցէք:

ԴՈՒՔՄԱՅ. — Կամ թէ ի՞նչպիսի հպարտ ամուրիութեան
մը, ի՞նչ կեղասոա սակարկութեան սահմանուած պիտի ըլ-
լայ... խեղճ Տիանէթս: Օ՛հ, այսպէս ըլլալը զգացուցած
էի կնոջս...: Ասանկ՝ զէմը ելլողին հետ մտերմութիւն հաս-

տատողին պատիճը ա՛ս է . . . : Իսկ ինքը՝ այդ լովիրչը բնաւ հոգ չըներ . . . : Անչափահաս աղջկան մը պիսալանքը շատ լաւ կը հասկնայ : Իր բանը դործը ատ է , շատ անդամներ այս տեսակ դատեր վարած և հաւանաբար շահած ալ է . . . իր անպարտութիւնը պիտի պատճառաբանէ և պիտի յաջողի ալ . . . նոյն իոկ ծափերո՛ւ պիտի արժանանայ :

ԱԲԲԱՅ .— Ի՞նչպէս թէ դատավարած է , ի՞նչ ըսել կ'ուզէք . . .

ԴՈՒԽԾՈՅ .— Զափէն աւելի յայտնութիւններ ըրի : Չեզի՞ Պ. Աբբայ , միայն ձեզի պիտի յայտնեմ իր անունը :

ԱԲԲԱՅ .— Խոստովանանքի մը պէս ծածուկ պիտի պահմ զայն :

ԴՈՒԽԾՈՅ .— Ո՞հ , աննշան մէկու մը հետ չէ գործերս սիս , սանկ՝ անպատասխանատու և անդիտակից մէկը չէ այդ անձը որ զինովութեան մեղմացուցիչ պարագայի ենթարկածի . . . ո՛չ , ո՛չ՝ աղջիկը՝ Տիանը գլխէ հանողն է հոյակապ , մեծահամբաւ մէկը , որ իր ըրածին գիտակցութիւնը լիսվին ունի , արդարութեան նուիրուած , պատիւի ջերմ պաշտպան , մեծ տաղանդի տէր , փաստաբանական կանոնին փայլը , տարիքը քառասուն , պաշտօնակալ , նախկին մականաւոր , անդամ դատական խորհրդին . . . : Հիանալի դէմք մը . . . Արմօրի ըսուած այդ սրիկան :

ԱԲԲԱՅ .— Ի՞նչպէս , Արմօրի փաստաբանը :

ԴՈՒԽԾՈՅ .— Այո՛ , այո՛ , նոյն ինքն , պատժական ատեանի Ս. Ֆրանսուասն , ինչպէս կ'ըսեն մոտացիօրէն՝ Դատական նախարարութեան մէջ : Ինքը իմ փաստաբանս էր : Կը տեսնէք , աղէկ գտեր եմ : Քանի մը տարի առաջ , իրեն յանձնեցի ժառանգական կնճռոտ զատ մը , գիտէք . Եվէզմօնի կալուածներս . . . : Որսի առիթով՝ յարաբերութիւնները շարունակուեցան : Հաճելի կին մը ունի , գեղեցկախօս մէկն է , սեղանի վրայ կամ ծիստանը ախորժով մտիկ կ'ընէինք : Այսօրուան փաստաբաններն ու վիրաբոյժները ճաշասեղաններուն փայլը կ'աւելցնեն : Ա՛ս ալ ներկայ

զարուն յատկանիչն է , կարծես : Կինս խելքը կը թոցնէր , զանոնք զղեակ կը հրաւիրէր . յետոյ , անցած ամառ Տինարի մէջ , մեր մօտի ամարանոցը վարձեցին : Կը կարծուէր թէ Տիկին Պէլինսի հետ կը սիրաբանէ , կասկած չտալու համար հնարք կը բանեցնէ եղեր . . . : Իբրև ճաշակի տէր՝ բանդէտ մէկը , վարպետութեամբ կը մօտենայ աղջկանս , պտուղը կը հասունցնէ և կամաց կամաց կը քաղէ . . .

ԱԲԲԱՅ .— Ընդհատելով .— Ձեր այդ ըսածները ահուի բաներ են , Պ. Դուքս : Շատ կը ցաւիմ , (վետահար դէմքով անոր կը նայի) : Հարցում մը , եթէ կը ներէք , այդ յարաբերութիւնները շարունակակա՞ն եղած են , թէ դործը լոկ դիպուածական է , ինչպէս կ'ընեն կարգ մը թշուառական կնամուներ . . . (մէտով յարմար բառը վեճուելով) չհասունցած պտուղի սիրահարներ , ինչպէս կ'ըսուի , որոնք չեն դիմանար իրենց սրտի գեղումներուն :

ԴՈՒԽԾՈՅ .— Ո՛չ , Պ. Աբբայ , այդ ըսածնիդ լրագրութեան կը վերաբերի , ո՛չ , չնծեր կնամովի մը հետ չէ խընդիրը , անոնց որ սստիկանութիւնը կը զբաղեցնեն : Աւելի լուրջ պարագայի մը առջեւ կը գտնուինք : Գործը ժամանակիս ամէնէն ճարտար թունաւորողներէն մէկուն հետ է , որոնք իրենց զօնին ուղեղն ալ կը յափշտակեն և անոնց ամբողջ էութեանը կը տիրանան : Այս սրիկաները , գիտէք , գրականութիւն ալ կը խառնեն իրենց հրապուրանքին : Ահա իրենց արձակ քերթուածներէն նմոյշ մը , (կը կարդալ) . «Մարդուս կուռք մը պէտք է : Կրօնի չունիմ , մոլեռանդ մը չշեմ , իմ սերունդիս պատկանողները բաղախականութեան չեն հաւատար եւ հայենիքները ա՛լ վասնի մեջ չեն : Ինձի տէր ամբ պէտք է , կը հասկնա՞ն , Տիանէր . . . : Մինեք առանց առաջնորդի անհատականութիւններ ենք . . . : Անպարտելի կորով մը ունիմ , կարծեմ , ո՛չ մեկ բանի առջեւ ընկնած եմ , ո՛չ մեկ բանի ալ պատուի եղած եմ , բայց մարդուս կուռք մը պէտք է , Տիանէր , իմ կուռքս գուն պիտի ըլլաս . . . : Դո՛ւն , ո՛հ , այս եղակի խօսուածքը անհանդուրժելի է , Պ. Աբբայ ,

ԱԲԲԱՅ. — Ա՛ւ մի՛ կարդաք, Պ. Դուքս:

ԴՈՒՔՍԸ. — Գեղեցի՛կ խօսքեր, այնպէս չէ: Ի՞նքզինքը կը նկարագրէ, ճիշտ իր պատկերն է:

ԱԲԲԱՅ. — Այո՛, ինչպէս որ կ'ըսէիք, արդիական մարդը, մեր ժամանակի մարդը, տաղանդ ալ ունի...: Այս նշաններէն կը ճանչնամ հակառակորդը, Պ. Արմօրի՛ կրօնական բաժանումին ատեն միաբանութեանց դէմ փաստաբանց: Առաջին անգամը չէ որ ճամբուս վրայ կը հանդիպիմ իրեն: Բայց մտքէս չի անցըներ թէ ներկայ պարագային հաւատքէն աւելին պիտի կործանէր:

ԴՈՒՔՍԸ. — Այդ մարդիկը արդարացում չունին, այդ մերերը լոկ մարդ անստունը կը ճանչնան և խօսքով ու գրով աղբիւսին մէջ կը թաւալին: Տաղանդի տէր նղողները աւելի վատթար են, ինչպէս ասիկա, և զմայլանք ու զբուանք իրար կը խառնուին: Կուռք մը պէտք է այդ պարունին... իրաւ...: Թշուառականը չի գիտեր թէ քիչ մը տրամաբանութեամբ բոլոր մոլեսանդութիւնները կ'ոչնչացնեն: Բ'ն, Տիանէ՛թ...: Ի՞նչ փայլուն ապագայի սահմանուած էիր դուն...: Աղջիկ մը որ ամուսնութեան խնդրուած էր ֆրանսայի ամէնէն փայլուն անունները կրողներէն: Իրեն արժանի մէկը չինք կրնար դանել:

(Յարկաբաժինին դուռը կը բացուի)



Պ. ՏԵՍԱՐԱՆ

ՆԱՅՆԵՐԸ, ԴՐԱՍՈՒՃՐՆ

ԴԲՍՈՒՀԻՆ, (Յերս կը մտնէ յետին ժայր ընկնուած, տիտր՝ բայց ընորհալի կերպով հագուած) .— Պ. Աբբայ... Ո՞հ, Աստուած իմ, կրնայի՛ք հաւատալ, (խսկոյն Աբբային կը մոտենայ լալով),

ԱԲԲԱՅ, (անոր ձեռմերը սեղմելով). — Շփոթած և վշտա-

հար եմ, Տիկին: Պ. Դուքսը քիչ մը առաջ ինծի պատմեց թէ ի՞նչպիսի դժբախտութեան մը ենթարկուած էք...: Զեմովզեր կրկնել: Անոելի՛ է, ի՞նչ ալ գեղեցիկ էր իր առաջին հազորդութեան հանդէսը:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Ասանկ սոսկալի բան մը որո՞ւ մտքէն կ'անցնէր: Հաէ՛ք, Պ. Աբբայ, ըսէ՛ք թէ դուք ալ մեզի պէս, ո՞ր եւ է կասկած չունէիք Տիանէթի վարմունքէն, այնպէս չէ:

ԱԲԲԱՅ. — Ներեցէք որ ըսեմ, տիկին, թէ իրաւ իր հղորը վրայ աղղեցութիւն մը ունիմ, բայց Օր. Տիանը կանոնաւորապէս իմ մօտս չիք բերեր: Թէեւ ամէն Զատկի և Ծնունդի կը տեսնէի զինքը, բայց կրնամ ըսել թէ մասնաւորապէս հոգածու չէր իր կրօնական պարտականութեանց:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Գիտեմ, այո՛, յանցանքը իմս է, ինչպէս յայտնած եմ Ամէտէին: Այո՛, կը խոսսովանիմ թէ չափազանց ազատ թողուցի, շատ պղտիկ մտցուցի զինքը ընկերութեան մէջ: Շատ մեղադրելի եմ ես:

ԱԲԲԱՅ. — Զեր յարաբերութիւնները շատ են, ա՛տ է պատճառը: Ինչ որ նոյն բանը չէ, Տիկին Դքսուհի:

ԴՈՒՔՍԸ. — Ինամեալ դաստիարակութիւն մը տալու անկարող էիր, ահա՛ պատճառը:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Երկուքնիդ ալ իրաւունք ունիք: Կրօնական պարտականութիւններուս մէջ թերացայ: Պէտք էր որ օրինակ ըլլայի իրեն...: Բայց ի՞նչ ընենք, կեանքը բաղմապահանջ է... այցելութիւններ, երեկոյթներ, թատրոններ...: Շարունակ կը հրաւիրուէինք, ան ալ ե՛ս ալ կը փնտուէինք: Շնորհալի կատակերգութիւններ կը խաղայ, զուարթ ընաւորութիւն մը ունի...: (Խորունկ ու բնական հառաջանք մը արձակելով) զուարթ ըլլալն ալ ուրիշ բան չ...:

ԱԲԲԱՅ. — Ի հարկէ, այդպէս ըլլալու է...

ԴԲՍՈՒՀԻՆ. — Միշտ այնպէս կը կարծուի թէ աղջիկ-

Ները մայրերնին կ'ելլեն, բայց հաւատացէք որ հիմակուան աղջկները . . . :

ԴՈՒՔՍՈՅ. — Մանչդ շատ աղջկ մեծցուցիր, բայց աղջկ մեծցնելը աւելի գժուար է, աւելի վտանգաւոր է: Ահ, Պ. Սբայ, գեղացիները խօսք մը ունին, «զաւակ չունիմ, աղջկ ունիմ», կ'ըսեն:

ԱԲԲՈՅ. — Սուտ չ' . . . : Սա ալ չմոռնանք որ չէնք չնորհք զաւակը հազուագիւտ է հիմա, բայց չնորհքով ծընդքը ո՞ւր է . . . : Ձեր վրայ մի՛ առնէք, Տիկին Դքսուհի:

ԴՔՍՈՒՀԻՆԻ. — Շատ իրաւունք ունիք: Աւելի խիստ ըլլալու էի, բայց կ'երգնում որ կարելի չէր բան մը կասկածիլ, գործը այնչափ զգուշութեամբ առաջ զացած է որ, տարօրինակ բան է: Չեմ ըսեր որ աղջիկս շատ ազատ կը մեծնար, իրաւ է, կը սիրաբանէք, բայց ուրիշ աղջկներէ աւելի առաջ չէր երթար . . . : Մտածեցէ՛ք մէյ մը: Այդ մարդը, ամուսնացած մէկը . . . մինչեռ Տիանս . . . մանուկ մը, պղտիկ աղջնակ մը: Կարելի՛ բան չէր, մտքէս անդամ չէր անցներ:

ԱԲԲՈՅ. — Այո՛, այո՛: Տղոց վարմունքին տեղեակ եմ . . . : Անոնց փորձառական միտքը ինելքէ դուրս բան է, Տիկին Դքսուհի: Ասկէ զատ, պէտք է իրոհիք թէ տասնըութը տարին բնիցուցած աղջիկ մըն էր:

ԴՔՍՈՒՀԻՆԻ. — Տասնը ութը տարու, այո՛, բայց մինչեւ քսանը չթեւակոխէ, աչքի չի զարներ: Մենք՝ մայրերս ենք որ երկար քղանցքով շրջապգեստնին կարել կուտանք, և սակայն շատ ո՞ւշ կ'արթննանք:

ԴՈՒՔՍՈՅ, (նեղուած). — Սակայն, Սրմօրին յաճախակի այցելութիւնները ուշադրութիւնդ գրաւելու էին, Տինատի մէջ, հոս, հոն . . . քղանցքիդ փակած էր . . . առանձին կամ կնոջը հետ . . . (քեւերը վեր առնելով) վասն զի ան ալ՝ ի՞նչ գիտնամ ի՞նչ տեսակ կին է . . . :

ԴՔՍՈՒՀԻՆԻ. — Բարեկամս, չե՛ս զիսեր որքան վարպետ են անոնք որ մատղաշ աղջիկ մը հրապուրել կ'ուզեն, զար-

մանալի՛ է անոնց վարմունքը: Նախ՝ մօրը դարպաս կ'ընեն, և աղջկանը անհաճոյ բաներ կ'ըսեն: Կ'երդնում. որ դրական բան մը չէի նշմարած:

ԴՈՒՔՍՈՅ. — Դրական, ի՞նչ ալ աղուոր բառ:


ԴՔՍՈՒՀԻՆԻ. — Երօք անոնց միջնու քիչ մը պաղութիւն կը նշմարէի, պղտիկ վերապահումներ . . . Օհ, մէկ երկու անգամ մտքէս կասկած մը անցաւ. չափազանց եռանդով զիւրար կը խծրծէին, պառյափ ատեն ալ, քով քովիկ կը քալէին . . . պիսիքլէթով իրարու կը հանդիպէին . . . : Բայց այս ամէնը առջի բերան աչքի չի զարներ . . . : Ի՞նչ բաեմ, խելքս չի հասնիր կոր . . . : (Վար կը կսխէ տիուր եւ որ եւ մազերը կը ցնուուին ու կը փալփին . . .):

ԴՈՒՔՍՈՅ, (հաստամիք կերպով). — Վերջապէս գործին վերջ մը տանք: Զեզ կանչել տուինք որ ձեր կարծիքը յայտնէք. պէտք է զաւակս այս մարդուն ձանկէն աղտանել, ի՞նչ գնով որ ըլլայ՝ աղտանել պէտք է: Աղջիկը հոսկէ հեռացնելու է շուտով, որպէս զի իրար չտեսնեն, աս է միակ զարմանը առ այժմ: Ո՛չ հատուցում պէտք է, ո՛չ ալ պատիժ: Աս տարիքը մարդու մը, մանաւանդ ամուսնացած մէկու մը հետ թշնամանքով միայն կրնանք վարուիլ: Եւ ի՞նչ պատիժ կ'ուզէք, քանի որ օրինական տրամադրութիւն չկայ: Այլքրուն հրապուրանքը պատիժ չունի: Պ. Սբայ, աղջիկս օտար երկիր կրնա՞մ զրկել, կրնա՞մ մէկու մը հսկողութեան յանձնել: Խելքը զլուխը խնամակալ մը կրնա՞յ գանուիլ: Ձեր խորհուրդներուն վրայ կոյր վատահութիւն մը ունիր:

ԱԲԲՈՅ. — (անկեսդ բայց իիշ մը հեղինական օւետով). — Ներեցէ՛ք . . . լրջօրէ՞ն կը հարցնէք:

ԴՈՒՔՍՈՅ. — Ի՞նչ ըսել է . . . ատ ի՞նչ խօսք է:

ԱԲԲՈՅ. — Այո՛, կան մարզիկ որ իրենց ցաւը շարձրապակ ողբաւ կը սկսին, յետոյ կը համակերպին զէպքերուն. զուք ալ եթէ առոնցմէ էք, ևս ձեզի լաւ խորհուրդ մը կուտամ, տարտամ խորհուրդ մը որ օրհնեալ ջուրի



կը նմանի: Զեր աղջիկը այժմ ճամբէ ելած ու պղծուած է. կ'ուզէք զայն բարեպաշտ հոգի մը շինել: Օ՛հ, գիտեմ, դուք ալ զիտցէք որ զինքը բոլորովին ձուլել կաղապարելու է նորէն...: Կարծ խօսքով, ինձմէ պարզ միսիթարա՞նք մը կ'ակնկալէք, թէ կը գիմէք այն քահանային, զոր ըլլալ կը յաւակնիմ, անոր որ անհրաժեշտ կը դաւանի բարոյական պարտականութիւնը, ներքին գեղեցիկութիւնը... և որ իր կարծիքը բացէ ի բաց կը յայտնէ:

ԴՈՒՔՍՈՒՐ. — Գիտենք թէ ճշմարտութեան պինդ փարած մէկն էք և ձեր այդ բնաւորութենէն չենք խրաչիր, այնպէս չէ, կապրիէլ:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Այո՛, այո՛, Պ. Արքայ, մենք ձեր բնաւորութիւնը գիտենք:

ԱԲԲՍՅ. — Անուրանալի է թէ հեռատես չէք եղած, Տիկին Դքսուհի, Զեր միամիտ ազգեցութեան տեղ վճռական ազգեցութիւն մը բանեցուցէք....: Զեր վիշտը մեծ է...: Կուրօրէն կը սիրէք ձեր զաւակը, այնպէս չէ՞: Ուրեմն, իմ կարծիքով, հիմնական կերպով ուղղութեան բերելու էք զայն, պէտք է անանկ ուղղութեան մը մէջ դնել որ կասկած անդամ չունենայ...: որպէս զի խորիսորատը չիշնայ: Դուք չէք կրնար՝ ձեր վարած կեանքով ուղղութեան բերել խեռ և փասխաւոր զաւակ սը:

ԴՈՒՔՍՈՒՐ. — Ուրեմն ի՞նչ ընելու ենք:

ԱԲԲՍՅ. — Վանք մը պէտք է դնել երկու տարի, մինչ չեւ չափանասութեան տարիքը, բայց ո՛չ աշխարհիկ վանք մը՝ ինչպէս էր Բարիզի Ասմբխօնը, Սագու Գեօռը, ինչպէս էր Լիւզէք փողոցի մայրապետանոցը, ուր քանի մը ամիտ զրկեցիք. պէտք է մայրապետանոց մը, ուր իբր թէ իր դաստիարակութիւնը պիտի աւարտէ կամ անողիերէն պիտի սորզի, և ուր ոչ միայն խիստ հսկողութեան մը պիտի հնթարկուի, այլ նաև մեծաւորուհիի մը հողածութեան շնորհիւ, մտաւոր կարգապահութեամբ մը, պիտի սորզի ուղիղ ճամբան, և քիչ քիչ պիտի ստանայ ասէնէն

փրկարար զարգացումը այն ուժերուն որ դեռ կան իր մէջ, վատահ եմ... ևս կը ստանձնեմ ատոր պատասխանատուութիւնը:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Ի՞նչ, Պ. Արքայ, զգաստարանի՞ պէս բան մը....:

ԱԲԲՍՅ. (Ճպտելով). — Ինչե՛ր ալ կ'ըսէք . . . : Բնա՛ւ, բնա՛ւ, կատակ չեմ ըներ: Վանք մը, ըսել կ'ուզեմ, ինչպէս Բեգրիւսի վանքը, բայց Բեգրիւսը զժրախտարար մանկամարդ աղջիկներ չառներ հիմա, արգիլուած է: Սակէ զատ, ձեզմէ ալ շատ հեռու չէ...: Կարծեմ շատ յարմար պիտի զայ Պելմիքայի վանք մը, Խուէնզարի մէջ: Մեծաւուրուհին շատ լու կը ճանչնամ, մեծ արժանիքի տէր կին մըն է: Ասանկները քաջավարժ են հոգիներուն թափանցելու: Մէկէն ի մէկ չեմ կրնար ըսել թէ աւելի յարմար վանք մը կա՞ թէ ոչ, բայց կ'երթամ կը հարցնեմ եպիսկոպոսին, եթէ կը հածիք, հիմա կ'երթամ, և երկու ժամէն պատասխանը կը բերեմ, ժամանակը սուղ է, կարծեմ թէ պէտք չէ ատեն տալ որ սիրական զաւակնիդ ձեր տկարութենէն օգուտ քաղէ: Պէտք է իսկոյն իր միտքը ցնցել և անմիջապէս անանկ որոշում մը տալ որ յանցանքին մեծութիւնը հասկցնէ իրեն: Դուք ալ, Տիկին Դքսուհի, այնպէս մը վարուեցէք որ չկասկածի պատիժէ, այլ ցոյց տուէք ձեր վշտահար զայրոյթը: Կը հասկնո՞ք: Այդ մոլորած երեւակայութիւնը արթնցուցէք նշանակելի արարքով մը, վճռական և մանաւանդ խիստ եղէք, եթէ ոչ գուցէ խապառ կորսուած է:

ԴԲՍՈՒՀԻՆ. — Զեր կարծիքը ինչ է:

ԴՈՒՔՍՈՒՐ. (որ խնիցս իր հաւանութիւնը յայտնած էր Աբբային խօսած ատեն «այո՛» «լաւ ե» բաելով). — Ե՞ս... շատ յարմար կը գտնեմ այս խորհուրզը: Պէտք է զայն մեկուսացնել խիստ հսկողութեամբ մը, մինչեւ որ իր մոլորանքը ճանչնայ և այդ մարդուն յիշատակն անդամ ջնջուի մըտքէն...: Ամէն բանէ կը վախնամ...: Պ. Արքան շատ իրա-

ւունք ունի, լաւագոյն առաջնորդ մը և լաւագոյն խրատ
մը չենք կրնար գտնել:

ԱԲԲՈՅՑ.— Ի՞նչ որ ալ ըլլայ, ինձմէ աւելի անձնուէր
մէկը չեմ յուսար որ գտնէք, Պ. Դուքս: Եթէ ձեր սիրաւ
կան զաւելին բարոյական հակողութիւնը ինձի յանձնէք,
կարծեմ վատահ կրնաք ըլլալ թէ զայն ձեզի յանձնած աւ
տենա, մատառը վիճակը բոլորովին փոխուած պիտի գտնէք
և գոնէ ասկէ ետքը իր անունին և իր ծնողքին արժանի
պիտի ըլլայ, մինչեւ որ իրեն յարմար ամուսին մը գտնուի:
ԴՈՒՔՍՈՅՑ.— Ո՞հ, ասոր խօսքը անդամ չընենք:

ԱԲԲՈՅՑ.— Զմոռնանք որ, հետուէն թէ մօտէն, իր
վրայ պիտի կրնաք ներգործել, աչքէ հետո չպիտի ըլլայ,
նոյն իսկ, ատեն ատեն օգտակար ճամբորդութիւններ ալ
պիտի կրնաք ընել տալ ինմանակալուհիի մը հետ: Աւրեմն,
նախ ստիպողականին ձեռք զարնենք: Երթամ տեղեկութիւն
առնեմ: Քիչ մը առաջ մոռյի մէջ հոգեւոր պաշտօն կը
կատարէի, հիմա պէտք է քանի մը վայրկեան հօն գըտ-
նուիմ, բայց քիչ ատենէն կուզամ, եպիսկոպոսարանը հան-
գիպելէ ետքը...: Օր. Տիանը այս պահուս տեսնել անպա-
տեն է: Պէտք է որ տրուելիք որոշումը ձեր անձնական
հեղինակութենէն բղիք, որպէսզի աղղեցութիւն ընէ իր
վրայ...: Ասկէ զատ, պէտք է որ Խօսլէնդարի վանքին
մեծաւորուհին ալ հեռազերով իմաց տամ, զգուշաւոր բա-
սերով... խնդիրը չեմ հասկցներ, վատահ եղէք:

ԴՈՒՔՍՈՅՑ.— Գացէք, Պ. Արքայ, կ'արտօնեմ ձեզ, առ
այժմ մեր անունը մի՛ տաք, այսչափ:

ԱԲԲՈՅՑ.— Շատ լաւ: Օ՞հ, ուրեմն, Տիկին Դքսուհի,
հիմա պէտք է գործի մէջ կորով ցոյց տաք:

ԴԲԱՌՈՒՀԻՆ.— Զէք կրնար գիտանլ թէ որքան ընկ-
ճուած եմ:

ԱԲԲՈՅՑ.— Շատ լաւ կ'ըմբռնեմ, Տիկ. Դքսուհի: Զեր
ընտանիքին մէջ պատահած ամէն բանի կը մասնակցիմ, թէ
ուրախութեան և թէ վիշտերու: (Դուքսը նամամութեան
նշան մը կ'ընէ, զոր բբան հասկինալով՝ կը աւրունուկ կո-

րովի ձայնով): Մանաւանդ չըլլա՛յ որ տկարութիւն ցոյց տաք:

ԴՈՒՔՍՈՅՑ.— Մանաւանդ այդ բանին հոգ տանելու է:

ԴԲԱՌՈՒՀԻՆ.— Ես ալ նոյնը կը փափաքիմ . . . բայց
տկարանալ ըսելով ի՞նչ կ'իմանաք:

ԱԲԲՈՅՑ.— Փոքրիկ աղջկան միտումներուն, զիմաւո-
րապէս պչրանքներուն կոչում ընելու է . . . ինչպէս անձնա-
սիրութեանը որ իր նկարագրին յատկանիցն եղած է և որ
այս ամէնուն պատճառ եղած է գուցէ: Դուք ալ այնպէս
ըրէք, ինչպէս վանքին մէջ կ'ընեն: Աւելի աղղեցիկ պա-
տիք չի կրնար ըլլալ . . . ի հարկէ նուաստութիւն և նեղու-
թիւն պիտի զգայ տեսնելով որ պզտիկ խեռ աղջկան մը
տեղ կը դրուի, բայց արզիւնքը պիտի տեսնէք:

ԴԲԱՌՈՒՀԻՆ.— Ի՞նչպէս:

ԱԲԲՈՅՑ.— Իր վրայէն ասէք բոլոր զարգեղէնները, ինչ
որ իր կորուստին պատճառ եղած է, բոլոր կանացի՝ ծայ-
րայեղ պերձանքի նիւթերը: Բոլոր զեղեցիկ չըջազդեստ-
ները, արդուզարդի առարկաները, անոտի պածուձանքները,
գոհարեղէնները ձեռքէն ասէք: Փոխանակ մանիգիւռի
համար ժամանակ վատնելու, աստուները թող աղօ-
թէ . . . և մանաւանդ, ահա, ուրիշ միջոց մը որ ծանր
պիտի զայ, բայց խորհրդանշող զեղեցիկ ցոյց մը պիտի
նկատուի: Իրեն համար պզտիկ սուզ մը՝ նշանակալից
նուաստացում մը պիտի ըլլայ . . . Այս պատիմքը աղղեցիկ
եղած է, փորձով գիտեմ . . . Մազերը արմատէն կարեցէք
մինչեւ ծոծրակը:

ԴԲԱՌՈՒՀԻՆ. (յանկարծ ոտի ելլելով).— Ի՞նչ, Պ. Ար-
քայ . . . կարելի՛ բան է: Իր զեղեցիկ մազե՛ըը, որոնցմով
այնքան կը պարծի . . . Բայց, նախ ես կը սոսկամ զայն
աղղեղնելու . . . Հապա վարսայարդարը, որ երկու օրն ան-
զամ մը կուզար այդ աղուոր մազերը յարդարելու . . .

ԴՈՒՔՍՈՅՑ. (ուսերը ցնցելով).— Տե՛ս, ահաւասիկ կնոջ
խելքը: Զեղի չէ՞ ըսեր Պ. Արքայ: Առաջին փորձի՞ն իսկ
կը տկարանայ . . . Ողբալի՛ բան . . . ի՞նչ տղայութիւն:

ԱԲԲԱՅՑ. — Հոգ չէ՛, հոգ չէ՛, Տիկին, Հայր Արքահամի ողջակեղին դանակը չէ՛, և պէտք չկայ որ հրեշտակ մը գայ բազուկնիդ արգիլելու...: Այս թեթեւ մեղքը ձեզմէ չեն հարցներ երկինքի մէջ...: Ասկէ զատ, իմ ըստածս...: Հաւատացէք որ այսպիսի պատոիժները շատ երկրորդական կառեւորութիւն մը ունին ներկայ պարագային...: (Անօր ձեռիները բանելով): Քիչ ատենէն կուզամ: Սրտարեկ կը հեռանամ և հոս՝ սեմին վրայ՝ ձեզի կը յիշեցնեմ Աւետարանին խօսքը. «Մի՛ գայթակղեցնէք ամսուկնիրը»: Ասկէ աւելի ծանր մեղք մը չեմ զիտեր... Ո՛հ, խեղճ աղջնակ...:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Իրիկուան կը սպասենք, Պ. Արքայ: Ա՛ւ աս զործը ձեզի կը վստահինք:

Գ. ՅԵՍԱՐԱՎՆ

ԴՈՒՅԹՅՈՒ, ԳԵՎԱԽԱՅՆ, յետոյ ՔԷԹԹԹԻ

ԴՈՒԻՔՍԼ. — Իրաւո՛ւնք ունի: Զեմ կարծեր որ վանք դնելէն և առանձնացնելէն աւելի լաւ միջոց մը գտնուի, մինչեւ որ բոլորովին զղայ: Այդ բանն ալ կարելի է, եթէ գաղտնիքին ուրիշը տեղեակ չէ: Կրնանք պատրուակ բանել իր գաստիարակութեան հարցը...: Զանդակը զարկէք, ձեր սենեկապանուհին կանչեցէք:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Ինչո՞ւ:

ԴՈՒԻՔՍԼ. — Բածս ըրէ՛ք, կ'աղաչեմ: Տիանը իր սենեկն է տակաւին:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Միշտ, քիչ մը առաջ նախաճաշը իր սենեկը տարին, ինչպէս երէկ իրիկուն ալ ընթրիքը: Միայն հինգ վայրկեան քովը դացի:

ԴՈՒԻՔՍԼ. — Միշտ միեւնոյն վիճակին մէջ է, միեւնոյն լոռութիւնը:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Միշտ խուսափողական, կարծ պատասխաններ. «Այս՝ մայրիկ», «Ո՛չ, մայրիկ»... այսպիս:

ԴՈՒԻՔՍԼ. — Ես կրնամ անոր թերանը բանալ տալ, (Քերը կը մՏնէ): Քէթթի՛, Օր. Տիանին լուր տուր, թո՛ղ վար իջնէ:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Բոչ' թէ հայրիկդ վարը կը սպասէ . . . կրնայ իր տունի հագուստներով գալ: (Քերը կ'երբայ): Տունէն հեռացնելու գաղափարնիս պիտի իմացնէ՞ք:

ԴՈՒԻՔՍԼ. — Ո՛չ, նախ քանի մը կէտեր կան ձշելիք:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Ա՛հ, ինձի ըստածէն աւելի բան չպատի զրուցէ, Ամէտէ: Մեր կարծածէն աւելի գաղտնապահ բնաւորութիւն ունի եղեր:

ԴՈՒԻՔՍԼ. — Կարելի է ես աւելի ազդեցութիւն ընեմ վրան, կը կարծէ՞ք թէ պիտի ըմբոստանայ:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Ո՛չ, չեմ կարծեր:

ԴՈՒԻՔՍԼ. — Բայց գոնէ զղումի նշան մը նշմարեցի՞ք: Իր յանցանքին ծանրութիւնը ըմբոնե՞ր է:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Կարծեմ, այս՛, կը յուսամ . . . , թերեւ գախնալէն կամ մանաւանդ տա՞նալէն է որ լութիւն կը պահէ . . . : Թերեւ կը վախնայ թէ Արմօրին կը պատմէք:

ԴՈՒԻՔՍԼ. — Ինչ որ ալ ըլլայ, այս վիճակը անտանելի է: Այս անհաօկնալի լոռութիւնը եզականապէս կը ծանրացնէ իր յանցանքը մեր աշքին: Ո՛հ, իրմէ ա՛լ աղէկ բան չեմ սպասեր: Գիտցի՛ր որ կորսուած է այլեւս: Պէտք է ընելիքնիս որոշենք, Կապրիէլ . . . : Բայց գոնէ ժամանակն է որ մեր ուժերը հաւաքենք և մեր ընելիքը ձշենք: Ամէն ինչ մէկ օրուան հանդիպեցաւ, Ժամը քանիին պիտի գայ Տիկին Արմօրին:

ԴԻՍՈՒՀԻՆ. — Ժամը ձիշդ չորսին:

ԴՈՒԻՔՍԼ. — Ժամը երեքն է, պէտք եղածէն աւելի ժամանակ ունիմ: (Տիան կը մՏնէ:)

Ե. ՏԵՍԱՐԱՆ

ԴՐԱՅԻՑ, ԳՐԱՎՈՒՀԵՐՆ, ՏԻՄՆ.

ԴՈՒՔԾՈՒԾ. — Առաջ եկուր...: Գիտցիր որ ա՛լ վայր-
կեան մը իսկ պիտի չհանդուրժեմ քու վարժունքիդ...: Քանի մը տեղեկութիւններ կը պահանջնեմ, մինչեւ հիմա
յամատ լուսթիւն մը պահեցիր և չուզեցիր խօսիլ: Հիմա,
անմիջապէս պիտի զրոցես...: Հանդարտ եղի՛ր, ա՛լ ժա-
մանակ պիտի չանցըննք քեզ կշամիքելու, ինչ որ ալ ըլ-
լայ...: Միայն երկու, երեք հարցում պիտի ընեմ կացու-
թիւնը պարզելու համար, և գուն ալ պիտի պատասխաննես:
Անձրաժեշտ է գիտնալու թէ կա՞յ մէկը որ ըրածներուդ տե-
ղեակ ըլլայ, եթէ խորհրդական մը ունեցեր ես... նոյն իսկ
եթէ ծառայ ալ ըլլայ, կ'ուզեմ զիտնալ:

ՏԻՄՆ. — Ո՛չ, մէկը չի գիտեր:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Ո՛չ իսկ Տիկին Պէլլինը:

ՏԻՄՆ. — Ո՛չ, Ո՛չ Տիկին Պէլլինը և ոչ ուրիշ մը:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Կ'երդո՞ւս: Ո՞չ ոք իրազեկ եղած է, կամ
կասկածած:

ՏԻՄՆ. — Ո՛չ:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Թուական մը կայ որ քու յիշողութեանդ
մէջ ըլլալու է, յանցանքիդ թուականը, Պատասխանէ՛ վեր-
ջապէս... ո՞ւր և ե՞րբ տեղի ունեցաւ:

ՏԻՄՆ. — Տիմարի մէջ:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Տիմարի մէջ: Ո՞ր ատեն: Մեր եկած մի-
ջոցին:

ՏԻՄՆ. (Վարանումէ ետք): — Ատկէ ի՞նչ կ'ելլայ:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Կը խոնդրեմ որ յարդանքի մէջ չթերանաս:
Նոյն միջոցին ո՞ւր գտաք վիրար: Ի՞ր տունը թէ մե՞ր
տունը... ի՞ր տունը:

ՏԻՄՆ. — Այո՛, իր տունը:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Ե՞րբ, ցերեկը, գիշե՞րը:

ՏԻՄՆԸ. — Գիշեր մը:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Ի՞նչ աղուոր բան: Ե՞րբ եղաւ: Տիմար
հասած միջոցնի՞ս:

ՏԻՄՆ. — Ո՛չ, Սեպտեմբեր 2ին կամ 3ին: Առոտուան
ժամը 5ին որսի պիտի երթայիք Կասդոնին և հրաւիրեալ-
ներուն հետ:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Բաեւ է, նոյն իրիկունը տունէն դո՞ւրս
դիշերեցիր:

ՏԻՄՆ. — Պիտի չխօսի՞մ: Թո՞ղ տուէքք: թո՞ղ տուէքք:

(Այս միջոցին Տիան հասած եւ աւճուկը սեղանին կրեցուցած
է և գլուխն ալ, ջղագրգիռ, հակած է էօսուքին զոր կը նը-
մորիէ):

ԴՈՒՔԾՈՒԾ. — Գիշե՞ր մը... այս կէտը ձշգեցիր: Ատով
կ'ուղես հասկցնել թէ ուրիշ անգամ չպատահեցա՞ւ:

ՏԻՄՆ. — Ո՛չ, ա՛լ ուրիշ չկայ:

ԴՈՒՔԾՈՒԾ. — Սո՞ւտ ես: Աս նամակներուն վրայ թուա-
կան կայ...: Նայէ՛, աղէկ նայէ՛... եթէ կը համարձակիս
մեր առջեւ նայիլ այս լրբենի ապացոյցներուն...: Տարա-
կուսիլ անկարելի է: Այս նամակը երկու ամիս առաջ Բա-
րիզէն զրուած է... այնպէս չէ՞...: Ուրիշ ալ կայ, կար-
գա՞... փունջ մը... տե՛ս... սա աղտոտ բառերը...: Դուն
այս թանկագին նամակները կը պահէիր կոր, կը վախնայիր
որ ձեռքէդ կ'ելլին... այնպէս չէ՞: Աս նամակներէն կա-
րելի է հետեւցնել քու գրածներդ ալ: Անոնցմէ քաղուած-
ներ կան...: Մէկը՝ որով սիրահարական մանրամասնու-
թիւններ կը հարցնէիր...: Դուն կեզա մը, աղին մըն ես,
և ուրիշ բան պիտի չըլլաս, բայց եթէ աղին մը...: Ի՞նչ
աղտոտութիւն՝ այս պարզուած յիշատակները, հնարքնե-
րուդ ակնարկութիւնները... մինչեւ իսկ մարմինիդ հաճո-
յակատար նկարագրութիւնները: Տե՛ս, (Նամակ մը ցոյց
կուտայ) ասիկա, սա՛ խօսքը. «Նարունակ ականջիս մէջ,
բերնիս վրայ կ'զգամ եռ բռչունի պզտիկ նառաշներդ»: Ի՞նչ պրժ-
գալի բան, Այս բանը կարդալ իր աղջկան գրովը...: Հապա-

ասիկա՞..., չհասկցա՞յ..., Ասիկա ի՞նչ աղտոտ բանի կ'ակնարկէ:

ՏիԱՆ., (համակը ես նրելով).— Ա՛ւ չեմ յիշեր: ԴՈՒՔՍԸԸ.— Ա՛ւ չե՞ս յիշեր, ալ չե՞ս յիշեր (Ձեռքը վեր կ'առնէ):

ԴՔՍՈՒՀԻՀԻՆ., (խոյանալով).— Ամէտէ՛, կ'աղաչէ՛մ: ԴՈՒՔԸԸ.— Պիտի չհամարձակիս անչուշտ ըսելու թէ ուրիշ անզամներ ալ տեսակցած չէք զիշերը, հոս կամ ուրիշ տեղ, վասն զի, ի՞նչ կը նշանակէ սա խօսքը, «Աս իրիկուն Ցիկին Պելիխնի տունը պարելոդ կը դիտէի, որազգեստիդ օծիքը տնուհափ կերպով կը գրկեր պարանոցդ եւ մեզի փոքրիկ անուշիկ մարմինդ յուժկապարիկի մը, համբարուի մը երեւոյին ուներ...: Պահ մը հարծեցի թէ յաղբական հրպարտութեամբ մը պիտի աղաղակեմ բոլոր հոն զնուողներուն: — Այս մարմինը, որուն ամենք ալ ցանկութիւն աչ բավ կը նային, իմս ե. միայն ի՞մս ե: Ես անոր տեսն իմ եւ վաղը պիտի .. («Երեմիքի լիբրեցումը պահ մը, յուզումը եւ զայրութը կը զայկ եւ ցած ձայնով): Հոս «վապլ» գրուած է: Ուրեմն չպիտի ուրանաս...: Բա՛՛, ո՞ւր կը գտնէիք զիշոր: Կարելի է հո՛ս...: Ինչո՞ւ չէ: Թերեւս յանդզնեցար զինքը հոս բերել տալու զիշեր տանին և իջար ապարանքին դուռը բացիր զինքը ներս առնելու համար: Սա սրիկան կրնար տառանկ բան մը ընել: Պատասխա՞ն տուր: Եղունգներդ մի՛ խառներ, կ'աղաչէմ, հօրդ դէմ վայելուչ կերպով կեցիր... կամ զգուշացի՛ր:

ԴՔՍՈՒՀԻՀԻՆ., (կամաց մը միջամտելով).— Տիանէ՛թ, կը խնդրեմ, աղջիկս, խօսէ՛, սիրտերնիս շատ ցաւցուցիր: Չե՞ս հասկնար թէ աղջիկ բան չէ այս անկումէդ ետքը լուս մնալող, և թէ այսպէս չի կրնար շարունակուիլ...:

ՏիԱՆ., (մահառումէ եսքը, համակերպելու ռարթումով մը).— Է՞ն, քանի որ այնպէս կ'ուզէք, կը պատմէմ, հո՛զս, ի՞նչ ընեմ...: Ի՞նչ զիտնալ կ'ուզէք...: Ամէն բան պիտի ըսեմ, հարցուցէք:

ԴՔՍՈՒՀԻՀԻՆ., (անոր օգնելով).— Այո՛, աղջիկս, պատասխանէ...: Թու միամտութենէդ օդո՞ւտ քաղեց: Շարունակ ետեւէ՛դ ինկաւ... և բոնի, թերեւս...:

ՏիԱՆ..— Տինար էինք, երբ առաջին անգամ խօսք բացաւ: Հսաւ թէ տարիէն աւելի է զիս կը սիրէ և առանց ինծի չի կրնար ալրիլ...:

ԴՈՒՔԸԸԸԸ..— Դուն ալ անչուշտ պատասխանեցիր իսկոյն թէ...:

ՏիԱՆ..— Ես բան մը չըսի:

ԴՈՒՔԸԸԸԸ..— Նոյն օրը բան մը չըսիր . . . բայց ուրիշ անզամնե՞ր:

ՏիԱՆ..— Նորէ՞ն բան մը չըսի:

ԴՈՒՔԸԸԸԸ..— Միշտ այլպէս...: Թո՞ղ ըլլայ: Անանկ սեպենք, բայց վերջապէս, երկրորդ կամ քսաներորդ անզամուն, ինչպէս որ կ'ուզես, այն ատեն... ի՞նչ ըրիր:

ՏիԱՆ..— Լացի:

ԴՈՒՔԸԸԸԸ..— Իրա՞ւ: Ո՞րքան անմեղութիւն, Եթէ միայն լացի՞ր...: Ուրիմն ի՞նչ կը նշանակէ սա լոգանքի պատմութիւնը, զոր երկու երեք անզամ կը յիշէ:

ՏիԱՆ..— Ո՞հ, ոչի՞նչ...: Նշանակութիւն չունի:

ԴՈՒՔԸԸԸԸ..— Այսի՞նքն...: Ճշկէ՛, քանի որ այդ կէտին վրայ ենք:

ՏիԱՆ..— Յօ մը ձիով պտոյտէ կը գտնայինք ծովեզերքի խարակներուն վրայէն, կէս օրին, ան և ես՝ ձիերնիս կեցուցինք ծովեզերքը՝ ծովը զիտելու համար... այն տաեն ինծի լսաւ: «Այսօր լոգանք պիտի չընե՞ս: Մակրնթացութեան ժամանակը պարապ պիտի անցընես: Այն ատեն ձիս խթեցի զէպի խցիկս...: Այդ պահուն ծովեզերքը մարդ չկար: Երբ խցիկս գուրս ելայ, ձիերը կապեց և ինծի ըսաւ: «Աւազին վրայ, արեւուն տակ, պառկէ՛, թող ծովը գայ քեզ տանի կամաց կամաց»: Ես ալ այնպէս ըրի, պառկեցայ, ինքն ալ հեռուն կեցաւ, բան մը չըսելով, և կը զիտէր ծովը որ վրաս կուզար . . . : Երբ ալիքները սկսան

զիս տանիլ և ես ոտք ելլել կ'ուզէիր. «Ոչ, ըստու, թո՞ղ որ
ծովը քեզ առնէ տանի»; ես ալ անանկ ըրի..., Արքները
եկան..., զիս առին տարին..., Ահա՛ այսակի...,

(Առուրիւն)

ԴՐԽՔԱՐԾ. — Իսկ սեպտեմբերի այն գիշերը ուր, Կը-
սես թէ իր սոճարանոցը գացիր: Այս պատմութիւնը սոոյց
չերեւար, ի՞նչպէս եղաւ որ ճիշտ այն օրը պատահեցաւ ուր
մենք առողջան հինգին կ'արթնայինք, և քու սենեակդ
եղբօրդ սենեակին մէջէն կ'երթուէր:

ՏԻՄՆԵ. — Իրողութիւնը սա՛ է..., Գրէթէ երեք շաբաթ
կար որ կ'աղաչէր ինձի, բայց ես չէի ուզեր երթալ, միշտ
կը ձգձգէի: Այն տանն սկսու քէն ընել, ըստու թէ շատ
զժրախտ էր..., Կարծեցի թէ պիտի հնուանար...: Հաւա-
նեցայ... և զիտմամբ նոյն օրը՝ վասն զի կը խորհէի թէ
վերջը ես պիտի դառնայի... (մենենաբար ձայնը ցածընելով)
առողջան ժամը հինգին և զուք ալ, պահապանն ալ հոն
պիտի շըլլայիք:

ԴՐԽՔԱՐԾ. — Այդպէս, հէ՛, յանդդնեցար, համարձակե-
ցա՛ր զիշերով անկողինէզ ելլել, վար իջնել և երթալ:

ՏԻՄՆԵ. — Պարտէզին ծայրը ինձի կը սպասէր, այսպէս
որոշուած էր..., Տեղատարափ անձրեւ մը կ'իջնէր: Առանց
կոշիկի իջայ վար, պարտէզին մէջէն անցայ ջուրերուն մէջ
կոխկոտելով...: (Կը կին այնը խեղդուած):

ԴՐԽՔԱՐԾ. (Երախայական). — Շարունակէ՛ շարունակէ՛...:
ՏԻՄՆԵ. (Երկար ունիչ մը տանելով). — Պարտէզին ծայրը
հանելուս, զիս գրկեց, մեծ վերարկուի մը մէջ վաթթեց և
տարաւ...: Այսպէս անցանք զիւղէն...: Շուները ար-
թընցած՝ սասափիկ կը հաջէին...: (Ոռուրիւն: Աչերը
վար յառած կը առռունակի): Առողջան ժամը ծին, միս մի-
նակ ետ զարձայ: Հեռուէն լսեցի ձեր հրացանաձգութեան
առաջին ձայները, վեր ելայ, մայրիկս կը քնանար, պառ-
կեցայ... քնացայ...:

ԴՐԽՔԱՐԾ. — Այդ աղտոտ արարքը, Կ'ըսիս թէ ալ
չկրկնուեցա՞ւ:

ՏԻՄՆԵ. — Ոչ:

ԴՐԽՔԱՐԾ. — Հո՞ն ոչ, բայց Բարի՞զ, Լմիցո՞ւր...:

ՏԻՄՆԵ. (Փառանումք ես): — Այո՛: (Չուեօր անհամբերու-
թեան շարժում մը կ'ընէ եւ ձեռքը աղջկան վրայ կ'երկնցնէ: Տիան ոտի կ'ելլիկ վախնայով): Ուզեցիք որ խօսիմ, ե՞ս ալ
կը խօսիմ:

ԴՐԽՈՒՀԵՐՆ (ցած ձայնով ամուսնոյն). — Ամէտէ՛, Կ'ա-
ղաջեմ, հիմա ենէտք եղածը զիտենք:

ԴՐԽՔԱՐԾ. — Այո՛, հիմա՛կ ալ ուրիշ բաներ ունիմ ը-
սելիք: Բայց նախ, յիշստակներու այս էջը փակելու հաւ-
մար, կը հաճի՛ս երթալ սենեակդ բերելու այն ջրաներկ
պատկերդ, զոր զծած է, և գեռ շըմինէիդ վրայ է: Այդ
փոքրիկ նուէրը ուրախութեամբ պիտի պատուիք: Ուրիշ
յիշատակներ ունիս արդէն, անոնք կը բաւեն:

ՏԻՄՆԵ. — Լա՛ւ, կ'երթամ...

ԴՐԽՔԱՐԾ (զյուն կեցնելով), — Աճապարելու հարկ չկայ...:
Երկվայրկեան մը սպասէ՛... Պէտք է քեզի իմացնեմ թէ
ինչ որոշած ենք մայրիկդ ու ես...:

(Թուռք կը բացուի: Կասպին աք Շառան կը մտնէ)

Զ. ՏԵՍԱՐԱՆ

ԱՌԵՆԵՐԸ, ԿԱՍՊԻՆ ՏՔ ՇԱՌԱՆՆ

ԿԱՍՊԻՆ. — Բարե՛ւ, գրաւս շահեցայ: (Պատասխան չին
տար) Է՛, ի՞նչ է աս... Ինչո՞ւ ապշած կը մնաք, արտա-
կարդ բա՞ն մը ըսի: (Տիանին նովր կ'երբայ խնդալով) Գրաւս
շահեցայ... չե՞ս յիշեր կոր... երէկ նախաճաշին: Միտքդ
բեր, Տիանէթ եւ վճարէ՛: (Երեսը կը մօսեցնէ որ համբուրէ):
ՏԻՄՆԵ. — Ա՛, միտքէս ելեր է...:

ԿԱՍԴՈՆ. — Աս առառու սենեակդ պիտի ելլէի քիչ մը կատակ ընելու համար, բայց իմացայ՝ որ հիւանդ ես, ի՞նչ էր նայիմ մեր հանրմին հիւանդութիւնը։ Ոչինչ բան էր, անանկ չէ։

ԴՔՍՈՒՀԻՆԵ. — Բան օք չէր, տղա՛ս, քիչ մը գլուխը կը ցաւէր։

ԿԱՍԴՈՆ. — Իե՛զձ քուրիկս, Ստոր համա՞ր է որ քիթդ կախեր ես... (կը դիմէ անոնց նելուիլը) Անշուշտ կատակի համար կ'ընէք..., Երեքնիդ ալ լլշութիւն մը առեր էք, եթէ կը ներէք այս խօսքիս..., Կատա՞կ կ'ընէք...։

ԴՈՒԲՍՈԼ. — Կը սխալիս, քրոջդ անհանգստութեան վրայ կը մտածենք։

ԿԱՍԴՈՒԻ. — Թանցանքը ձե՛րն է..., Երր ցորեկուան ժամը երեքին ասանկ աղջիկ մը միս մինակ կը ձգէք... աչուըները արցունքէն կարմրած... կ'ենթալրիմթէ ասանկ բան մը եղած է։ (Խնդալով՝ ծանրախոնի) Է՛հ, անցնինք, սեղեցէք թէ բան մը չըսի։ Աղէկ յիշեցի, հայրիկ, զիտէք թէ վաղն իրիկուն արքայականներու ակումբին մէջ ինչոյք կայ, որուն պիտի նախադահեմ։ Զեղ ալ հրաւիրելու պաշտօն յանձնեցին ինծի. գոնէ, եթէ հաճէիք պատուել զիշինք՝ ճաշէն ետքը սիկառնիդ հոն ծխելով, անհունապէս երախտապարտ պիտի մնան ձեզի։

ԴՈՒԲՍՈԼ. — Տեսնե՞նք։

ԿԱՍԴՈՆ. — Ճաշին նպատակն է երկու կուսակցութեանց ձուլումը. Ա. Փ. Ռ. և Ա. պիտի միանան։

ԴՈՒԲՍՈԼ. (ընդհատելով). — Կեցէ՛ք..., կարծեմ զանդակը զարնուեցաւ։

Ի՞որի դուռը կ'երբայ եւ կը բանայ՝ մինչդեռ միւսները կը խօսակցին։

ԿԱՍԴՈՆ. — Բաել է, շատ անհանգիստ ես։

ՏԻԱՆ. — Բան մը չէ։

ԿԱՍԴՈՆ. — Զանա՛ որ մինչեւ կիրակի աղէկնաս, վասն զի, ինչպէս զիտես, դո՛ւն պիտի բանես գնտախտալի

մականը մինչեւ Շանդիյեի։ Տ'Արթինեի և տ'Արլէնգուուի տղան... երկու թեկնածուներդ... հիմակուընէ թուքերնին կը կլեն...։ Չըլլայ որ պատրանքի մատնես զիրենք։ Շատ մի՛ յոդնեցներ զիրենք...։ Ինծի՛ նայէ, մայրի՛կ, այս շաբթու Տիանը շա՞տ զբաղած է։ Վաղը տ'եզրվիյլներուն տունը պիտի ճաշես, այնպէս չէ։

ՏԻԱՆ. — Զեմ զիտեր՝ պիտի երթա՞նք թէ ոչ։

ԿԱՍԴՈՆ. — Ի՞նչ որ ալ ըլլայ, վաղը չէ միւս օր Պէլլիներուն ցերեկոյթը կայ։ Իրիկունն ալ, պիտի արտօնէ՞ք որ թատրոն գայ, մայրի՛կ։ Կարծեմ թէ քիչ մը յանդզնութիւն է իրեն համար...։ Զերթայ՝ աւելի աղէկ է...։

ԴՔՍՈՒՀԻՆԵ. — Զեմ կարծեր որ մինչեւ նոյն օրը առողջացած ըլլայ։

ԴՈՒԲՍՈԼ. (սպասաւորին ուղելով). — Ո՞վ է։ (Յառանց այնով կը հասկցնէ) Փոքրիկ սրահը հրամցուը։ (Անապարանեով առաջ կուզայ) Մայրիկդ ու զիս մինակ թողէք։ Մէկը պիտի գայ։ (Տիանին) Դուն ալ սենեակդ ելիր...։ (Խօսէր փոխելով) Քանի որ հիւանդ ես, զնա՛ հանգիստ ըրէ։ (Դժուուիին խօսելով՝ մեկուսի) Ինքն է եկողը։

ԴՔՍՈՒՀԻՆԵ. — Այսքան շո՞ւտ...։ (Բարձր) Գացէ՛ք, տղաքս։ Կասդո՞ն, թող որ քոյրդ վեր երթայ հանգիստ ընէ։

ԿԱՍԴՈՆ. — Ճայց ես զինքը անհանգիստ ընել չեմ ուշեր։ Սրդէն ես ալ քիչ մը ետքը դուրս պիտի ելլեմ։

ԴՈՒԲՍՈԼ. (ցած ձայնով Տիանին). — Գնա՛, քիչ մը ետքը այս խօսակցութիւնը կը շարունակենք։

ՏԻԱՆ. — Շա՛տ աղէկ, հայրիկ (Տիան կ'ելլէ)։

ԿԱՍԴՈՆ. (սեմին վրային). — Արգեօք, մտահոգութիւն մը ունի՞ք։ Քոյրս հիւանդ է, Բա՞ն մը կայ...։

ԴՈՒԲՍՈԼ. — Բան մը չկայ, վատահ եղիր...։ Իր մասին հոգ ընելիք բան մը չունինք, երկու հատ անրիբիրինի դեղահատ՝ լմնցաւ գնաց։

ԿԱՍԴՈՆ. — Զմոռնաս ինծի պատասխան տալու՝ ճաշին համար։

ԴՐԻՔՍԼ. — Աս իրիկուն... աս իրիկուն... (Կասդոն
կ'ելիք, Դուսն ու Դխուհիին մինակ կը մնան: Դխուհին շար-
ժում մը կ'լինէ) Կ'աղաջեմ, ևս զիտում ընկլիքս...:

ԴԲՍՈՒՀՀԻՆ. — Բայց եթէ իրօք բանէ մը լուր չունի,
չըլլայ որ հետը կոչտ վարուիք:

ԴՌԻՔՍԼ. — Ե՞ն, սիրելիս, աս մարդիկը իրենց բարոյ-
ականին արժէքը շատոնց հասկցած են: Եւ եթէ այս
կինը իր էրկան յանցանքը չի զիտեր, գոնէ զիտէ որ անփիկա
այդ տեսակ բան մը ընկլու կարող մէկն է: Շատ ապուշ
չըլլանք: Պարզապէս և յայտնապէս մեր պատիւը արա-
տաւորեցին այդ գարշելինիքը, որոնց բնաւ վասահելու
չէինք: Զանոնք պատմած ատենա վերապահում պիտի
չունենամ: Առէ ետքը միտակ նպատակ մը ունենալու ենք,
այն է Տիանէթը փրկել: Պէտք է որ վիրաբայժի պէս վար-
ուիմ: Կ'ուզէք կեցէք, կ'ուզէք ոչ: — բայց չըլլայ որ մի-
ջամտութիւն ընէք:

ԴԲՍՈՒՀՀԻՆ. — Միայն ունկնդիր կ'ըլլամ: (Դուքսը զան-
գակը կը զարենք):

ԴՌԻՔՍԼ. (ակրաները սեղմելով). — Ինք չէ եկողը, բայց
գրէթէ ինքն է...: Հոգ չէ: (Դորիկ սրահին դառն որ խօսու-
թեսմբ կը բանայ) Մտէ՛ք, Տիկին:

(Տիկին Արտօնի կը մանէ, առաջ կուզայ՝ ժարտուն, ձեռքը
կարկառած, եւ ուղղակի Դխուհիին բոլ կ'երայ:)

Է. ՏԵՍԱՐԱՆ

ԳՈԽՅԱԾՈՅ, ԴՔՅՈՒՆՃԵԿ, ՏՐԿԵԿ, ԱՐՄՈՐԻ

Տիկին ԱՐՄՈՐԻ. — Բարի լոյս, սիրելի բարեկամուհիս,
կը ներէք որ որոշեալ ժամէն առաջ եկայ: Շատ կանուխ
եկայ, այնպէս չէ: բայց ժամը ճիշդ չորսուկէսին Տիկին
Մալլէի տունը պիտի գանուիմ: նուազահանդէսի փորձին
համար... զիտէ՛ք հարկաւ:

ԴԲՍՈՒՀՀԻՆ. — Այսո՛:

Տիկին ԱՐՄՈՐԻ. — Զեզի ալ արդէն շատ մեղաղբանք-
ներ ունիմ ընկլիք իր կողմէն, ինձմէ խնդրեց որ ձեզի ը-
սեմ թէ շատոնց է ձեր անսութենէն զրկուած է, ձեզ կա-
րուցիր է...:

ԴԲՍՈՒՀՀԻՆ. — Շատ աղէկ...:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Բայց ասիկա երկրորդական է: Ինձի
լուր ըրեր էիք, ուրիմ ըսելիք մը ունիք կամ ինձի յանձ-
նարարելիք մը...: Կը ներէ՛ք... աշնան մանիշակներ նուի-
րեմ ձեզի:

(Փուէջ մը կ'երկնցնէ Տիկին Շարանսի:)

ԴԲՍՈՒՀՀԻՆ (Նեղուելով, կոպտութեամբ). — Շնորհա-
կալ եմ:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Բայց ի՞նչ կայ: Գիտէք որ բոլորովին
ձեր արամազըռութեան տակ եմ, և թէ...: (Անոնց երեսը
նայելով) Բայց, լուրջ բան մը ըլլալու է, տխուր երեւոյթ
մը ունիք, մտատա՞նջ էք, ի՞նչ կայ որ:

ԴՌԻՔՍԼ. — Զէ՞ք գուշակեր:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Ամենաւի՞ն... ո՞չ ես, ո՞չ ալ ամու-
սինս... կարծեմ, քանի որ...

ԴՌԻՔՍԼ (Անոր խօսքը բնդիատելով). — Ամուսինդ Տի-
կին, թշուառականին մէկն է:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչ ըսիք:

ԴՌԻՔՍԼ. — Սինքո՞ր մը... աւազա՞կ մը:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Անհանգուրծելի՛ են, Պարոն, այդ
խօսքերը...:

(Ամէջ կ'ելիք, սժզոյն, առանց հասկալու:)

ԴՌԻՔՍԼ. — Եւ եթէ անոր զլուխը չեմ ջախջախեր,
պատճառն այն է որ չեմ կրնար:

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Եենթեցա՞ք...

ԴՌԻՔՍԼ. — ... ինչու որ մեզ անանկ վիճակի մը հաս-
ցուց, ուր զրէժ տռնելն անդամ ներելի չէ:

Տկ. ԱՐՄՈՐԻ (Աչովը Դխուհիին աղերսելով). — Բայց
ասիկա ահուելի՛ բան է...:

ԴՈՒՔՍԸ. — Եւ ձեր հոս գտնուելուն պատճառն ալ այն է որ վասահ չեմ թէ պիտի կրնա՞մ դիմադրել անոր գլուխը ջախջախելու հաճոյքին՝ երբ որ դէմս ելլէ . . .

ՏԿ. ԱՐՄՈՐԻ (Որ բաւական կորով կ'ունենայ օհւակ կայնելու). — Պարո՞ն, ընդհակառակն, կը կարծեմ թէ այս պիտի խօսքերու, այսպիսի յիմարական նոպայի մը առջեւ . . . լու կ'ըլլայ որ ա՛լ չիենամ հոս . . . , Ամուսինս կրնայ ձեզի պէտք եղած պատասխանը տալ:

ԴՈՒՔՍԸ. — Ո՛չ, Տիկին . . . , Զեմ կրնար իրմէն բացարութիւն ուղել . . . , Ա՛տ է ամէնէն գէշը . . . , Բայց կ'ուղեմ կարքս յայտնել ձեզի: Դուք և եւս. Տիկին, պիտի կրնանք յարդել տալ զայն, ապահով եղէք: Ո՛ն, Տիկին, այդչափ զարմանք մի կեղծէք: Դուք ալ մեզի հանդէպ պատասխանառու էք, Տիկին, վասն զի մեր մտերիմ բարեկամներն էիք և ձեր ամուսնոյն արմէքն ու բարոյականը կը ձանչայիք . . . :

ՏԿ. ԱՐՄՈՐԻ (Որ ձեռնամուշակը սելանին վրայ նետելով). — Պարո՞ն, բացարութիւն կը պահանջեմ ձեզմէ . . . Ամէնէն դարշելի բասերը արտասանեցիք . . . և այդ՝ իր կնոջը ներկայութեան . . . չեմ զիտեր ի՞նչպէս կը համարձակիք . . . :

ԴՈՒՔՍԸ. — Զեր ամուսինը անպատուած է աղջիկս, կը հասկնա՞ք:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ (Զայրոյի սարսափահար նիշով մը). — Սուտ է: Սուտ կը խօսիք: Սարսափելի բաներ կ'ըսէք . . . Ապացո՞յց, ապացո՞յց կ'ուղեմ:

ԴՈՒՔՍԸ. — Հաղարներով, Զերիք է, ա՛լ վերջ տանք խուսափումներուն, կարդացէ՞ք ասիկա և պիտի հասկնաք:

(Նամակ մը ցոյց կուտայ: Տիկին Արմօրի զայն կ'առնե կը կարդայ: Չեռութները կը դողդղան: Երկար լուուրիւն: Ա՛լ չի խօսիք: Յետոյ կը սկսի խօսիլ, տարտամ բառեր . . . անձայն, ապած դիրքի մէջ:)

ՏԿ. ԱՐՄՈՐԻ. — Սարսափելի է . . . , Ասանկ բան մը իրմէ չէի սպասեր բնաւ . . . , Ո՛չ, թշուառականը . . . :

Ներուժ կը հայցեմ: Դուք որ այնքան աղնիւ, այնքան բարի եղած էք մեղի համար . . . ի՞նչ սոսկալի բան, Ասուուած, իմ Աստուած իմ:

ԴՈՒՔՍԸ. — Ի՞նչ կ'ուղեք ըրէք ատ մարդուն, բայց թող հեռանայ մեր շրջանակէն, կը լսէ՞ք . . . իսպան թող հեռանայ: Զըլլայ որ աղջիկս նորէն տեսնելու հետամտի, որ մը՝ նոյն խոկ միակ անդամ մը չըլլայ՝ որ դէմս ելլէ . . . հսկեցէք վրան, Տիկին, հսկեցէ՞ք, եթէ դեռ կ'ուղեք — պըզտիկ չափով մը խոկ — խնայել իր կեանքին, այդ թշուառական էակին, և եթէ մեղի աղդամ պժգանքին յաղթելու չափ զօրաւոր էք:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ. — Ե՛ս, այո՞ւ, բոլոր ուժովս պիտի ընեմ, Վասահ եղէ՞ք, ինչ որ ալ ըլլայ իմ վիճակս, ո՛չ ձեր աղջիկը, ո՛չ ալ զուք Պ. Արմօրին պիտի չտեսնէք: Ատիկա իմ գործսէ: Ատիկա արդէն ըլլալիք բան չէ . . . : Դժբախտարար, եղած չարիքը զարմանելու հնար չկայ . . . : (Որ աշները կարծես կը հետազօտեն յուսահատօրեն բոլոր անցեալը) Ի՞նչպէս ատանկ բանի մը համարձակեցաւ:

ԴՈՒՔՍԸ. — Ճիշտ է ըսածնիդ, Տիկին, որ եւ է դարման անհնար է:

ԳԲՍՈՒՀՀԻՆ. — Ո՛չ . . . , կե՞զ Տիանէթնիս . . . , եթէ գիտնայիք, եթէ իմանայիք մանրամանութիւնները: Մեր բոլոր կեանքը դժբախտ պիտի անցնի:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ. — Ո՛չ, ի՞նչքան կը ցաւիմ, Բան մը միայն կրնամ ըսել ձեզի, Տիկին, ա՛լ ասկէ ետքը մեր խօսքն անդամ պիտի չլսէք, ո՛չ իրհնը և ո՛չ իսս:

(Ոյս բառերը կը զրուցէ բաղախավար՝ գրերէ խոնար ձայնով մը:)

ԴՈՒՔՍԸ. (Խոսութեամբ). — Նոյն խոկ կ'ուղեմ որ այս մասին միջոցներ ձեռք առնենք:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ (Զետոյիլ արգիլելով). — Վայրկեան մը, կ'աղաչեմ, պահ մը համբերեցէք . . . , Հարուածը այնքան խիստ և անմիջական է որ, կարծես, կապարը գլխուս մէջ

է . . . , բայց , կ'անցնի , ժամանակը պիտի մեղմէ ցաւս . . . :
ԴՈՒՔՍԼ.— Ամբողջ մեր երջանկութիւնն է որ կը
խորտակի . . . :

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Ա՛հ , կը հասկնամ , Բայց իմս ալ միաւ
սին . . . : Ներեցէք որ լամ այս դառն կացութեանս համար ,
(Դողլոյ բայլերով կ'երայ թիկնարով) մը մեշկինով եւ
զլուխը ձեռքերուն մեջ կ'առնէ:

ԴՈՒՔՍԼ (Անոր լալր տեսնելով).— Շխտակը պահ մը
կասկածեցայ , կը խոստովանիմ , թէեւ կարծեցի թէ ձեր
ամուսնոյն յանցանքը պարտկելու համար կը կեղծէք , բայց
հիմա կը տեսնեմ որ դուք ալ մեղի չափ անկատած էիք
գարշելի իրականութենէն , Ներեցէ՛ք , եթէ բարկութիւնով
ինքնիրմէս ելայ , ներեցէ՛ք անքաղաքավարութեանս , Տի-
կի՞ն , բայց ամէնքս ալ խաբուեր ենք , չափազանց միա-
մըտօրէն : Այդ մարդը ամբողջ անցեալ մը , ամբողջ համբաւ
մը ունէր որ իր դիրքը կ'երաշխաւորէին : Ներեցէ՛ք որ ձեր
վիշտին մէջ , աւելի չափաւոր չկրցայ վարուիլ . ամէնուս ալ
տառապանքի բաժին մը հանեց , զոր անհնար է ձգել : Մեզի
վիճակուած այս բաժիններուն յանձնառու ըլլանք : Դուք
ծանրագոյն բաժինը չէ որ կ'առնէք . . . : Ի՞նչ որ ալ ըլլայ ,
դուք , աստիճան մը կրնաք այդ ծանրակիր բերը թեթեւ-
ցընող զեր մը ունենալ և հասկցնել ձեր ամուսնոյն թէ ա՛լ
մեզի երեւալու չէ , ե . . . :

(Սա միջոցին դուռը կը բացուի)

ՏԻԱՆ (Յանկարծ կ'ուեւայ դրան մեջտեղ).— Ներողու-
թիւն :

ԴՈՒՔՍԼ (Կատաղորեն վազելով վրան) .— Ի՞նչ է , Ի՞նչ
կայ . . . :

ՏԻԱՆ .— Ոչի՞նչ : Ուզածնիդ ահա կը բերեմ կոր :

ԴՈՒՔՍԼ .— Դուրս ելիր :

Տիան կը մտնէ եւ սեղանին վրայ կը դնէ ջրաներկ պատ-

կեր պահպիելով եւ շրջած : Աղբերգական լուսքիւն մը : Տիկին
Արմօրի եւ Տիան իրաւու կը նախին , եւ ապա՝ լուսքեամբ կը
նեռանաւ : Տիան՝ աշխեր վար եւ անձկութեան մեջ ելող հօր
ետեւ պահութան:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Ո՛չ , Տիկի՞ն , անիկա զո՞՞ն է : Ամուսինդ
զայն պղծեց :

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Զայն սիրած է ուրիմ . . . :

ԴՈՒՔՍԼ .— Առող կ'արդարանա՞յ միթէ :

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Ո՛չ , ասիկա իմ սեփական վիշտու է ,
իմ բաժինս է , ինչպէս ըսիք : Վասն զի . . . Ներեցէք որ զի-
տել տամ թէ ինդիբը լոկ կուսապղծութեան վրայ չէ : Քիչ
մը առաջ կարգացած նամակէս դատելով կ'երեւայ թէ ձեր
աղջիկն ալ համամիտ է եղեր . . . : Աղջիկը զայն կը սիրէ՛ր :
Իրար կը սիրէ՛ի՞ն . . . :

ԴՈՒՔՍԼ .— Ցեսո՞յ . . . :

ԴԲՍՈՒՀՀԻՆ .— Նորատի աղջիկի մը սիրաը զրաւել ,
սիրոյ ծուզակը լարել զայն սայթաբքցնելու համար . . . միթէ
դժուա՞ր բան է : Մենք՝ կիներս , գիտենք թէ ո՞րքան դիւ-
րին է տասնը վեց տարեկան աղջիկ մը գլխէ հանել :

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Թոյլ կուտա՞ք որ ակնարկ մը նետեմ
այս նամակներէն մէկուն վրայ . . . :

ԴՈՒՔՍԼ .— Ո՛րը որ կ'ուզէք , ահա՞ . . . :

Կը կարդայ , բայց աշուրները կը պլուրին , ա՛լ չի սա-
րունակեր:

ՏԿ. ԱՐՄՈՐԻ .— Ո՛չ , ո՛չ , առէ՛ք ատոնք , սոսկալի՛
բան է . . . շատ ցաւալի : Պէտք եղածէն աւելին հասկցայ . . .
(Մեմնաբար յեղլեղելով) : Ա՛հ , ասանկ բան մը իրմէ չէի
սպասեր . . . :

ԴՈՒՔՍԼ (Վնապար) .— Հիմա գացէք տեսէք զի՞նքը ,

Տիկին։ Պէտք է իրեն հասկցնէք թէ ամէն բան երեւան ելած է։ Հսէք իրեն թէ իր կեանքին վտանգ չպիտի համար, բայց ըլլայ որ անխոհեմութիւն ունենայ այլեւս, անդամ մըն ալ, կը լոէք, նոյն իսկ մէկ անդամ, աղջիկս տեսնելու կամ անոր նամակ գրելու

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Խոստացայ արդէն, այդ մասին մի վախնաբ։

ԴՈՒՔՍԼ. — Աւելի՞ն կայ, բառ մը անդամ, թաքուն խօսք մը չելէ բերնէն . . . իր զոհը մոլորեցնելու համար։

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Այդ մասին ալ, կարծեմ, վախնալու տեղի չունիք։

ԴՈՒՔՍԼ. — Ո՞վ գիտէ Գուցէ այս անզգամութենէն ետքն ալ երթայ հոս հոն պարծի ըրածին վրայ Շարանսի աղնուական ընտանիքէն աղջիկ մը հրապուրել՝ պարծանքի նիւթ մըն է։

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Ատոնք բան մը չեն, ես ընել կուտամ, Բայց գուք ալ, կ'աղաչեմ Պ. Դուքս, լուս մնալ կը խոստանա՞ք։ Մեր պատուին, դիրքին վտանգ գալու չէ։ Զաւակ չունիմ, բայց ծնողք ունիմ։

ԴՈՒՔՍԼ. — Դուք ալ, մենք ալ լոռութենէն միեւնոյն օգուտը կրնանք քաղել, եթէ խատիւ գործադրենք։

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Ճիշդ է, այս' Հիմա տուն կը վերադառնամ, Ո՞չ, ա'լ ինչ ընսելիքս չեմ գիտեր Ի՞նչ պիտի ըլլայ մեր կեանքը, մեր ապագան։ (Տիկին Շարանսի) Զեմ կրնար ըսել, Տիկին, թէ ո՞րքան ամօթապարտ եմ ամուսնոյս համար, ո՞րչափ կը ցաւիմ զինքը ձեզի ծանօթացուցած ըլլալուս, վասն զի, ե'ս ալ պատասխանատու եմ, մենք երկուքնիս իրմէ առաջ յարաբերութիւն ունեինք։

ԴՔՍՈՒՀԻՆ. — Դուք ալ մեղադրելի չէք, Տիկին։ Դուք ալ, մեղի պէս, անզգոյն վարուելու մեղքը գործեցիք

Տկ. ԱՐՄՈՐԻ. (Ոտի Ելլելով). — Ոտքերս կը կթուին։

ԴՔՍՈՒՀԻՆ. — Խորապէս կ'արգահատիմ, սիրելի Տիկին։

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Բէ՛հ, ես ձեղի պէս չեմ խորհիր

Աղէտը երկուք է, ձերինը աւելի ծանր է Ո՞չ, ես իմ վրայ չէ որ կը ցաւիմ . . . լալկանութիւն չիմ սիրեր ես։ Միայն թէ վերջապէս, զժուար է ասանկ դժբախտութեան մը դէմ զնել։

ԴՔՍՈՒՀԻՆ. — Կ'ուղէք որ ձեզի կառք մը բերել տամ։

Տկ. ԱՐՄՈՐԻ. — Հարկ չկայ կառքս վարը կը սպասէ

ԴՈՒՔՍԼ (նրեև թէ կարեւոր բան մը չուզելով մռնալ). — Մանաւանդ, ըլլայ որ մտքն անցընէ թէ հատուցումի կամ բացարութեան կը սպասեմ Աչքէ հեռու և լուռ մնալով նոր վատութենէ մը զգուշացած պիտի ըլլայ։ Ասիկա կ'ըսեմ անոր համար որ կարգ մը մարդիկ արժանաւ պատուութեան վրայ տարօրինակ զաղափարներ ունին։ Գալով մեր յարաբերութեանց ընդհատման, եթէ այդ մասին կասկածող ըլլայ, յարմար պատրուակ մը կը գտնենք Իսկ աղուաւ կասդոնին ալ, որովհետեւ գիտեմ թէ կրնայ ծայրայեղութեան գիմել և երթալ ամուսնոյդ երեսը թքնել, անոր երբեք բան մը չենք ըսեր։ (Պահ մը լուռ կը մնալ)։ Գացէք, Տիկին։ Հաւատացէք որ կը ցաւինք ատանկ մարդու մը հետ ապրելնուղ համար (Ըելուրին արտայայտող բառերը իբր թէ ակամալ կ'ելլեն իր բերնեն) Ատանկ զարշելիի մը, եղեռնագործի մը։

Տկ. ԱՐՄՈՐԻ (Յնազդորին զլուխը բարձր բռնելով). — Թողէք որ հանգարաօրէն հեռանամ, Պարոն։ Ի՞նչ որ ալ ըլլայ իր յանցանքը, ի՞նչ ալ ըրած ըլլայ, չեմ կրնար մռնալ թէ ամուսնոյն է և թէ իր անունը կը կրեմ Թոյլ տուէք որ երթամ (Վէս կերպով կը բարեւէ։ Դէստիմին մինչեւ դուռը հետր կ'երբայ)։ Ո՞չ, Տիկին, վերջին անգամ ձեր սրանէն զուրս ելած պահուս, կ'աղաչեմ որ զիս ձամբել չպաք։ Ատիկա ինծի ծանր կուզայ։

ԴՔՍՈՒՀԻՆ. — Ո՞չ, Տիկին, պէտք է մեր սովորութենէն չշեղինք Գոնէ տեսնողներուն համար ծառանհրուն համար

ՏԿ. ԱՐՄՈՒԹԻՒՆ.— Այդ պարագային... (Ես կը դառնայ) ՄՆԱՐ բարով, Պարոն,

(Ոխոնի ելիենուն պէս, դուքսը ձախ կողմի դուռը կը վազէ, ուրիշ դուրս երած եւ Տիանի:)

ԴԱՒՔՍԼ. (Երբանցին մեջ զայրոյրով պոռալով).— Տիան, Տիան..., Ո՞ւր ես, Եկո՞ւր, Հո՞ս եկուր, Ա՛չ, հո՞գ էկր..., Սենեակդ չէ՞ր... Դրան ետեւն էիր, այնպէս չէ: Խնչպէս բռնուեցար...: (Տիանը բռնութեամբ նիելով) Ի՞նչպէս համարձակեցար քիչ մը առաջ հոս մտնելու, քանի որ պատուիրած էի վեր ելլել:

ՏԻԱՆ.— Բայց, հայրի'կ, ջրաներկին համար էր:

ԴԱՒՔՍԼ.— Առ'ւտ ես, սո՞ւտ ես...: Հոս անցած դարձածը լրտեսելու եկած էիր, կը վախճայիր թէ... վասն զի չէր կարծեր թէ այս կինը հոս պիտի ըլլայ, կ'ենթադրէիր թէ միւր...:

(Դիսուեին կը մտնէ)

Բ. ՏԵՍԱՐԱՆ

ԴՈՒՐՍԸ, ՏԻԱՆ, ԳՐԱՍՈՒՃԻՒՆ

ԴԲՍՈՒԻՉԻՆ (Ալմուկին յուզուած).— Ի՞նչ կայ:

ԴԱՒՔՍԼ.— Քիչ մը առաջ ներս մտնելուն համար բացաբռութիւն կ'ուզեմ կոր:

ԴԲՍՈՒԻՉԻՆ (Շուտ մը բավը գալով՝ ցած ձայնով).— Կ'աշաչեմ, թո՞ղ որ մինակս խօսիմ հետք:

ԴԱՒՔՍԼ (Նոյնպէս ցած ձայնով).— Պէտք է իսկոյն, հիմա իմացնել թէ վանք պիտի դնենք:

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Աս գործը ինծի ձգէ....

ԴԱՒՔՍԼ.— Ու մի՛ մոռնար Ռու Աբբային խօսքերը, Հաստատամիտ ըլլալու է, գործի սկսելու է...: Այս կէտը չէր մոռնար անշուշտ: (Բարձր՝ Տիանին) Մայրիկդ քեզի խօսելիք ունի:

(Դուսոր կ'ելլէ)

Թ. ՏԵՍԱՐԱՆ

ԳՐԱՍՈՒՃԻՒՆ, ՏԻԱՆ

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Տիան, հայրիկդ ու ևս որոշեցինք քեզ վանքը դնել:

ՏԻԱՆ.— Վա՞նքը...: Բայց երբեք ես վանք չիմ մըտած...: Քանի մը ամիս միայն լիւպէք փողոցի կուսանցը գացեր եմ:

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Ծիտակ է: Պարապաներուն և յանցանքիդ ծանրութեան առջեւ ա՛լ անկարելի է վարանիլ: Խորհրդածելու ժամանակը եկած է քեզի համար: Թու մտային վիճակդ ուղղելու համար հսկողութեան պիտի ենթարկենք, ատով, կը յուսանք թէ ուղղի ճամբռու մէջ պիտի մտնես և կրօնական զգացումներդ պիտի արթնան...: Քեզ պատմելու համար չէ որ վանք կը դնենք, այլ քեզ փրկելու համար:

ՏԻԱՆ.— Ո՞րչափ ժամանակի համար է այդ:

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Տեսնե՞նք: Սկզբունքով՝ մինչեւ որ չափահան ըլլաս:

ՏԻԱՆ.— Մինչեւ որ չափահանս ըլլամ

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Բայց մինչեւ այն ատեն եթէ ուղղութեան գաս, եթէ խելքդ գլուխդ ժողվես, եթէ սկսիս հասկընալ անկումիդ ծանրութիւնը...:

ՏԻԱՆ (Մտահոգ եւ արագ).— Այո՛, սանկ մէկ երկուտարի մը՝ առնուազն, այնպէս չէ: Ո՞ր վանքը, ո՞ւր տեղ:

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Պեճիքա կամ Անդլիա:

ՏԻԱՆ.— Արտասահման, Ե՞րբ պիտի երթամ այդ վանքը...:

(Առնեցեր կը սարսուն, ձեռներ կը դողդլան:)

ԴԲՍՈՒԻՉԻՆ.— Անմիջապէս: Քանինչորս ժամէն ձամբայ պիտի ելլես: Այս մտամփոփումն ու հեռացումը անցեալ կեանքէդ, որ կորուստիդ պատճառ եղաւ, պէտք են քեզի:

ՏԻԱՆ.— Քսանը չո՞րս ժամէն, ի՞նչ կ'ըսես, մայրիկ,

անկարելի է: Նախ խօսք տուած ենք որ Տը Պէլիններու ճաշին պիտի երթանք, առաջիկայ կիրակի... այդ խնջոյքը մեզի համար կուտան...: Յետոյ, Տիւբիւններուն երեկոյթը կայ, չենք կրնար չերթալ:

ԴՔՍՈՒՀԻՆ (Ապօսիար).— Ի՞նչ կ'ըսես Տիանէթ... խե՞նթ ես, խելա՞ս ես: Չե՞ս հասկնար...: Դեռ ատոնց վրայ՝ կը ժամանա: Մտային վիճակը ա'տ է, անանկ չէ: Ո՛չ, ո՛չ, ա՛լ ճաշ մաշ չկայ, ա՛լ հիւր այցելու չկայ...: Քսանը չորս ժամէն ճամրայ պիտի ելլես:

ՏիԱՆ. — Երկու երեք տարի պիտի երթամ վա՞նք մը թաղուիմ, ա'տ է ըսածդ: Ա՛լ, պղտիկ չեմ ես, խելքս կը հասնի:

ԴՔՍՈՒՀԻՆ. — Հա՛, հարկ չկայ յիշեցնելու թէ ա՛լ պղտիկ չես, աւա՛ղ. բայց դեռ հնազանդելու տարիքին մէջ ես, և պիտի հնազանդիս:

ՏիԱՆ. (Յուզմոնի ծայր ասիմանին հասած եւ երկիւլախուն կատարութեալ մատուած). — Ո՛չ, ի՞նչ կ'ուզէք ըրէք զիս... ամէն բան կը խոստանամ, բայց վա՞նք մի՛ դնէք: Վա՞նք երթալ չեմ ուզե՞ր:

ԴՔՍՈՒՀԻՆ. — Աստա՞նկ, հէ...: Հայրդ գուշակեց ասանկ զիմադրելիքդ: Ո՛չ, Տիան, ա՛լ մոոցիր, հիւրերը, սիրաբանութիւնը, արդուզարդը և բոլոր այն բաները, որոնք կորուստիդ պատճառ եղան: (Աբբային կէտամբաններն ու պատուեները լիւելու պէս): Նախ և առաջ՝ գոհարեզէններդ ինծի տուր...: ա՛լ պիտի չգործածես... մատնիներդ պիտի առնեմ...:

ՏիԱՆ. (Ուսր ցնցելով). — Ո՛հ, ուզածդ ատ ըլլայ...: Հոգս հատե՞ր է...: Ահա՛, ա՛ռ բոլոր մատնիներս ալ, լանչազարդս ալ, մտնեակս ալ...: (Կը հանէ եւ սեղանին վրայ կը նետէ)

ԴՔՍՈՒՀԻՆ. — Վա՞նքին մէջ ալ միայն պարզ հագուստ մը, զիշերօթիկներու ճերմակեղէն պիտի հաղնիս: (Ոյս անակնկալ սպառնալին զարմացած՝ Տիան մօր կը նայի ուղղակի:)

ՏիԱՆ. — Ատ ալ բա՞ն է որ կ'ըսես, ի՞նչ կ'ըլլայ ատովի:

ԴՔՍՈՒՀԻՆ. — Զաղտոտի, չիհնայ՝ ատոր համար է որ կ'ըսեմ:

ՏիԱՆ (Ակրաներուն մէջին). — Ատ ալ հո՛գ պիտի ընեմ եղեր...:

ԴՔՍՈՒՀԻՆ. — Ճիշդ է, ատով զրիանք կրած չես ըլլար...: զիտեմ, ես ալ չեմ ուզեր, բայց քեզի համար կարգապահութեան միջոց մը պիտի ըլլայ և կարգապահութեամբ է որ օր մը զզումի և կրօնական գաղափարներու պիտի յանգիս, որոնցմէ զուրկ մնացիր, աւա՛ղ: (Յանկաւծ իր կորովը գտնելով) Եւ հիմա մազերդ պիտի կտրեմ:

ՏիԱՆ (Մօր երեսը կը նայի՝ չնասկնալու պէս). — Ի՞նչ մազե՞րս պիտի կտրես:

ԴՔՍՈՒՀԻՆ. — Անշո՞ւշտ, արմատէն պիտի պիտի կը տրեմ...: մինչեւ ծոծրակդ: (Կտրելու շարժում մը կ'ընէ):

ՏիԱՆ (Փափելով). — Ի՞նչե՞ր ալ կ'ըսես, մայրիկ, կատա՞կ է ըրածդ... (Ցեսոյ երեսը կը կծկէ) հա՛, կը հասկնամ զիս տգեղցնելու համար է: Կարելի՞ բան է, զիտեմ որ չես ըներ...: Համկցա՛յ, ուրիշները թելադրեցին այդ գաղտփարը, քեզմէ չէ... (Մօր երեսն ի վեր կը նայի՝ ուսերը ցնցելով): Արդէն, լեզուդ ալ փոխուած է...: ուրիշ կերպ կը խօսիս... բոնազատուած կերպով կը խօսիս... կը տեսնեմ կոր... ակամա՞յ է ըրածդ...:

ԴՔՍՈՒՀԻՆ. (Կորովի, անխուով). — Բայց, ես ալ պիտի փոխով ապրելակերպ, Հաւատա՛: Պիտի տեսնես:

ՏիԱՆ (Գրեք ժապելով. սպառնալու շարժումով մը). — Է՞հ, նա՞հ, փորձէ եթէ կ'ուզես: Սեղանինվրայ է մկրատը: Սպասելու ի՞նչ հարկ կայ...: Կարէ՛, կարէ՛... ի՞նչ կեցեր ես...: (Մկրատը մօր կ'երկնցնէ, որ՝ նարահա՛ ձեռքը կ'առնէ):

ԴՔՍՈՒՀԻՆ. — Հարկա՛ւ, պիտի կտրեմ:

ՏիԱՆ. — Կարէ՛ նայիմ: (Ուրազ շարժումով մը կը խկէ մազերը, որոնք ուսերուն վրայ կը բափին: Արուի մը վրայ կը նայի: Կիսուհին վիհերուութեամբ կը բռնէ մկրատը, ինչ

իր վայ մեծ նիզ մը կ'ընէ, անհարակութիւնը մատնելով. յետոյ Տիանին կը մօսենայ, մազերը ափին մեջ կ'առնէ։ Մըկ-
րասր կը մօսեցնէ անհարակ շարժումով մը։ Տիանիք՝ այդ մի-
ջոցին, ոսիր կ'ելլէ սոսկումի միամիտ ու վայրագ նիչով մը։
Մազերուն հիւսիր ձեռներուն մեջ ամփոփելով։) Բայց, ո՞չ,
չեմ ուղեր որ կորհս, ապո՛ւշ բան է ըրածդ, ո՞չ, ևս վանք
չեմ երթար։

ԴՔԱՍՈՒՀԻՒՆ.— Կը տեսնե՞նք,

ՏիԱՆ.— Ի՞նչ կ'ուզէք ըրէք զիս, բայց Բարիդ միաւ
կ'ուզեմ, Բարիզ……

(Կատաղուրենին աչերը կը փայլին եւ արցունեներու հեղեղ մը
կը հոսի՝ սուր ձայնը խղղելով։ Պուրը կը բացուի։ Պուրը ներգ
կը մանե։)

Յ. ՏԵՍԱՐԱՆ

ՆՈՅՆԵՐԸ, ԳՈԽԵՍԸ

ԴՈՒԻՔԱԾ.— Ի՞նչ է աս։ Ի՞նչ կը լսեմ։ Էմբոստութիւնն
կ'ընես։ Ա՛, վանք երթալ չե՞ս ուղեր…… Մեզի դէ՞մ կը
դնես…… Բոլոր անկեղծութիւնդ ու զեղեցկութիւնդ մէջտեղ
կը դնես…… ես ալ, ուրեմն, կ'երգնում որ պիտի երթաս,
կը լսե՞ս, կ'երգնում որ մեղայի պիտի զաս…… Դիտեմ թէ
զո՞յ տեսնել կ'ուզէիր, չէ՞։ Լալիր աղջիկ մըն ես, մեր
անունին արտա պիտի բերհս…… աղտո՞տ, լիրթա՛ծ քեզիր……
Ծունկի՛ եկուր, ծունկի՛…… (Կուտուրեամբ կը բոնէ զետին
կը նետի)

**ԴՔԱՍՈՒՀԻՒՆ (Զարնուրած՝ աղերարկու).— Ամէտէ՛, կ'ա-
ղաչեմ, կը պազատիմ……**

(Պուրը ինչպինքին կուգայ, բրածին համար սոսկալով։
Բարկուրիւնը զսպելով։ Մրունեները, որոնք պրկուած էին,
կ'ուղղուին։ Եր պերն լրջութիւնը կը վերսանայ, շարժումը
հայրական ձեւ մը կ'առնէ։ Քաղց եւ վետահար ձայնով մը)

ԴՈՒԻՔԱԾ.— Այո՛, իրաւունք ունիք…… Պէտք է հան-
դարտիլ…… Պէտք չկայ բռնութիւն բանեցնելու, ինքնիրեն
պիտի հասկնայ թէ յարգանքով վերաբերուելու է։ (Տիան
ոսի կ'ելլի) Տիա՞ն, աղջիկս, սիրելի՛ աղջիկս, կոչում կ'ը-
նեմ ո՛չ թէ հնազանգութեանդ այլ բանականութեանդ և
պարտաճանաչութեանդ, պէտք չունիմ գործ զնելու հայրա-
կան իշխանութիւնս, զոր մինչեւ ծայր աստիճան յարգել
տալ որոշած եմ։ Չուն ինքնիրենդ, յօժարութեամբ ես պիտի
կենաս ընդգիմութեան այս առաջին փորձէն, զոր քեզմէ չէի
սպասեր՝ այսքան սոսկալի և ծանրակշիռ պարագաներու մէջ։
Հիմա՛ և ոչ թէ վերջը, պէտք է տաս ինչ որոշում որ
կը սպասենք քեզմէ…… Ի՞նչ որ ալ ըլլայ, վճռական կեր-
պով ըսէ թէ ի՞նչ է զիտաւորութիւնդ, եթէ վանք երթալ
չես ուղեր, լաւ…… մենք ալ այդ պարագային ընկելքնիս
կ'որոշենք։ Եթէ կ'ընդունիս, ատիկա կը նշանակէ թէ յօյսի
գուռը կը բացուի մեզի համար։ Ո՞հ, մի՛ ածապարեր……
Ժամանակ ունիս…… մտածէ՛ քանի մը վայրկեան…… Մը-
տածէ՛, հոգ չէ, մայրիկդ ու ես վստահութեամբ կը սպա-
սենք քու պատասխանիդ։

(Տիան լուռ կը մնայ. յետոյ հայելիին առջեւ կ'երբայ.
մազերը կը ծովմէ, ծաւու ծաւու եւ մնուինալի շարժումով մա-
զերը կը յարդարէ, ակռանեներուն մեջ տռած խեցիէ ծաւու
կալիները եւ կամաց կամաց կապելով, ծուրակի ծամերն ու
հիւսները, յետոյ ձեռուովք կը տէկէ բանկոնաւը, որ խանգար-
ուեր եւ։ Վեր կ'առնէ եւարը մը, որ իիչ մը տռած զետինը
ինկած տեսն հոն մնացեր եւ։ Ես որբ բեւին վրայ կ'առնէ,
յետոյ դեպի դուռը կ'երբայ։ Հոն կանգ կ'առնէ, կը դառնայ
ծնողին կը նայի եւ կ'ըսէ)։

ՏիԱՆ.— Պիտի երթամ.

ՎԵՐՋ Ա. ԱՐԱՐՈՒԱԾԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Հին սնով կանաւորուած աշխատութեան սենեակ մը: Ազ կողմը, Պ. Արծօրիի այցելուներուն եւ յանախորդներուն յատուկ սպասաման սրահին դուռը: Զախ կողմը նրբանց մը տանող պզտիկ դուռ մը: Խորը ձուածեւ երկու մեծ պատուիանեւ, որոնք բակին վրայ կը նային, այդ բակին եւ Օռսէի բարափին մէջտեղը հին կառանցիկ դուռ մը եւ դռնապանին յարկաբաժինը: Շեղակի, ազ կողմը՝ դեպի խորը դուռ մը որ տունին նախասարահին վրայ կը բացուի: Վարագոյր բացուելուն, Տիանէկ միւրնուած է բազմոցի մը անկիւնը: Մարսէլ Արծօրի զան գրկած է եւ ցած ձայնով կը խօսի: Սենե կապանուի մը՝ գլուխը գլխարկ դրած, անկիւն մը բաւուած՝ ծունկի վրայ՝ պայտսակներ եւ նամբու սենուկ մը կը յարտէ:



Ա.Պ.Ա.ԶԻՆ ՏԵՍԱՐԱՆ

ՄԱՐՍԻ, ԱՐՄՈՐԻ, ՏԻԱՆ, ՔԵՐԹԹԻ

Երկարատեւ լուուրիւն: Քիչ քիչ, աստիճանաբար, Մարսիի ձայնը կը բարձրանայ:

ԱՐՄՈՐԻ.— Սիրելիս, իմ սիրականս, սիրունիկս, կորսուած, և գտնուած Տիանէթս, չես կրնար երեւակայել թէ՝ սա՛ քանի մը օրուան անձկութիւններէն ետքը, քեզ առյաւտ կորսնցուցած ըլլալու ահուկ զգայութենէն ետքը,

ի՞նչ հաճոյք կը զգամ շօշափելով շրջազգեստդ, ձեռնոցներդ, կօշիկներուդ կապերը, վատահ ըլլալու համար թէ դուն հոս քովիկս ես հիմա: Ամէն յոյս կորսնցուցած էի, հրաշքով մը միայն քեզ գտնելու յոյս ունէի: Այնպէս կը կարծէի թէ ա՛լ պիտի չտեսնեմ դէմքդ, և մոայլամած տարիներու շարք մը կ'երեւակայէի: զրէթէ մեռածի պէս էիր աչքիս: Երեւակայէ՛ որ սկսած էի գասաւորել յիշատակներդ . . . լուսանկարներդ՝ այն սոսկալի ենթադրութիւնով թէ օր մը ա՛լ պիտի չլիշեմ քու դէմքդ . . . վերջապէս՝ ահուկի բան էր . . . ի՞նչքան վիշտ կրեցի: օ՛հ: Ա՛լ ասոնց վրայ մտածել անգամ չիմ ուղեր: Զես կրնար երեւակայել թէ սա եօթը օրը ո՛րքան տառապեցայ:

ՏԻԱՆ. — Հապա ե՞ս, Մարսէլ, հապա ե՞ս: Ի՞նչ անտանկի շաբաթ էր . . .

ԱՐՄՈՐԻ. — Ո՞հ, առ'ւր նայիմ սա շրթունքդ, բերնիդ քերոյշ անկիւնը, սա՛ երմուդ փոսիկը:

ՏԻԱՆ. — Կեցի՛ր, նախ . . .

Զեռնոցին կոնակները կը բակէ, քեւը կը բանոյ եւդասակը անոր կ'երկարէ Մարսէլ կ համրուե զայն:

ԱՐՄՈՐԻ. — Այս՛, իրաւունք ունիս . . . բարի լոյս ձեռքերուդ . . . Քիչ մնաց պիտի մոռնայի, սիրուն թաթիկներդ: (Քերրի բեմին խորը պայտսակը կ'սեղաւորէ:)

ՔԵՐԹԹԻ. — Օրիո՛րդ, ժանեակէ բաճկոնակը առնել պատուիրած էիք, բայց հոն մնացեր է, նոյնպէս ճամբու վերարկուն:

ՏԻԱՆ. — Հոդ չէ, հոդ չէ . . .

ԱՐՄՈՐԻ. — Իեղծ Քէթթին շատ պիտի յոզնի . . . Բայց ա՛լ եղաւ, ի՞նչ ընենք: (Քերրիին եով երալով) Ի՞նչպէս ինելք ըրիր պայտսակը զար իշեցնելու:

ՏԻԱՆ. — Դուն չես զիտեր թէ Քէթթին ի՞նչքան ճարպիկ է, մուկի պէս կը սահի նրբանցքէն . . . Կամացուկ մը առեր եկեր է . . .

ԱՐՄՈՐԻ. — Վատանգաւոր բան . . . : Եթէ պայտսակը

տեսնող մը ըլլար՝ ի՞նչ պիտի ընէիր . . . : (Քերթիթն) Վաստա՞ն
և թէ անխոնեմութիւն մը չըրիր:

Քէթթի. — Ո՞չ, վաստան եմ, Պարո՞ն:

ԱՐՄՈՐԻ (Տիանին բոլի գալով). — Հիմա որ վաստան եմ
թէ քովիկս ես, վասն զի ա՛ւ աս անգամ գրէթէ անկասկած
է, մեր ընելիքներուն որոշ ուղղութիւն մը տանք . . . : Բայէ՛
տեսնում, ո՞ւր ես, այս վայրկեանիս ո՞ւր կը գտնուիս:

ՏիԱՆ. — Ինչպէս որ համաձայնած էինք մեր վերջին
երկու նամակներով, ճիշդ այնպէս ինչպէս որ Քէթթիին
հետ զրկած վերջին նամակիս մէջ ըսեր էի: Մեր փոքրիկ
ծրագիրը գործադրել յաջողեցայ: Մայրիկս ինչպէս ըլլայ
կը համոզուի:

ԱՐՄՈՐԻ. — Բոել է . . . :

ՏիԱՆ. — Այս պահուս Ռէօյեի կը գտնուիմ: Ինչու որ
Լուլէնպարի վանքը երթալէ օր մը առաջ իրը թէ զղում
մը զղալուս համար —որուն ամէնքն ալ հաւատացին—փա-
փաք յայտնեցի մնաք բարովի երթալ Ռու Արբային: Մայ-
րիկս ժամը հինգին եկեղեցի պիտի գայ զիս առնելու: Բայց,
ինչպէս քեզի հետ ծրագրած էինք, Քէթթի կէս ժամ առաջ
Արբային ժամ եկաւ՝ իրը թէ զիս տունէն կը կանչեն, ըսե-
լով . . . իենովի պէս սանդուխներէն վար իջանք . . . : Գալով
մայրիկիս՝ մինչեւ անիկա Արբային երթալ, մենք հնուցած
կ'ըլլանք . . . ուրիմն վախու բան չկայ . . . : Կրնաս զիս շնոր-
հաւորել . . . : Իմ զղումիս վաստան են, ութ օրէ ի վեր ամէնք
բանի յօժարեցայ, վանք երթալս խնամով կարգադրուած էր,
ճերմակեղէն, պայուսակ, ամէնք բան պատրաստ էր . . . :
Վախնալիք բան չկայ:

ԱՐՄՈՐԻ. — Քէթթի, քիչ մը հոս եկուր . . . : Քէթթի
հրեշտակ մըն ես գուն . . . : Բայց երդում ըրէ թէ մեր ծրա-
գիրը մարդու չիս ըսած:

Քէթթի. — Բնա՛ւ, Պարոն:

ԱՐՄՈՐԻ. — Թոլորովին վաստան կրնա՞նք ըլլալ:

Քէթթի. — Այո՞ , Պարոն: Օրիորդը այնքան կը սիրեմ,

և ձեր վրայ ալ ա'յնքան վաստանութիւն ունիմ որ . . . : Մինչեւ
աշխարհի ծայրը կը հետեւիմ Օրիորդին:

ԱՐՄՈՐԻ. — Այո՞ չէ մեր ուզածը . . . : Իսկ այն
խարսხաշ պատանին որ Տիանարի մէջ ետեւէդ կուզար՝ ծո-
վեզերքը . . . :

ՏիԱՆ. — Այո՞ , Քէթթի, հետդ սիրարանող աղան, որր-
տա՞նց կը բաժնուիս իրմէ . . . :

Քէթթի. — Հա՞ , Ռիօն մարգիղին հնոցպա՞նը . . . :
Օրիորդ ասովի մի՛ զբաղիք: (Քիչ մը լուր) Վաստան եղէք
վրաս . . . :

ԱՐՄՈՐԻ. — Բայց, բնա՞ւ մարդու բան չիս ըսած . . . :
Խարսხաշ հնոցպա՞նն ալ չի գիտեր թէ ուր կ'երթանք մենք:

Քէթթի. — Բայց ե՞ս ալ չեմ գիտեր, Պարոն:

ԱՐՄՈՐԻ. — Ճիշդ է: Քանի մը վայրկեանէն կ'իմա-
նաս . . . : Հո՞ւ ալ վակի՞նալու բան չկայ: Ես մինակս եմ աշ-
խատութեան սենեակիս մէջ, բնականաբար քարտուզարս և
զրասենեկիս մանչը տեղ զրկած եմ . . . մարդ չի կրնար հոս
գալ . . . : Ինքնաշարժը ճիշդ ժամը չորսին պիտի գայ, և
մեքենավարը չի գիտեր նոյն խակ թէ Բօնթուալէն անդին
պիտի անցնի՞նք թէ ոչ . . . : Նայէ՛, զպրոցականի պէս,
Օրերայի հրապարակէն սա պայտուակը զնեցի: Նազիւ քու-
կինիդ չափ միծ է, բայց, մինչեւ երթալիք տեղերնիս մեր
զործը կը տեսնէ: Հիմա՝ վերջին ըսելիքներս: Քէթթի,
նայէ՛, այդ երկու արկդիկները ա՛ս և շուտ մը նրբանցքը
տար, հոս . . . : (Չափ կովմի ուռը կը բանայ) Երբ քեզի
լուր տամ, զանոնք վար կ'իջեցնս ներսի միծ սանդուխէն:
Կը տեսնե՞ս զուոը . . . ատ սանդուխէն վար կ'իջեցնս և
ինքնաշարժին վրայ կը զնես, իմ կոզմէս զրուցէ մեքենա-
ինքնաշարժին վրայ կը զնես, իմ կոզմէս անդին տանի, ես
վարին որ քարափէն քանի մը մէթը անդին տանի, ես

կուզամ հոն քեզ կը գտնիմ . . . :

ՏիԱՆ. — Այդ նախազգուշութեան ի՞նչ հարկ . . . :

ԱՐՄՈՐԻ. — Դոնապանին համար է, որ բան մը չտեսնէ
և լուր չտայ եթէ վերջը գան հարցնեն: Գնա՞ , Քէթթի,

քանի մը վայրկեան սպասէ աջ կողմի սենեակը, նա տեղ,
նրբանցքին քովը: (Նրբանցքին մեջի սենեակը կ'առաջնորդէ
Քէրբին) Ես քեզի ձայն կուտամ... քիչ մը ետքը... Ա՛ռ,
նայիմ...: (Քէրբի արկղիկը եւ ծածկոցները կ'առնէ):

ՏիԱՆ.— Ընդարձա՞կ է յարկաբաժինդ:

ԱՐՄՈՐԻ.— Կը տեսնե՞ս աջակողմի սա սենեակը...: Քովը խոհանոց մը կայ՝ փողոցի սանդուլին մօտ... Հոս
աւ ուրիշ սենեակ մը որ իբր դահլիճ կը ծառայէ...: (Զախ
կողմի սրանին դուռը կը բանա):

ՏիԱՆ.— Մէկ խօսքով՝ առանձնարան մը... հո՞ս կ'ըն-
գունէիր մտերմական այցելութիւններդ:

ԱՐՄՈՐԻ (Աճապարեյով որ Քէրբի իր գործը լմնցնէ).—
Ա՛, ո՞չ, սիրունի՞կս, ո՞չ...: Իմ փաստարանի արուեստիս
համար անհրաժեշտ էր որ կերպոն տեղ մը ընդարձակ աշ-
խատանոց մը ունենամ, կնոջս առողջութիւնը, զիտումէն
ետքը, հարկադրեց զիս որ նէօյեիի մէջ պղտիկ ապարանք
մը գնեմ, անկէ ի վեր այս վիճակը կը շարունակէ: Սակէ
զատ, միշտ յարմար դատած եմ որ ընտանեկան կեանքէն
անջատ ըլլայ գործատեղին: Ա՛տ է որ քեզի կարծել կուտայ
թէ առանձնայարկ մը ունիմ: Նախկին ապարանքիս այս
մենաւոր բակը զիս կը բաժնէ քարափէն...: Հոս, այս
սենեակին մէջ է որ, խաղաղիկ ընթերցման յատկացուած
ընտիր գիրքերուն մէջտեղ, ուսումնասիրութեան և խո-
կումի մէջ տիսուր երջանկութեան քանի մը ապարիներ բո-
լորած եմ: (Քէրբի դուրս ելած եւ դուռը գոցած ըլլալով՝
Արմօրի կը գրկէ Տիանը) Կնոջս վրայ ստածելով խորապէս
յուզուեցայ...: Խոկ դուն այնչափ անխոսվ կ'երեւաս որ
կը զարհուրիմ...: Այնպէս անուշ ու ժպտուն կ'երեւաս որ
կարծես թէ հաճոյքի ճամբորդութիւն մը պղտի ընենք,
առաջուան պտոյաներուն պէս...:

ՏիԱՆ.— Վախնալու ի՞նչ կայ: Ես երջանի՞կ եմ...:
(Արմօրի ձեռ ը բռնելով՝ սրտին վրայ կը տանի՝ ցոյց տալու
համար կանոնաւոր զարկը իր սրտին):

ԱՐՄՈՐԻ.— Այո՛, աասնընինդ տարեկանի սրտին պէս
կը բարախէ: Հիմա, նստէ՛ նայիմ: Պէտք է որ խօսինք
քիչ մը: Օթօն քիչ մը ետքը պղտի գայ... նստէ՛: զեռ
ժամանակ կայ խորհրդածելու: Տիանէթ, ժամէ մը ա՛լ ա-
տենն անցած պղտի ըլլայ: Դեռ կընաս տունդ երթալ...
ժամանակ ունիս... այո՛, այո՛, մի՛ հակառակիր...: Թո՛ղ
որ ինցըրեմ քեզմէ աւելի լաւ մտածել՝ դուն որ այնքան
միամարտէն կուզաս ամբողջ կեանքդ ինծի նուիրել, ման-
կական անուելի անդիտակցութեամբ մը:

ՏիԱՆ.— Կը վախնա՞ս միթէ, կը մերժե՞ս զիս:

ԱՐՄՈՐԻ.— Խենդ խօսքեր մի՛ ըներ, Քեզի համար է
որ կը սոսկամ, աշխարհի վրայ ամէնէն շատ սիրած էակիս
հանդէպ ի՞նչ պատասխանատուութիւն յանձն կ'առնեմ,
զիտի՞ս...: Լաւ մը կշուցի՞ր, լուսթեան մէջ, թէ ի՞նչ
հետեւանք կընայ ունենալ որոշումդ:

ՏիԱՆ.— Այո՛, Մարսէլ:

ԱՐՄՈՐԻ.— Գուցէ ո՞չ, Տիանէթ, զուցէ կարծածիդ
չափ չես կշուած...: Միակ հարուածով կը ջնջես տարինե-
րու երկար շարք մը, զոր երջանիկ կերպով, թէկ անշա-
հօրէն պատուաւոր կեանքով մը պղտի անցընէիր: Իմ տար-
փուհիս ըլլալուդ, օտարութեան մէջ ապրելուդ համար զո՞ն
պղտի ըլլա՞ս, կեանք մը որ պղտի տեւէ մինչեւ չափահա-
սութիւնդ: Եւ երբ չափահաս ըլլաս, երբ անդարմանելին
երազործուի, արդեօք ափսոսանքի տիսուր ակնարկ մը պղտի
չարձակե՞ս ըլլած զոնզութեանցդ վրայ: Անուշի՞կս, աղուն ըս-
կը հատկնա՞ս...: Քեզմէ չէ որ կը վախնամ, քեզի համար
չէ որ կ'ահարեկիմ, այլ ինձմէ:

ՏիԱՆ.— Ի՞նչ... քեզմէ...:

ԱՐՄՈՐԻ.— Փոխազարձօրէն քեզի պարզեւած կենցա-
զէս զո՞ն պղտի կընա՞ս ըլլալ: Երկար ատեն, ինք իր մէջ
ապրող ամուլ մը պղտի ըլլանք, ըսել է լոկ ինծի հետ,
ինծի համար պղտի ապրիս: Ի՞նչ անուելի պատասխանատուու-
թիւն, իմ պաշտելի Տիանս...: Գիացի՞ր, որ այն Թան-

թալեան համբորդութեան տեղ, կը փափաքէի որ, երբ ինքնաշարժը սա դրան առջեւը սույէ, կամացուկ մը ուսերուզ վրայ ձգեմ փոքրիկ վերարկուղ, զլխարկու գլուխիկ վրայ տեղաւորեմ, խելօքիկ մը քեզ համբուրեմ, երկար համբոյը մը դրոշմեմ ճակտող, և, ապա, այտիկ կամաց մը զարնելով ըսեմ քեզի. «Երթաս բարով, Տիանէթ..., Պէտք է որ տունդ երթաս»:

ՏիԱՆ. — Էմեցա՞ւ:

ԱՐՄՈՒՐԻ. — Այո՛ և ո՛չ:

ՏիԱՆ. — Սիրական Մարտէլս, ևս ամէն բան կշռեցի... և զեռ ուրիշ բաներ ալ, Աչքերէս յայտնի չէ, չե՞ս տեսներ թէ ինչպէս կը սկզմեմ ձեռքդ...: Քեզի կուզամ, ինչպէս ըսիր, և քեզի կը նույիրեմ բովանդակ կեանքս....: Բըէ՛ ինչ որ կ'ուզես...: Կը հասկնամ, այս՛, իմ կողմէ զոհութեան մը խօսք ըրիր...: Ես ի՞նչ զոհողութիւն կ'ընեմ քեզի համար...: Իմ ըրածս քու զոհողութեանդ քով այն քա՞ն աննշան է որ... իսկ քու զոհողութեանդ խօսքն ան զամ չես ըներ....: Ինձի վերապահուած կեանքէն վաղուց ձանձրացած էի, և չեմ կրնար երեւակայիլ աւելի երջանիկ կեանք մը քան քու քո՞վի, քեզի՛ հետ, մի՛շտ վայելիիք երջանկութիւնս....: Մնացածը հոգս անդամ չէ, հասկըցա՞ր...: Ամբողջ տարիներ կրնայինք վակոնի մը մէջ անցընել կամ քաշուիլ անշուք անկիւն մը, բնա՛ւ հոգս չէ, բա՛ւ է որ ես հույկինդ ըլլամ, հասկցա՞ր, ո՞ւ կի՞նի, Ատոր արժանի չեմ, կը խոստովանիմ — կարծեմ, չես ուզեր որ սփակուիմ սիրոյ յայտարարութիւններ ընել՝ ճամբորդութեան արկդիկի մը վրայ...:, կամ երկու պայտուակի մէջ տեղ, վասն զի արկդիկ անդամ չունինք...: (Յու ցամաքը Մարտէլի ուղիելով) Խե՞զ Մարտէլս....: Ատանկ խոշոր խոշոր մի բանար աչքերդ...: Զոհողութիւնը քո՞ւ ըրածդ է... քու զոհողութիւնդ....: Աս գործին մէջ զո՞ւն կը տուժես...: ԱՐՄՈՒՐԻ (Չեռելով Տիանին բերանի զոյելով). — Լոէ՛, Տիանէթ..., Այդ մասին կը յիշե՞ս ի՞նչ ըսեր եմ քեզի:

Ատիկա պարիսպ մըն է...: Ասոր վրայէն նայելու չես...: Խօսիլը, հարց փորձ ընկիլը արզիլուած է...: Նոյն իսկ կ'ուզեմ որ կնոշս անունը շատ չառնիս բերանդ...: Միտքս հասկցիր, միայն, ակնարկով մը, ժպիտով մը մերը ընդ մերթ հաւանութիւնդ յայտնէ, երբ տեսնես որ կը տառապիմ...: այս է միայն քեզմէ ինդրածն...: Ես դիտեմ ըրածն...: զիտեմ թէ մինչեւ ուր կրնամ երթալ...: Աս ութ օրուան մէջ կինս ու ես շատ վիճեցինք, Աստուած զիտէ զեռ ըսելիք մնա՞ց: Կը մեկնիմ, զիտնալով որ այս հարուածին կրնայ տոկալ, ինչ որ ալ ըլլայ, մնացածը, անկէ իտքը լուսութիւն...: Անզամ մըն ալ, կ'ըսեմ, պաշտելի ձագուկս, բնաւ վիրառորուած պիտի չզգամ արժանապատուութիւնս, եթէ այս պահուս ինձի զրուցս զեռ երէկուան զրածիր, յուսահասութեանդ մէջ ինձի զրածիր հակառակը...: եթէ այս պահուս ինձի ըսես...: «Մարտէլ, պիտի չկրնամ տոկալ սա երկու երեք տարուան վանական կեանքին զոր քեզի հետ պիտի անցընեմ...: Տիան տարծո մ մը կ'իրեկէ: Պատճառն այն է որ, սիրելիս, քեզ շատ կը սիրեմ...: Իմ մեծագոյն փառասիրութիւնս է քու երջանկութիւնդ...: սոսկալի՛ բան պիտի ըլլար, այս պահուս, վերջնականապէս խորտակել այն ապագան, զոր քեզի պէս հրաշալի էսկ մը կրնայ զեռ արժանապէս վայելիլ:

ՏիԱՆ (Անձունե անու թիւերու մեջ նետուելով). — Հեռ ու անդ մը, վանքի մը մէջ երկու թիրեւս երեք տարի ապրիլ առանց քեզի...: ո՞չ, աս չըլլակի՛ք բան է...: Ատոր պիտի չկրնա՞մ տոկալ, ... Աւելի լու է որ անձնապահ ըլլամ...:

ԱՐՄՈՒՐԻ. — Ինձնթ խօսքիր մը ըներ:

ՏիԱՆ. — Չե՞ս երեւակայիր թէ ի՞նչ դժողակ տարիներ պիտի ըլլամ առանք...: Մտածէ թէ (Չոյնի ցածընելով) կին մըն եմ, կի՞ն մը...: և թէ զո՞ւն այս վիճակին մէջ զրիր զիս: Ասկէ զատ, երեք երկար տարիներ, ամէն կերպով իրարմէ զատուած մնալով հապա զո՞ւն, զո՞ւն ինչ

պիտի ընես. կին ըլլալով մինակ ես չեմ . . . զիս պիտի
մոռնա՞ս . . . զիս պիտի խարե՞ս . . . այս', այս' կրնաս զիս
մոռնալ և քանը մէկ տարեկան ըլլալէս ետքը, երբ քովդ
վերադառնամ . . . թեւերս վիզզ պիտի չկրնամ նետել . . .
գուցէ ուրիշ կնոջ մը հետ պիտի ըլլաս:

ԱՐՄՈՐԻ (նդալով).— Խեղճ Տիանէթս, եթէ ատոր
վրայ կը մտածես, եթէ ա՛տ է վախտ:

ՏիԱՆ.— Մինակ աս չէ, բայց անշուշտ մտամուքիս մէկն
ալ աս է (Չեռքով Արմօրիին բերանը գոցելով ինքն ալ) Պա-
րապ խօսքեր կ'ընես . . . ընկլիքդ որոշէ . . . միշտ միշտ ան-
բաժան պիտի ապրինք:

ԱՐՄՈՐԻ (Քիչ մը նեռանալով).— Միշտ անբաժան . . .
Բայց, սիրունիկս, զիտի՞ս թէ որքա՞ն ատեն կ'ընէ . . .
Այժմ տասնը ութը տարեկան ես . . . տասնը ութը . . . սոս-
կալի՞ բան է . . . իրաւ, ես ալ ծեր չեմ, բայց արդէն կեանքի
վայրէջքին վրայ եմ . . ., բլուրէն վար պիտի իշնեմ ասկէ
ետքը: Օր պիտի զայ որ վարէն քեզի ձայն պիտի տամ, ու
զուն զետ առոյզ տարեկիլ մէջ պիտի ըլլաս . . . Ան ատեն
եթէ արհամարհանքով ալ չնայիս վրաս, թերեւս զիս ան-
հուն զղջումով մը պիտի զիտես: Այսպէս, ամբողջ կեանք
մը մէկ ակնարկով աչքի առջեւ բերել՝ գլխու պառյտ կու-
տայ . . . ի՞նչ պիտի ըլլայ այդ կեանքը: Հիմա քովիկս ես,
այդ հրաշալի կեանքը ինձի կը պարզեւես երկու թաթիկ-
ներովդ ու խաղաղ ժախտովդ . . . Տիանէթ, խիղճս կը տանջէ
զիս, որովհետեւ արդէն քառասունը անցուցած եմ: Չի՞ս
վախնար:

(Տիան Արմօրիին զլուխը ձեռներուն մէջ առած՝ երեսին
կը մօսեցնէ):

ՏիԱՆ.— Տղա՞յ ես, ի՞նչ ես . . .

ԱՐՄՈՐԻ (Զուարբութեամբ).— Ո՞չ, այդ բառին համար
մարդ ի՞նչ յիմարութիւններ կրնայ ընել: Գուն ես, միակ
սէրս, Տիանէթ, Ուրեմն, անօպ՛ւտ խօսքեր . . . որոշուած
է . . . Ալ հնար չէ: Ամէն բան կը թողուաս . . . կը մեկնի՞սք:

ՏիԱՆ.— Այս', կը մեկնի՞սք:

ԱՐՄՈՐԻ.— Այդ պարագային, Քէթթին թէեւ հաճոյա-
կատար է, բայց պէտք է որ ինքնաշարժի մեր առաջին ու-
ղեւորութիւնը ուրախ զուարթ անցնի: Թող անիկա շոգե-
կառքով երթայ, Տիէր չնասած՝ կայարան մը թող սպասէ
մեզի: Լաւ է:

ՏիԱՆ.— Ես ալ այդպէս կը մտածեմ:

ԱՐՄՈՐԻ.— Ուզզակի Տիէր չեմ լրկեր զինքը, թող
չզիտնայ թէ մենք շոգենաւով Սառւթամբթըն կ'երթանք և
թէ լոնտան պիտի բնակինք:

ՏիԱՆ.— Անորոշ կերպով մը թող գիտնայ: Կանչե՞մ:
ԱՐՄՈՐԻ.— Կանչե՞:

(Տիան դեպի ի գուռք կ'երբայ)

ՏիԱՆ.— Քէթթի՛, եկո՞ւր: (Քէթթի կը մսնէ)

ԱՐՄՈՐԻ.— Միտքերնիս փոխեցինք: Եայէ՛, դուն մի-
նակդ ճամբայ կ'ելլես, Վոլթէռ քարափին վրայ կառք կը
նստիս, Սէն կաղար կայարանը կ'երթաս և ժամը 4ին նէօ-
շաթէլ-ան-Պրէյ մէկնող էքսրուսը կը նստիս: Հասկցա՞ր:
Քէթթի:— Այս', պարոն . . . նէօշաթէլ-ան-Պրէյ:

ԱՐՄՈՐԻ.— Ահա՝ ճամբու ծախքդ: (Դրամ կը նանե
գրապնեն եւ Քէրրիին կուտայ)

ՏիԱՆ.— Պարօնին ըսպած կայարանը կը սպասես: Ինք-
նաշարժով մենք հոն կուգանք քեզ կ'առնենք: Ասանկ, հա՞,
Քէթթի . . . Պայուսակները մի՛ տանիր, մենք կը տանինք
հետերնիս: Երթաս բարով, Քէթթի . . . Շուտ ըրէ, ժամա-
նակ չկայ:

Քէթթի.— Յահսութիւն, Օրիորդ: Ալ ըսելիք չունի՞ք
Օրիորդ:

ՏիԱՆ.— Ո՞չ:

Քէթթի.— Ժամը մինչեւ քանին որ ըլլայ՝ սպասե՞մ:

ՏիԱՆ.— Մինչեւ քանին ըլլայ, սպասէ՛: Ալ դժուա-
րութիւն չմնաց, ա՛լ վախնալիք բան չկայ: Ուրեմն, ցտե-
սութիւն, սիրուն Քէթթի:

ՔԵԹԹԻ. — Տարի ճամբայ, Օրիորդ:

(Եկրի ԿԵՐԵ: Զիւար կը գրկեն հրեռաւանով՝ խղճի խոյշք տպասած տղոց պես):

ԱՐՄՈՐԻ. — Տիանէթ, Տիանէթ : Իրաւունք ունիս, Հարասնիկան ճամբորդութիւննիւն է աս:

ՏԻԱՆ. — Մինակ, ազատ պիտի ըլլանք, մեր առաջին ճամբորդութիւն առեն:

ԱՐՄՈՐԻ. — Ազատ, այս, ամբողջ օրը քովս պիտի ըլլաս, թեւերս վիզդ պիտի փաթթիւմ և մաղիդ խռպազները պիտի շայեմ, Հապա իրիկ ունք . . . ի՞նչ համելի պիտի ըլլայ . . . : Սրադ արշաւանք մը պիտի ընկենք մեր սիրային ճամբորդութեան մէջ . . . :

ՏԻԱՆ. — Հապա վազր զիշե՞ր, Սալօյ պանդսին մէջ: Հո՞ն կ'երթանք Մարսէ՛լ, Մարսէ՛լ, որքա՞ն զո՞ն, որքա՞ն երջանիկ եմ Այս, որչափ կ'ուշանայ ինքնաշարժը: Կ'ուզէի որ ճամբայ ելած ըլլայինք Մարսէ՛լ, պէտք է որ հս ալ զես հարցում մը ընեմ քեզի Հապա Բարիզի մէջ քու զիրքդ, ասպարէ՛զդ, ապազա՞զ:

ԱՐՄՈՐԻ. — Միրուն այծինիվոս, ատանկ բաներու վրայ մի՛ մտածեր զուն: Նախ որ իմ մեծ փաստաբանի ասպարէզու ատանկ բանի մը համար չի փանդուիր: Ատանկ երկու իրեք տարի կ'ուստոնի մէջ քու հետզ ապրելուս համար զիս չնունար դատական պաշտօնատան և կամ զործերուս մէջ: Գիտեմ որ Փաստաբանական կամասը պիտի կազմուի բայց արդէն հս ընարուած եմ կ'ուստոնի փաստաբաններն ալ զիս չատ լաւ պիտի ընդունին, հոն, իմ համելախ չնորհիւ, եթէ ուզեմ, չնորհքով զործեր կրնամ ընել: Սայ մէկտեղ, պէտք է խոստվանիլ որ վաղութնէ անդին, Բարիզի մէջ, իմ փախուստ «զգացացունց տպաւութիւն» մը պիտի ընէ, ինչպէս կ'ըսեն զրական ոճով: Երբ իմացուի թէ բարձր դասէն աղջկան մը, տասնըութը տարու, զեղուչի մը հետ խոյս եմ տուեր:

ՏԻԱՆ. — Թերեւս երեւան չհանեն,

ԱՐՄՈՐԻ. — Առանկ փախուստները գաղտուկ չեն միար: Մեր ետեւէն տարածայնութիւնները ծայր պիտի առն:

ՏԻԱՆ. — Բէ՛չ, զուարձալի բան մըն ալ աս է:

ԱՐՄՈՐԻ. — Ծայրացեզօրէն զուարթ ես, Տիան, բայց այդքան մի՛ խնդար, դատական հետապնդումն ալ հաւանական է:

ՏԻԱՆ. — Արտասահմանի մէջ զես զոյութիւն ունի՞ այդ բանը:

ԱՐՄՈՐԻ. — Մոնչո՞ւշտ, բայց չատ աւելի բարդ ըլլալուն համար չատ աւելի պարզ է Խաղաղ և հրաշալի կեանք մը պիտի անցընենք կ'ուստոն կամ ալլուր:

ՏԻԱՆ. — Պիտի ճամբորդենք, անանկ չէ, չա՞տ:

ԱՐՄՈՐԻ (Վարու). — Սյո՛, իրաւունք ունիս, զուն զես բնութիւնը վայելի կ'ուզես:

ՏԻԱՆ. — Իսկ զո՞ւն:

ԱՐՄՈՐԻ. — Ես՝ ատ ճամբէն ես կը դառնամ Բնութիւնը զուն ինքդ ես, հոգիս: Դուն աշխարհի ամենէն զես զեցիկ տեսարաններէն աւելիկ' կ'արժես Սահն մը, կը սիրէի ճամբորդութիւնը, բնական տեսարանները, գաշտերը, անստառները Քու տարփիդ մէջ այդ բաներուն ինենթն է մարդ Յետոյ ինքինքս զաղափարներու նուիրեցի, վսև իտէալներաւ, որոնց համար կ'ալրի և կը մեսնի մարդս Հիմա որ այս իրականութեամն շրջանն անցուցած եմ, գաշտերը, անստառները և բոյսը մարդկային ուզիւները կարած, անցած եմ, կը համնիմ այն տարփիքին ուր իրականութիւնը կ'այլափառուի, Փաստաւնիս մէջ, այս, կըսկսի՛ իրիկունները մտահոգութեամբ զիտել աստղերը: (Տիանին կը նայ), զեերէ ծնեադիւ՛ անու առջեւ եւ իր ալլանակ սիրային անձուկով մը համակառած է): Պայտասկիս մէջ ճամբան կարգալու համար զիրք մը զրեր եմ, (Կը ճապի) իրիկունները կարգալու համար, երբ զուն քնանաս, եթէ

ատոր ժամանակ թողում...: Այդ գրքին մէջ այս բաները շատ լաւ գրուած են: (Տիանին բուօք մետրաբար ձեռքին մէջ առած՝ կը նայի ահօք):

Հողն է օրց ոռութեանու բու մանկական
Եւա', Բաղրիկ աղջրնակ դու Շնորհադէմ,
Շնիդ բնուրիան մէջ բանդուած ինչե՞ր որ կան
Ես երազկոս նայուածքիդ մէջ պիտի դիտեմ:

ՏիԱՆ (Մանկական յափէտակուրեամբ).— Շատ սիրուն
է ատ... իմ անդին եարս:

ԱՐՄՈՐԻ (Յօնիկերը պուտելով).— Անգին եա՞ր... ի՞նչ
աղուոր է, ես երբեք քեզի այդպէս չեմ զրուցած: Ո՞վ
սորվեցուց:

ՏիԱՆ.— Ո՞չ ոք: Ինք իրեն կուզայ բերանս: Սիրոյ
բաները չսորված կուզան...: Ատ չէ մինակ: Ինքնաշարժին
մէջ դեռ ինչե՞ր ունիմ ըսկելք...:

(Կես մը տիորած, կես մը խնդալով՝ անոր կուրծքին կը
փարի:)

ԱՐՄՈՐԻ.— Զարաձճի՛ քեզի: Կը կարծես թէ մեզմէ
աւելի սիրել կարելի՞ է: Միթէ աշխարհի բոլոր սէրը չե՞նք
զգար սրտերնուա մէջ:

ՏիԱՆ.— Չեմ զիտեր թէ ինչպէս է ուրիշին սէրը,
բայց վատահ եղիր որ քեզի պէս Մարսէլ հատ մըն ալ չկայ
տիեզերքին վրայ:

ԱՐՄՈՐԻ.— Իսկ Տիանէթ մը ուրիշ կա՞յ արդեօք:

ՏիԱՆ.— Գիտե՞ս թէ ի՞նչ ընել կ'ուզէին Տիանէթիդ:
Մազերս կտրել կ'ուզէին, այս'... որպէս զի տգեղնամ:

ԱՐՄՈՐԻ.— Իրա՞ւ կ'ըսես:

ՏիԱՆ.— Հաւատա՛...: Վանքի գալափար մը, անանկ
չէ... Ահ, երբ զգացի որ մկրատը մազերուա մէջ կը մըտ-
նէր... տունը տակն ու վրայ պիտի ընէի՛ քիչ մնաց: Գիտ-
ց ածեղիր որ, երբ մազերս կտրուած տեսնէի՛ր:

ԱՐՄՈՐԻ.— Դուն նորէն գեղեցիկ պիտի երեւայիր

ինծի...: Քեզի պէս աստուածային արձանները բնաւ չեն
խաթարուիր...: Նայէ՛ Միլոյի Սատղիկը, մաղ չունի և զես
ուրիշ բաներէ ալ զուրկ է...: Ու թէեւ արձան հրաշակերտ,
բայց՝ բաղդատամամբ քեզի՝ տղայական գործ մըն է, կը մը-
տածեմ թէ ի՞նչպէս այդքան կատարեալ, այդքան չնորհալի
բան մը կրնայ ըլլալ, ի՞նչպէս է քու եղունգներուուդ ձեւը,
այնքան քննքոյչ՝ որքան քու մանրիկ սիրուն քթիդ թրթը-
ուուն անկիւնները, որքան սրունքներուուդ կորութիւնը...
կարծես անսոնք զիրար կը փայտայեն շրջազգեստիդ ներ-
քեւ... և երբ կը ննջես, կրկորդիդ ելեւէջքը, քունիդ մէջ
այնքան չնորհալի...: (Տիան նսած է, ուղիղ իրանով, իւ
այս խօսիերը մտիկ կ'ընէ՝ հագազի թերեւ ընդհատ շարժու-
մավ: Արմօրի, խորուկի, ցած ձախով կը խօսի անոր բազուկ-
ները բնած) Տիանէ՛թ, քեզի համար կը խենդենամ կոր,
Տիանէթ: Ո՞հ, մի կարծեր թէ հեշտասէր եմ...: Քեզի տի-
րացած՝ քեզ ամրող լուին իւրացուցած ըլլալս ուրիշներուն
աչքին վատութիւն է, ամօ՞թ է, իսկ քու աչքիդ՝ իմ տեհ-
չանքիս... իմ գորովանքիս անկեղծութեան ու պատուաւո-
րութեան ապացոյցն է...: Ինչո՞ւ որ գուն իմ գոյութեանս
պատճառն ես...: Գոյութեան պատճա՞ն: Զես զիտեր թէ
աս ինչ ըսել է, զես զիտնալու պէտք չունիս, մինչդեռ ես՝
աշխարհիկ մարդու, բարիզեան փաստաբանի երեւոյթիս
տակ... զիտնա՞ս թէ ի՞նչ մարդ եմ...: ի՞նչ մարդ էի...
զառնութեամբ և պատրանքներով լցուն: Եւ յանկարծ
դէմս ելար...: ինծի եկար քու ջերմիկ արեւովդ, մանկա-
կան ձայնովդ, ու ինծի պարզեւեցիր ճշմարտութիւնը,
կեանքը, չողեա՛կս, չես կրնար զիտնալ թէ ինծի համար
ի՞նչ կ'արժես դուն: Բայց զիտցիր որ պիտի ջանամ քեզ
պահել անհուն գորովի մը մէջ, անսահման խանդով մը,
պիտի ջանամ քեզ արժանի ըլլալ...: Պատուանդան պիտի
ըլլամ քեզի համար: Քու առջեւդ ելլելք ամէն վտանգ պիտի
հեռացնէմ...: Դուն պիտի չզգաս, ով իմ փոքրիկ մանկու-
հիս, թէ քու շուրջդ չարիքներ կը նիւթուին...: Միշտ

Քո՛իկդ պիտի ըլլամ, քու դէմդ, և երբ այդ մարդիկը աղա-
ղակեն քեզի համար, «Դժբա՛զդ աղջիկ», կ'ուզեմ որ համ-
բոյրով մը վճռական հերքումը տաս առ խօսքին...: Պիտի
տեսնես, պիտի տեսնես...: Մտիկ ըրէ...: Ինքնաշա՛րծը,
մեղ տանհիլիք ինքնաշա՛րծն է:

ՏիԱՆ. — Վերջապէ՞ս:

(Երկու մեկ ուսումնակ ոսիի լ'Էլլին):

ԱՐՄՈՐԻ. (Կատականի մօքը երալով). — Աւասի՛կ,
գրան առջեւ կանգ առաւ...: աղատութեան ինքնաշարծը:
Եկուր, ան՛ո... կառապանին դոնակը բացուեցաւ...: Նայէ՛
ո՛չ, դեռ ո՛չ, դեռ ոչ... կառք մըն է... (Ոնձկութեան նիշ
մը կ'ուրծակի) Ա՛հ, Տիանէթ, նայէ՛... ո՛չ, մի՛ նայիր...
նայացի՛ր...:

*ՏիԱՆ. — Ի՞նչ կայ, (Գարազոյին եւեւեն նայելով) ին-
չո՞ւ հոս կուզայ:*

ԱՐՄՈՐԻ. — Չեմ պիտիր, մի՛ վախնար:

ՏիԱՆ. — Երբեմն ցորեկները հոս կուզա՞յ...:

*ԱՐՄՈՐԻ. — Այո՛, երբեմն կուզայ, բայց մասնաւոր
պատճառ մը չունիք առօր հոս զայուտ:*

ՏիԱՆ. — Մարսէ՛լ, Մարսէ՛լ, ի՞նչ է աս:

*ԱՐՄ. ԲԻ. — Բան չկայ, սիրելիս, կարելի՛ բան չէ որ
մեր այս ժամադրութիւնը իմացած ըլլայ...: Ո՞չ, ո՞չ,
զուզալիպութիւն է պարզապէս... իմ սիրուն Տիանս...:
Պարապ տեղը սիրտ մի՛ հատցաներ...: Վախնալու ի՞նչ կայ:*

ՏիԱՆ. — Չուռը պիտի բանա՞ս...:

*ԱՐՄ. ԲԻ. — Մաշտչա պիտի բանամ: Հաւանական է որ
վու տեսաւ պատռւհանը, կրնայ ըլլալ որ բանակին առնէ
զոնապանին և... միք ելլէ...: Ո՞չ, ո՞չ, անկարելի՛ է...:
ևս անիկա շուտ մը կը ճամրեմ, դուն հիմա առ սենեակը
մտիր, նրբանցքին մէջ...:*

*ՏիԱՆ. — Մարսէ՛լ, չըլլայ որ ուշ մնանք, Մարսէ՛լ,
շուտ մը ճամրէ...: Նայէ՛... պաղ պաղ քրախները մտայ:
ԱՐՄՈՐԻ (Զայի վասհացինու համար մատիլ կը փորձէ):*

Բայց եթէ ամենասիոքը վտանգ մը ըլլար, քեզի կ'ըսէի,
կ'երգնում, սիրելիս, հանգարանէ և զնա՛ սպասէ ինձի:

*ՏիԱՆ. (Յնու թեւեն կախուելով). — Մարսէ՛լ, հազա եթէ
քեզ վա՛ր դնէ, եթէ թող չտա՛յ...:*

ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչ յիմարութիւն...:

*ՏիԱՆ. — Եթէ արգելք ըլլայ...: Երգո՛ւմ ըրէ, Մա՛րսէլ
երգո՛ւմ ըրէ թէ ի՞նչ որ ալ պատահի, ի՞նչ ալ ընէ, պիտի
փախչինք հիմա միասին...: Զեմ ուզեր տուն երթալ, կ'ու-
զեմ քեզի հետ երթալ առ յաւէտ, և եթէ այս վայրկեանիս
չերթանք, ա՛լ չպիտի կրնանք երթալ, գիտցած ըլլաս:*

(Զանգակի ձայն կը լսուի:)

*ԱՐՄՈՐԻ. — Հանգարանէ՛, հանգարանէ՛, զուոին զան-
գակն է:*

*ՏիԱՆ. — Երգում ըրէ: Մեռնի՛մ պիտի...: Ամէն ար-
գելքի գէմ պիտի դնես...:*

*ԱՐՄՈՐԻ. — Բայց ո՛րեւէ արգելք չկայ, սիրո՛ւն Տիա-
նէթս...:*

(Եւել ի Երբանցի կը տանի, իրենց ձայները կը ռփոր
ուին:

*ՏիԱՆ. — Երգում ըրէ թէ ի՞նչ որ ալ ըլլայ զիս պիտի
փախցնես:*

(Կուեն զանգակի ձայն:)

*ԱՐՄՈՐԻ. — Կ'երգնում, մեր սիրոյն վրայ...: կեան-
քիս վրայ...:*

(Գրեկի համբելով Երբանցին ներս կը տանի, տանի մը
վայրկեան պարապ կը մնայ բեմը: Կը լսուի դրան մը ձայնի
ուրեմն ներս մտած եւ Թէրքի, Տիանս ալ հոն կը մնի: Թեսոյ
Արևօրի՝ գրեկի վազելով՝ կուզայ բեմ եւ աջ կողմի սրահը
կը մնի: Զայներ կը լսուին:)

*ՖԱՆՆԻԻ ԶԱՅՆԻ. — Ի՞նչ, զո՞ւն կը բանաս զուոը...:
Ծառան հոս չէ:*

ԱՐՄՈՐԻ. ԶԱՅՆԻ. — Ո՞չ, զործի համար տեղ Պկեցի:

(Ըստ կը մանեն)

Բ. ՏԵՍԱՐԱՆ

ԱՐՄՈՐԻ, ՇՈՆԴԻ

ՖԱՆՆԻ (Դրամապանուկը խառնելով).— Կը հաճի՞ս եր-
թալ կառքին վարձքը վճարել, մանրուք չունիմ:
ԱՐՄՈՐԻ.— Լա՛ւ, դռնապանը կը կահչեմ: (Զանգտ-
կին կը լօտենալ)

ՖԱՆՆԻ (Արգիլելով).— Ի՞նչ կ'ընես: Վեց ոտք սահ-
դուխին համար դռնապանը անհանդիստ մի՛ ընկը...: Մէկ
Փրանք պիտի վճարուի...: Խնդրեմ, կառքին մէջ է միա-
ցեր ձեռնոցս... ա՛ն ալ հետդ բեր...: Շատ պիտի չմամ,
արդէն շուտ պիտի երթամ...: Պօն Մարշէ պէտք է եր-
թամ: (Պատուհանը կը բանայ եւ դեպի վար խօսելով) Կա-
ռապա՞ն, հիմա զրամԴ կը զրկեմ: (Դառնալով Մարսէին, որ
վար իջնալու կը վարանի): Չերթա՞ս, Մինչեւ որ վար իջ-
նես, կառապանին կ'ըսեմ որ... ձեռնոցս տայ: (Պատուհա-
նէն կը խօսի) Կը հաճի՞ք կառքին մէջ նայիլ թէ մոխրա-
գոյն ձեռնոցս...:

(Մարսէ կ'օրուէ ուս մը վար իջնայ: Դուրս ելլելուն
պէս, ֆաննին այ պատուհանէն կը նեռանայ, աջ կողմի դուռը
կ'երայ, կը բանայ՝ մէ ը փետուելու ձեւով, յետոյ կը գոցէ՝
հոն մարդ չտեսնելով: Յետոյ Երբանցքը կը վագէ եւ հոն կը
մտնէ, բաց մնացած դունէն, սփոր աղմուկ մը կը լսուի, դուռ
մը կը գոցուի, տնուու ձայն մը կ'ելլէ, կղաղափի նորինչ մը:
Ֆաննի բեմ կրոգայ նիւս այն պահուն, ուր ամուսինը ներս
կը մտնէ:)

ԱՐՄՈՐԻ (Կասկածանիով).— Ո՞ւր կ'երթայիր այդ
կողմէն,

ՖԱՆՆԻ.— Տեղ գացած չունիմ..., Տեղէս չշարժեցայ
սիրելիս, ինչո՞ւ հարցուցիր:

ԱՐՄՈՐԻ.— Բան մը չէ...: Յատկապէս զիս տեսնե-
լո՞ւ եկար:

ՖԱՆՆԻ.— Այո՛, քեզ տեսնելու եկայ...:
ԱՐՄՈՐԻ.— Իսծի ըսելի՞ք մը ունիս...:
ՖԱՆՆԻ.— Մարսէ՛լ, այսօր տեսա՛ր Շարանսներուն
աղջիկը:

ԱՐՄՈՐԻ.— Սիա՞լ է:
ՖԱՆՆԻ.— Ինչո՞ւ կը ստես: Գիտեմ որ տեսեր ես:
(Լուսը ինչու)
ԱՐՄՈՐԻ.— Ի՞նչ կ'ըլլայ, անանկ սեպէ, կարելի է որ
վանք երթալէ առաջ աղջիկը պէտք զգացած ըլլայ վերջին
մնաս բարով մը ըսելու, ենթադրէ թէ սպասուհիին հետ հոս
եկած ըլլայ...:

ՖԱՆՆԻ.— Ե՞րբ գնաց հոսկէ:
ԱՐՄՈՐԻ.— Թիչ մը առաջ:
ՖԱՆՆԻ (Էւուը ցոյց տալով).— Սուտ ես: Հոն է:
ԱՐՄՈՐԻ.— Ամենեւի՞ն:
ՖԱՆՆԻ.— Մարսէ՛լ, աղջիկը հոս է, կ'ըսեմ:
ԱՐՄՈՐԻ.— Եթէ կը լրտեսես... հարկաւ ինձմէ աղէկ
դիտես:

ՖԱՆՆԻ.— Զեմ լրտեսեր: Հիմա կը հասկնաս հոս գա-
լուս պատճառը: Երգում ըրած էիր թէ ա՛լ ամէն բան լմընա-
ցած է, թէ ա՛լ պիտի չտեսնես զինքը, Քեզի կը հաւատայիր:
Աս առտու անանուն նամակ մը առի...: Զեղ մատնած են
անշուշտ, Մառայի գիր է: (Գրպանէն կը հանէ նամակը.
«Տիկին, ձեր ամուսինը օրիորդի մը նես արտասահման կ'եր-
րայ: Երէ զիրենի տեսնէլ կ'ուզեմ, այսօր, ժամը չորսին միջոց-
ները իր գրասենեակը գուցէք».)

ԱՐՄՈՐԻ (Ատրձեածայն ծիծաղիլով).— Անմտութիւն է:
ՖԱՆՆԻ.— Մարսէ՛լ, մեկնելու կը պատրաստուէիր:

ԱՐՄՈՐԻ (Ուսերը ցնցելով).— Պատասխան անգամ չեմ
տար: Անհնթեթ բան է ատիկա:

(Ֆաննի Երբանցին դուռը կ'երայ, կը բանայ, մատովը
ցոյց կուտայ:)

ՖԱՆՆԻ.— Ուրեմն ի՞նչ են սա՛ երկու պայուսակները,
ուրբանցքին մէջ, Որի՞նն են:

ԱՐՄՈՒՐԻ. — Գիտնակի կարեւոր է: Այդ պայուսակները անորո՞ն են: Հիմա պիտի առնէ երթայ... եթէ երկու վայրկան ժամանակ տառ որ զինքը ճամրեմ, անձայն, անշըշուկ, նոյն իսկ ինքն ալ քու հոս ըլլալէդ թող չկասկածի: Կարծեմ այսպէս վարուիլը լաւագոյն է, աւելի վայելուչ է:

(Երբանցին դուռը բանալու կը պատրաստի:)

ՅԱՆՆԻ. — Այդչափ անխե՞լք եմ (Եարևի ես կը դառնայ): Ահնեակին դուռը փակեցի: Ահա բանալին:

(Չեսին մեջ պահած բանալին ցոյց կուտայ):

ԱՐՄՈՒՐԻ. — Ահնեակին մէջ փակեցի՞ր:

ՅԱՆՆԻ. — Այո՛: Երար տեսանք: Դուռը կէս մը բացի: Այդքանը բաւական եղաւ: Ներմն էր, աջ կողմը վարագոյրին ետեւը, դուռը երկու անգամ կղպեցի....

ԱՐՄՈՒՐԻ. — Բանալին տո՛ւր....

ՅԱՆՆԻ. — Կարելի՞ բան է: Կ'երեւայ թէ չես հասկնար: Ուզած ատենս, ուզած կերպովս պիտի յանձնեմ բանալին: Ի՞նչ, քանի որ առաջին անգամ ըլլալով այդ աղջկան հետ խօսելու առիթ կը գտնեմ, պէ՞տք է որ այդ առիթը ձեռքէ հանեմ: Այդպէս մի՛ կարծեր: Երկու միջոց ունիս... կամ բոնի առնել բանալին ձեռքէս և կամ կղպաքը կոտրել: Եթէ կ'ուզես այս միջոցներուն դիմել... (Ոի՛չեւ աւշասուր: ան գրասեղունը ես ես զ'երայ: կը սպասէ: Երկիրով: Երկու իմ ալ աշենր դառնուրեամբ իւրառու կը յառին: Յանկած մարսէ ուսեւը կը բարձրացնէ եւ կը սկսի սենեակին մեջ պարսիլ) Մարսէ՛լ, անոր հետ փախչիլ էր միտքդ: Նամակին պարունակութիւնը ձիշտ է:

ԱՐՄՈՒՐԻ. — Ամենեւի՞ն: Բոլորովին սուտ է:

ՅԱՆՆԻ. — Պէտք չէ՛ որ երթաս, չպիտի՛ երթաս.... Ահնելի բան է առ: Ա՛հ, Աստուած եմ... ես կը կարծէի թէ է՞ն սոսկալի բանը իմացեր էի, մինչդեռ աւելին կայ եղեք: Աստոնկ բան մը մտքէս անգամ չէր անցներ: Աստանց այս նամակին, հիմա տունս պիտի ըլլայի՛ անցեալին տուայտանքներուն մէջ, մինչդեռ գուն հեռուն պիտի ըլլայիր, շոգնկառքի մը մէջ... անո՞ր հետ....

ԱՐՄՈՒՐԻ. — Զէ՛, ըստի, դարձեալ կը կրկնեմ, սխա՛լ հետեւութիւն է հանածդդ...: Ծառալի մը նամակին կը հաւատաս... չե՞ս հասկնար որ այդ նամակը ծառալի մը գործն է պարզապէս:

ՅԱՆՆԻ. — Մարսէ՛լ, չեմ կարծեր որ խելքդ զլուխդ ըլլայ: Յիմարութեան նոպայի մէջ կը գործես... նոպայ մը, զոր մարդիկ կ'ունենան երեմն...: Հետեւանքին վրայ չմտածեցի՛ր, չսորհեցա՛ր թէ վաղը Բարիզի մէջ ի՞նչ պիտի ըսկն, ի՞նչ փանդ կը սպառնայ քեզի...: Պարզապէս քու դիրքդ, քու պատիւդ կը խորտակես...: Ծնողը չունիս դուն: Այո՛, դուն չունիս, բայց ես ունիմ: Անոնց հանդէս պատասխանատու ես... իրաւունք չունիս զիս ասանկ ձգելու...: Ա՛հ, եթէ զաւակներ ունենայինք, անշուշտ չիր երթար...: Մենաւորիկ եմ, ատոր համար ասանկ կը վարուիս հետս... Ո՛հ, բայց հաւատա՛, հաւատա՛ որ պարտուած չեմ զգար ինքզինքս... ո՛չ, ո՛չ, ո՛չ, Մարսէ՛լ, պիտի չերթա՛ս... ես ատոր արգելք պիտի ըլլամ...:

ԱՐՄՈՒՐԻ. — Լմնցա՞ւ...: Թող տուի որ այս խոսքերու հեղեղը թափեա՞ առանց ինքզինքս պաշտպանել փորձելու: Նորէ՛ն կ'ըսեմ, կը պնդեմ թէ կը խարսիս և սխա՛լ է կարծիքդ:

ՅԱՆՆԻ. — Ո՛չ, չեմ խարսիր: Անանուն նամակ մը... նրանցքին մէջ գտնուող ճամբու պայուսակները... նոյն իսկ այդ աղջկան հոս՝ քու առանձնայարկիդ մէջ գտնուիը ևայլն՝ հաւանականութիւններ են: Բայց քու տագնապալից և ամօթահար վիճակդ, երկսս նայելու չհամարձակիլդ, ինձմէ հոսու ըլլալու փափաքդ, անխոնեմ կերպով օձիքդ ձեռք տալդ և ասոնք չեն խարեր...: (Չայնը՝ խեղդուկ) կը պաղատիմ, կը պաղատիմ քեզի, Մարսէ՛լ, մի՛ երթար...: Քեզ կը խարեն, կը մոլորեցնեն: Անձնասէ՛ր եղիր...: Քու շահուդ, մինակ գուգիդ համար իսկ այդ զաղափարէն ետ կենալու ես...: Քու օգտիդ համար իսկ այդ զաղափարէն ետ կենալու ես...:

ԱՐՄՈՒՐԻ. — Կ'աղաչեմ... իմ շահս, իմ օգուտս մէկդի՛

թող...: Ճիշդ հինգ վայրկեան է շահու վրայ կը ճառիս, և բոլորովին անձան կերպով...: Երիկ կնկան վէ՞ճ մը ընել կ'ուղես...: Ատանկ խօսքեր ընելու իրաւունք կրնայիր ունենալ երբ... բայց կը տեսնեմ որ լոկ շահու վրայ կը խօսիս...: Վերջապէս՝ բանականութիւնող է որ կը խօսի թէ սէրդ:

ՖԱՆՆԻ. — Ո՞հ, ատանկ հարցում մի՛ ըներ ինծի... , ատանկ բան մի՛ հարցներ...: Քեզի «Կեցի՛ր» ըսող էակը որ վրդովման տագնապներու մատնուած է, ինչ ալ չի կրնար գիտնալ թէ ուրկէ կը բվասի այդ աղաղակը, բանականութենէն թէ խորտակուած սէրէն...: Միակ անձ մը կայ որ այդ բանը քաջ գիտնալու էր, ան ալ զուն ես, եթէ դուն ալ չես գիտեր, հէ՛զ Մարսէլ, ի՞նչպէս կ'ուղես որ ես գիտնամ...: Միակ բան մը եթէ կայ՝ այն է որ գեռ բաւական քաջասիրտ եմ, այսպիսի վայրկեանի մը մէջ, իմ սեփական դժբախտութենէս բարձր կենալու և միայն քուկդ մտածելու համար...: Մի՛ երթար, Մարսէլ...: Քեզի ո՞չ կ'աղացեմ, ո՞չ կը սպասնամ... (Միտք յանկարծ փոխելով): Ասկէ զատ, բայ է որ հետը խօսիմ այդ աղջըշկան, և ան ինքնիրեն պիտի հասկնայ...: Վատահ եմ թէ իրեն իմաստուն խօսք մը ըսող չէ եղեր...: Հիմա կը տեսնես...:

ԱՐՄՈՐԻ (Զարհուրած). — Ֆաննի՛, կը պաղատիմ...: Այս խնդիրները մեր մէջ կարգադրենք:

(Ֆաննի դեպ ի դուռը կ'երպալ, Արմօրի ես ես կը բալի անոր նամբան գոյելու պէս):

ՖԱՆՆԻ. — Թո՞ղ որ խօսիմ... պիտի տեսնե՞ս...: Ամէնէն պարզ բաները շատ անգամ՝ կը խոշորցնեն... բաւական է որ...: (Ենիկ ի դուռը գացած ատենը, կ'անցնի պատուհանին անկիւնեն, ուր Մարսէլ զիներ կը կասեցնէ: Յանկան աղաղակ մը կ'արձակի) Մարսէլ, Մարսէլ, ամէն կողմէ մատնուած ես...: Մէկը ձեղ մատնած է...: Շո՛ւտ, նայէ ո՞վ կուգայ... նայէ՛ ո՞վ կուգայ վարէն...: Եղբա՛յրն է:

ԱՐՄՈՐԻ (Վարագոյրնեւուն ետեւեն ակնարկ մը նետելով). — Աստուծոյ սիրոյն համար, տո՛ւր բանալին երթամ պղատեմ, ներսի սանդուխէն, գաղտնի դռնէն ճամբեմ: ՖԱՆՆԻ. — Երբէ՛ք:

ԱՐՄՈՐԻ. — Կը մերժե՞ս...: Ուրեմն զուն ես, ֆաննի, որ ծնողին խմաց տուիր թէ աղջիկը հոս է, վասն զի ասանկ զուգաղիպութիւն անկարելի, ֆաննի՛, պատասխանէ՛:

ՖԱՆՆԻ (Գլուխը բարձր բնած՝ եւ վետագին արհամարհանեալ մը). — Ատանկ մատնիչութիւնով մը զիս ամբաստանելու չափ քի՞չ սէր ունիս վրաս: Ո՞չ, ես մատնիչ չեմ:

ԱՐՄՈՐԻ. — Ուրեմն, ապացուցո՞ւր...: Աւելի վիհանձն եղիք...: Զե՞ս տեսներ որ սարսափելի բան մը պիտի պատահի... բան մը որ անուն չունի...: (Դուռը կը զարմուի) կը լսե՞ս, ֆաննի, կը լսե՞ս:

ՖԱՆՆԻ (Պատին կը կրօնի ձեռները ետին դրած):

ՖԱՆՆԻ (Զայնը փոխելով, անձնավայր, որուում մը կուտայ). — Ինչո՞ւ կը վախնաս: Սակէ աւելի պարզ բա՞ց: Ես ինքս պիտի բանամ դուռը... զիսարկս հանելով (Դիլսարկը կը հանէ): Շատ բնական կերպով հոս զտնուելու երեւոյթ պիտի անեմ...: Իմ հոս ըլլալս քեզ կը փրկէ...: Բանի մը վայրկեան կ'ընդունիմ զինքը և յետոյ կը ճամբեմ...: Քեզի ձայն կուտամ, երբ քու ներկայութիւնդ պէտք ըլլայ...: Ո՞հ, մտի՛ր նա տեղը, քու սենեակդ... շո՞ւտ ըրէ...: Ես ըլլած գիտեմ:

ԱՐՄՈՐԻ (Վերջին անգամ մըն ալ համոզիլ փորձելով). — Բայց նախ դուռը բանանք, թող աղջիկը վար ի՞նչայ, փախչի...:

ՖԱՆՆԻ. — Բնա՛ւ երբեք...: Վերջը՝ և ոչ առաջ:

ԱՐՄՈՐԻ. — Բայց, գուցէ տը Շարանախն հետ մինակ միալով... պիտի ակարանաս... պիտի մատնուի՛ս...:

ՖԱՆՆԻ (Հպարտութեամ). — Կարելի՛ բան է:

(Դուռը նորէն կը զարմուի):

ԱՐՄՈՐԻ. — Երկու անգամ եղաւ... ֆաննի, վարանիլը խոհեմութիւն չէ:

ՖԱՆՆԻ. — Խենթութիւն է ըսել կ'ուզես; Գնա՛, սեն-
եակդ մտիր...: Շատ բնական կերպով... պիտի ըսեմ թէ,
քովդ մարդ կայ... շոււտ ըրէ:

ԱՐՄՈՐԻ (կը հաւաճի, բայց սեմին վրայ հասնելուն՝
նորէն կը դառնայ, կնոջը կը նայի շեւըսակի և ազդու). —
Ֆաննի՛, քու ձեռքդ ենք, ի՞նչ է ընելիքդ... Կրնաս զիս
կորսնցնել:

ՖԱՆՆԻ. — Բայց կը փրկեմ, (Մինակ մնալուն պէս,
դիրք կ'որոշէ յանկարծ, նօրատեսր մը կ'առնէ ձեռքը, մատիս
մը ակռաներուն մեջ, եւ նախասենեակին դուռը կը բանայ). — Օ՛, Պարոն աը Շարա՛նս: Բարե՛ւ, սիրելի բարեկամս, ի՞նչ
պէս էք, Ներս հրամմեցէ՛ք, ի՞նզրեմ:

(Ներս կը մացնէ)

Փ. ՏԵՍԱՐԱՆ

ՖԱՆՆԻ, ԱՍԴՐՈՒ

ՖԱՆՆԻ. — Ներեցէ՛ք, վայրկեանէ մը ձերն եմ, փոքր
բիկ ասխագառութիւն մը կայ, կ'օրինակեմ...: Իրաւ որ,
ձեզի չէինք սպասեր,

ԿԱՍՏՈՂՈՆ. — Այո՛, իրաւունք ունիք, Արդէն ե՛ս ալ
ձեր հոս ըլլալը չէ դիտեր:

ՖԱՆՆԻ (Գրի մենենան ժարժելով իբր թէ գործ մը լիբն-
ցընելու նամար). — Շատ անդամ կուզամ ամուսնոյս օդնեւ-
լու...: Իր գործերով շատ կը զրադիմ, Գլխարկնիդ հանե-
ցէք, խնդրեմ...: Սպանառորը տեղ զրկեցինք:

ԿԱՍՏՈՂՈՆ (Թաղ կերպով). — Ես ալ արդէն շուտ պիտի
երթամ, շնորհակալ եմ...:

ՖԱՆՆԻ. — Ամուսնոյս հետ ժամագիր եղած էիք:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Ո՛չ, ո՛չ: (Լուսքիւն) Պ. Արմօրին հո՞ս է:

ՖԱՆՆԻ. — Այո՛, ներան է... փաստաբանի մը հետ

գործ մը լմացնելու վրայ է: Քանի մը վայրկեանէն ձեր
տրամադրութեան տակ կ'ըլլայ, եթէ կը փափաքիք: Կեցէ՛ք
նայիմ...: (Մելենան շարժելէ կը դադրի, աջ կողմի դուռը
կ'երբայ եւ կը բանայ) Պ. Ուիլէին հետ գործդ դեռ չմացա՞ւ,
բարեկամս: Ո՛չ, ո՛չ, բան մը չէ...: Քիչ մը ետքը... Այ-
ցելու մը կայ: (Նորէն կը զոցէ դուռը)

ԿԱՍՏՈՂՈՆ. — Զեմ ուզեր արգելք ըլլալ:

ՖԱՆՆԻ (Սեղանին վրայի բուղբերը կարգի դնելով). —
Ի՞նչպէս է Տիկին աը Շարանաք: Ի՞նչպէս է հայրերնիդ:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Շատ աղէկ, շնորհակալ եմ:

ՖԱՆՆԻ. — Շատոնց է զիրենք չեմ տեսած: Աս միջո-
ցիս շատ զրադած ենք:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Զէի գիտեր թէ ձեր ամուսնոյն գործերուն
կ'օգնէք:

ՖԱՆՆԻ. — Այսինքն... զրօսանքի համար ողագ-
րութիւն սորվեցայ, և, երբեմն զտական զրութիւններով
կը զբաղիմ, միասին կարգի կը դնենք...: (Լուսքիւն):
Քոյրերնի՞դ ինչպէս է:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Շնորհակալ եմ...: Բայց կը ահսնեմ որ
ձեզի արգելք կ'ըլլամ...:

ՖԱՆՆԻ. — Ամենելին... հաւատացէք...: Անկեղծօրէն
կ'ըսեմ...: Արդէն լմացաւ, ահա՛: (Սեղանին նեռանալով
Կասդոնին հովը կ'երբայ) Քիչ մը ետքը ամենքս ալ պիտի
ժերթանք: Թէյ խմելու պիտի երթանք Ուիլէն...: Անհրա-
ժեշտ է որ ժամը հինգին հոն ըլլանք...: Ետքն ալ, պիտի
ստիպուինք շուտ մը ճաշելու... անտանելի՛ բան է..., կը
սոսկամ պարզապէս... ինչու որ Օրեբայի թատրոնը ընդ-
հանուր փորձի պիտի հանինք...:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Հա՛, իրաւ է, մոոցեր էի... աս իրիկուն
է... ես ալ արդէն պատիկ զեր մը ունիմ:

ՖԱՆՆԻ. — Բաել է քիչ մը ետքը նորէն զիրար պիտի
գտնենք:

ԿԱՍՏՈՂՈՆ. — Ստո՞յգ է, Ուիլէն պիտի երթաք:

ՖԱՆԵՒԻ. — Ի՞նչո՞ւ : Զերթայի՞նք : Աղէկ չէ :

ԿԱՍԴՈՒՆ. — Առտուընէ ի վեր Պ. Արմօրիին հետ էք :

ՖԱՆԵՒԻ. — Ի՞նչո՞ւ կը զարմանաք : Թանի որ այդպէս կ'ըսեմ :

ԿԱՍԴՈՒՆ (Աերշին վարանումն մը ես, յանկարծ ընելիքը որուելով). — Մտիկ ըրէք, ապուշ բան է... յիմարութիւն, բայց ձեզի հետ կրնամ սրտաբաց խօսիլ . . . : Ամենացած խեղատակութեան մը զոհ եղայ : Զեմ վարանիր գործը ձեզի հասկցնելու, և զուք ալ պէտք եղածին պէս պիտի ինդաք ինծի հետ :

ՖԱՆԵՒԻ. — Ի՞նչ կայ որ :

ԿԱՍԴՈՒՆ. — Բայց նախ երդում ըրէք, որ Պ. Արմօրիին բան մը պիտի ըսէք, այնչափ անհեթեթ բան է որ, հակառակ մեր մտերմութեան, գուցէ վշանայ ձեզի լուր տալուս համար :

ՖԱՆԵՒԻ. — Մտիկ կ'ըսեմ :

ԿԱՍԴՈՒՆ. — Քիչ մը առաջ, ճաշէն ետքը, մեր քարտուղարն ու ես մինակ էինք : Ամենամեծ զգուշաւորութեամբ նամակ մը տուաւ ինծի, որ թղթաբերով եկած էր : Քարտուղարը որ ամէն առեն մեր նամակները բանալու արտօնուած է, չէ համարձակած այս տեսակ նամակ մը հօրս յանձնել : Ի՞նք ալ այդ խորհրդաւոր նամակէն կասկածելով կանխաւ ինծի ցոյց տալու ստիպուեր է և ոչ ուրիշ մը : (Գրպանեն նամակ մը հանելով) Տիկ! Արմօրիին կուտայ) Կը փութամ ըսել թէ իսկոյն հասկցայ որ աղտոտ մարդու մը գործն է : (Ուշադիր նայելով) Այսպէս չէ :

(Ֆանենի նամակը աչեն ունեցընելի ես, կը սկսի խնդրալ):

ՖԱՆԵՒԻ. — Իրաւ որ զուարձալի բան է քրոջդ համար : Ի՞նչ ալ աղուոր բան, ստուգիւ... ոչնչութիւն մը՝ բայց վշանգաւոր տեսակէն : (Կը կ'նայ, յետոյ պաղ ժեւսով մը) Եթակը՝ այս նամակին պարունակութիւնը չէ միայն թշնամական, այլ նաև ձեր հոս զալը և... :

ԿԱՍԴՈՒՆ (Ուժգին). — Ամենեւին, ամենեւին . . . : Կը

խնդրեմ որ հաւատաք թէ այս աղտոտութեան բնաւ կարեւորութիւն չտուի... : Պարոն Արմօրի քո՛յրա պիտի փախցընէ... կը խոստովանիմ թէ մտքէ անցընելիք բան չէ :

ՖԱՆԵՒԻ (Նուան կ'ընե որ կամաց խօսի, մատովը ցոյց տալով սպասման սրահին դրուը). — Կամաց չու... :

ԿԱՍԴՈՒՆ. — Գործը ձեզի պարզօրէն գալ պատմելս միթէ չապացուցանե՞ր թէ չեմ հաւատացած այդ նամակին :

ՖԱՆԵՒԻ. — Ատոր համար ձեզի չնորհակալութիւն անգամ չեմ յայտներ :

ԿԱՍԴՈՒՆ. — Զիս կը մեղադրէք : Խնդրեմ, իմ տեղս ըլլայիք գուք ի՞նչ պիտի ընէիք :

ՖԱՆԵՒԻ. — Բայց, կարծեմ թէ... վստահ եմ թէ հոս չէ գար :

ԿԱՍԴՈՒՆ. — Ես ալ ատանկ ընել կը խորհէի... չէ որ կեանքի մէջ ապուշ զուգաղիպութիւններ շատ անգամ կը պատահին... , դատական շատ մը սիալներ ալ ատկէ կը ծագին : Այո՛, երեւակայեցէք որ քոյրս այսօր Բարիզի մօտ Ռու Արբային գնաց մնաք բարով ըսելու : Կը ճանչնա՞ք Ռու Արբան, մեր նախկին դաստիարակը :

ՖԱՆԵՒԻ. — Այո՛, այո՛, հասկցայ... :

ԿԱՍԴՈՒՆ. — Ուրիմն գիտէք թէ Տիանէթ բաւական ատեն է անհանգիստ է, և ծնողքս, բժիշկներուն խորհրդով, մտածեցին զինքը քանի մը շարաթ օդափոխութեան զրկել : Արդ, զուք իմ տեղս եղէք... այս հագճեպ մեկնումը... : Ճիշդ այսօր ալ քրոջս բացակայութիւնը... : Մէկ խօսքով կծիկը անգամ մը ծայր տալէն ետքը, ա՛լ մարդուն մտքէն չանցնիր թէ ամէնէն այլանդակ խարկանքները կրնան պատահիլ, և գոնէ անհոգ չմնալու կը ստիպուի, և կուզայ աչքովի իսկ ստուգել թէ պարզապէս աղուշի տեղ զրած են զինքը, ինչ որ ահա ինծի կը պատահի այս միջոցիս :

ՖԱՆԵՒԻ (Մածելու պէս կ'ընե, յետոյ նամակը ես կուտայ եր փաղաքող ձայնով մը) Այդ պարզացին միայն կը ներեմ ձեզի :

ԿԱՍԴՈՆ (Քաջալերուած արժեքը, կը պոռիկայ). — Աս է արդէն անստորագիր նամակներուն ուժը, և զանոնք գրողները լւա գիտեն ըրածնին, իսկ ասիկա, պարզապէս անձշմարտանըման է

ՖԱՆՆԻ. — Անշուշտ վոճառուած ծառայի մը գործն է: Գրին գոհհիկութենէն յայտնի է:

ԿԱՍԴՈՆ. — Տարակոյս չկայ թէ մեր յարաբերութեան մէջ եղողներէն ո՛չ մէկը Պ. Արմօրիի և իմ քրոջս առնչութեան վրայ ո՛ր և է չարախօսութիւն ընելիք չունի: Ասոր կատարելապէս պարկեցտ ըլլալը կասկած չի վերցներ: Արդէն ամէն կերպով յայտնի է թէ դրսէն մէկու մը գործն է աս, անանկ մէկու մը որ չի դիտեր նոյն իսկ թէ մեզի հակած նամակները քարտուղարին կողմէ կը բացուին: Ժամադրութենէն հազիւ քանի մը ժամ առաջ ձգուած է նամակը, իրը թէ յանկարծակի գրուած ըլլար, վերջին վայրկեանին իմացուած լուրի մը ազգեցութեան տակ: Բաւական նենգամտութիւն կայ գործին մէջ (Ֆաննի զիյսով կը հասանէ, եւ նորէն՝ տարամ կերպով կը նայի նամակին, հանոյակատար երեւոյրով մը): Վերջապէս, կարեւորութիւն չունի, պատունք ատ աղտոտ գրութիւնը.

ՖԱՆՆԻ. — Շատ լա՛ւ, սակայն այս պայմանով որ կը տորուանքը գրպաննիդ դնէք, որովհետեւ չեմ դիտեր թէ ամուսինս այլապէս գոհ պիտի մնա՞ր ձեր այցելութեան պատճառը գիտնալով: Անիկա ինձի չափ զուարթ աչքով պիտի չնայէլ այս գործին: (Կը խնդայ):

ԿԱՍԴՈՆ. — Կը հասկնաք անշուշտ, թէ ո՛չ Պ. Արմօրի, ո՛չ հայրս, ո՛չ ալ ձեզմէ զատ մէկը այս բանէն տեղեկութիւն պիտի չունենայ:

(Նամակը պատռելով) կտորները վերակուին գրպանը կը դնէ:

ՖԱՆՆԻ. — Ինչ պատճառ պիտի ցոյց տաք ձեր այցելութեան, եթէ ամուսինս տեսնէք:

ԿԱՍԴՈՆ (Բարձրաձայն). — Այցելութեանս միակ նպա-

տակն էր զինքը հրաւիրել աը լիյններուն երթալու՝ որսորդութեան համար, որ տեղի պիտի ունենայ Ռամպույեէի մէջ, առ կիրակի: Հրաւէրը կատարեցի, ա՛լ երթամ:

(Սեկնելու բող տալ ուզելի ներք՝ միսքը փոխելով):

ՖԱՆՆԻ. — Ինչո՞ւ, ինչո՞ւ մեկնիք . . . : Կ'ուզեմ որ Մարսէլին հետ ալ տեսնուիք: Շատ գոհ պիտի ըլլայ . . . : (Ազ կողմի դուռը կ'երբ ոյ եւ նորէն իս մը կը բանայ) Մարսէլ, գործդ լմցուցի՞ր, Պ. աը Շարանսը եկած է . . . Տը Շարանսը . . . : (Կատոնին դառնայով կը ժպտի): Ահա հոս է:

ԱՐՄՕՐԻ (Ներս կը մտնե՛ աստիկ զարմանե՛ արտայայնելով). — Աա՛ . . . բարե՛ւ կասդոն: Կը կարծէի թէ հայրդ է եկողը:

ԿԱՍԴՈՆ. — Ներեցէք որ ձեզ անհանգիստ կ'ընեմ, սիրելիս: Մարագէ քարափէն կ'անցնէի միտքս եկաւ զալ ձեզի հաղորդելու աը լիյններուն հրաւէրը կիրակի օրուան համար, Ռամպույեէի կողմերը, կը հաճի՞ք գալ քանի մը փասիան որսալ:

ԱՐՄՕՐԻ (Կասդոնին սիկարեք հրամցնելով). — Անշուշտ, հաճութեամբ կուգամ, եթէ գործս ներէ:

ՖԱՆՆԻ (Դիմամիք). — Դիմարկնիդ հանեցէք, Պ. կասդոն . . . (Դիմարկը կ'առնե կասդոնին գլխէն) Բանի մը վայրկեան ալ կեցէք . . . :

ԱՐՄՕՐԻ (Ցած ձայնով կնոջը). — Ինչո՞ւ վար կը գնես. տո՛ւր բանալին:

ՖԱՆՆԻ (Ցած ձայնով). — Ո՞չ . . . (Բարձր) Պ. կասդոն, որսորդութիւնը շա՞տ կը սիրէք:

ԿԱՍԴՈՆ. — Որսորդութիւնը . . . այո՞ . . . միայն տատրակի որսորդութենէն չեմ ախորժիք . . . : Կը համակաք անրակի որսորդութենէն չեմ ախորժիք . . . : Կը համակաք ան-

շուշտ, վայրի անսառներու որսորդութիւնն ալ ուրիշ համ ունի:

ՖԱՆՆԻ. — Կեանքի մէջ, ամէն բան իր մասնաւոր հրա-

պոյրն ունի:

ԿԱՄԴՈՆ. — Բնաւ չէի զիտեր թէ Տիկին Արմօրի ձեր գործերուն կ'օգնէ երբեմն:

ՖԱՆԵԻ. — Կրա՞կ կ'ուղէք: Ահաւասիկ:

(Ելեկըրական լոյսը ցոյց կուտայ եւ Կասդոն կ'երթայ սփկարեր վառել.)

ԿԱՄԴՈՆ. (Անցած ատենը աշխատութեան սեղանը ցոյց տալով). — Ուրիմն, հոս, այս գրասեղանին վրա՞յ է որ այնքան պերճախօսութիւններ....

ԱՐՄՕՐԻ (Յած ձայնով՝ կնոջը). — Տուր այդ բանալին: Կը պաղատիմ... ժամանակն է ձամբու դնելու:

ՖԱՆԵԻ. — Ո՞չ:

ԱՐՄՕՐԻ. — Սա ահռելի կատակին վերջ տուր: (Ֆանճի բանի մը վայրեկեանէ ի մուր բանալիին հետ կը խառայ եւ մատին վրայ կը դարձնի զայի):

ՖԱՆԵԻ (Զայն կը դիտէ հեզնուրեամբ երեսը կծկելով). — Կը չարչարուխ, անանկ չէ: (Բարձր եւ ընորհալի կերպով կասդոնին) Ի՞նչ կ'ընէիք Մալագէ քարափին վրայ: Զախեղիքը շատ անգամ չէք անցնիր կոր....

ԿԱՄԴՈՆ. — Նորոգուելիք սեղան մը ունէինք հնագէտի մը քով, անոր հանդիպեցայ.... Երկաթուղիք ժամանակացոյց մը կը տեսնեմ սա սեղանին վրայ....: Դուրս երթաւու սի՞տք ունիք....

(Ֆանճի շարժում մը կ'ընէ, զոր անմիջաւակն կը զապէ):

ՖԱՆԵԻ. — Ամուսինա ու ես այդ ժամանակացոյցը կը նայէինք... Մարսէլ Վասի մէջ դատ մը ունի, այս օրերս: Այդ ասիթէն օդառուելով, կ'ուղենք քանի մը որ սիրային պառյա մը ընել Մօնթէ Գարլոյի մէջ:

ԿԱՄԴՈՆ. — Շատ պիտի մնա՞ք հոն:

ՖԱՆԵԻ. — Ո՞չ, քանի մը օր.... (Այս միջոցին, բակին մէջ կը լսուի ինքնաւարդի մը ձայնը: Ֆանճի կը դիտէ ամուսինը եւ ցած ձայնով կ'ըսէ անու) Ի՞նքնաշարժն է..., Պատութիւն էիր որ ժամը չորսին հոս ըլլայ:

(Լրատու ժեփորք կը լսուի):

ԿԱՄԴՈՆ. — Հա՞ , կը ճանչնամ ձեր ինքնաշարժին ձայնը:

ՖԱՆԵԻ (Արագ). — Այո՞ , մեզ տանելու կուգայ: Նոյն իսկ քիչ մը կանուխ եկաւ, բայց պէտք է... շուտ ըրէ, Մարսէլ... պէտք է կէս ժամթէն Ռիցին ըլլանք....

ԱՐՄՕՐԻ (Առանց հասկնալու). — Ռիցին:

ՖԱՆԵԻ (Աշխով նաևն ընելավ). — Անշո՛ւշտ... մոռցա՞ր... թէյը....

ԱՐՄՕՐԻ. — Հա՞ , այո՞ , այո՞ , ձիգ է....

ՖԱՆԵԻ (Վախճանով որ կասդոն չհասկնայ թէ Արմօրի նամբու զգես չի հազեր). — Կարճ թիկնո՞ցդ հագեր ես:

ԱՐՄՕՐԻ. — Հոգ չէ, վերարկու մը կ'առնեմ:

ՖԱՆԵԻ. — Բնականաբար:

ԿԱՄԴՈՆ. — Ա՛լ ես կ'երթամ... հերիք է որ ձեզ տնհան գիտ ըրի:

ՖԱՆԵԻ (Աւելի ստիպողաբար). — Ո՞չ, ոչ, ո՞չ, կեցէք:

Երեքնիս մէկտեղ կ'իջնենք:

ԱՐՄՕՐԻ (Յած կնոջը). — Խօսք պիտի հասկնա՞ս, վերջապէս.... Ի՞նքնաշարժով տունը պիտի զրկեմ.... կը տեսնեմ որ ժամանակն է....: Բանալի՞ն:

(Ֆանճի չի պատասխաներ):

ՖԱՆԵԻ (Կասդոնին). — Ո՞ր կողմ կ'երթաք.... Մեզի հետ եկէք, ճամբան վար կ'իջնաք:

ԿԱՄԴՈՆ. — Ո՞չ, ինձի համար մի՛ նեղուիք... (Ճամբան ցոյց տալով) Երթալիք տեղերնիս տարրեր է.... ես տուն պիտի երթամ....:

ՖԱՆԵԻ (Սեպանին վրային բուղք մը առնելով). — Հոգ չէ... ժամբան վար կ'իջնէք: Նախ թոյլ տուէք որ ամուսինէս տեղեկութիւն մը ուղեմ, պարբերութիւն մը կայ որ ինձի մութ կ'երեւայ... պարբերութիւն մը, զոր ի՞նք զրել տուած էր....

ԿԱՄԴՈՆ. — Հարցուցէք... ի՞նդրեմ....

ՖԱՆԵԻ (Բարձրաձայն, կասդոնին հեռանալով եւ գրան-

դանին վրայեն բուլը մը առնելսվ). — Մարսէ՛լ, բան մը
զրել տուած էիր... Թիչ մը մութ է . . . : Սա տեղը . . . :
(Ֆաննի ամուսինը մեկ կողմ կը քաշէ՝ թերքը ձեռքը բոնած:
Աչով կը դիմ կասդո՞ր որ զբազած է զաղուոկ մը դիմե-
լու խոռորացոյց մը որ սեղանին վրայ կը գտնուեր: և այն ա-
տեն ծանր եւ միշտ բուլը նայելու պէս) Մարիկ ըրէ . . . , լաւ
մտիկ ըրէ . . . ահա բանալին . . . : Մատածէ, թէ ի՞նչ ծանրա-
կըշիո բան է որ կ'ընեմ զայն քեզի տալով . . . , կրնայի ես եր-
թալ գուռը բանալ և աղջիկը ճամբել . . . Բայց այսպէս չեմ
ըներ . . . : Քու փափաքածիդ պէս կ'ընեմ, բանալին քեզի
կուտամ . . . (Նետակի կը դիմ) Մարսէ՛լ, լաւ մտածէ, ա-
զատ ես . . . : Քեզի կը թողում խղճիդ համեմատ վարուիլ:

(Պարզ շարժումով մը բանալին կուտայ):

ԱՐՄՈՒՐԻ (Յած ձայնով, անխոռով) . — Տուր . . .
(Բանալին կ'առնե) Միայն թէ մը թողուր որ պատուհանին
մօտենայ մինչեւ քանի մը վայրկեան, որպէս զի չտեսնայ
աղջկան բակէն անցնիլը . . . : (Վարձրաձայն) Ինձի՛ նայէ,
կասդոն, հիմա քեզի եմ: Վայրկեան մը, երթամ գլխարկս
առնեմ, հիմա կուզամ և վար կ'իջնանք . . . :

ԿԱՍԴՈՒՆ (Նեռուեն). — Շատ լաւ, սիրելիս . . . :

(Արձօրի բնական ձեւով, առանց տնտպարելու, ձախ կողմէն
կ'ելլէ դուրս):



Գ. ՏԵՍԱՐԱՆ

ՖԱՆՆԻ, ԿԱՍԴՈՒՆ

ԿԱՍԴՈՒՆ (Շուտ մը Ֆաննիին). — Կը տեսնէք որ իմ հոս
գալուս մէջ անսովոր բան մը չտեսաւ . . . : (Ոտի կ'ելլէ)
ՖԱՆՆԻ (Յանկարծ). — Ինչո՞ւ ոտքի կ'ելլէք . . .
ԿԱՍԴՈՒՆ. — Ի՞նչ կայ որ . . .

ՖԱՆՆԻ (Գրասեղանին ծայրը կենալով, որպէս զի պա-
տուհանին մօս երալու բող չտայ երէ կասդոն ոտի ելլէ). —
Բան մը չկայ . . . : Միայն . . . : (Կը վարանի, կը սփորի) Ներս
մտած ատեննիդ, զործս կիսատ ձեցի . . . : Սա ժամանակա-
ցոյցին մէջ կը փնտուի թէ որքան ժամանակէն Մօնթէ
Գարլո կը նայելինք հասնիլ ձշիւ . . . : Շատ անձարակ եմ . . .
երբեք չկրցայ սորզիլ թէ երկաթուղիի ժամանակացոյցը
ի՞նչպէս նայելու է . . . :

ԿԱՍԴՈՒՆ. — Անօգուտ է . . . : Կրնամ մտքէս ըսել . . .
Մօնթէ Գարլո . . . ձշիւ պէտք է . . . :

ՖԱՆՆԻ (Պնիկելով որ նախ). — Ահ, չէ, ճամրուն տեւո-
ղութիւնը չէ որ կը հարցնեմ, այլ ճեպընթացով Մօնթէ
Գարլո հասնելու ժամը:

ԿԱՍԴՈՒՆ. — Ատկէ աւելի պարզ բան չկայ: (Կը նախ
եւ կը նայի ժամսնակացոյցին մէջ: Նոն պահուն Ֆաննիի
դիմքին վրայ կը տեսնուի որ ուշապրուրեամբ միիլ և' նիկ: Բէ¹
ի՞նչ կ'ըլլայ տունին ներսի կողմբ: Կասդոն թերեւր դարձե-
լով) Ահա, 36 Ա. . . Բարիզ . . . Բարիզ-Լիօն . . . Այսափ . . .
Հոն հանգիստ ընել կ'ուզէք թէ խաղալ . . . :

ՖԱՆՆԻ. — Այո՛, խաղալ կ'ուզէնք: Խաղը յուզիչ և
հրապուրիչ բան մըն է . . . : Մէկ շարժումով, միակ ժեսթով
ինքնարերաբար վտանգել իր կեանքին, իր երջանկութեան
մէկ մասը . . . : Ահ, ի՞նչ զարհուրելի վայրկեաններ են . . . :

ԿԱՍԴՈՒՆ. — Ահաւասիկ . . . էկորին . . . ժամը երկուքին
ֆան կը հասնիք . . . Այդչափ մեծ գումարով մը պիտի խա-
զաք . . . Քան . . . Նիս . . . :

ՖԱՆՆԻ. — Սոսկալի խաղ մը . . . : Զէ պատահած որ
գուք, մէկ վայրկեանի, կէս վայրկեանի վտանքիք ձեր բո-
լոր երջանկութեան դրամագլուխը, և սանկ, բնազդաբար
մատին ծալրովը սիկսութ մը նետելու պէս մը ընէք . . .
եւ երբ խաղը սկսի, գուցէ ձեր ամրող կեանքը այդ վայր-
կեանէն կախում ունենայ . . . :

ԿԱՍԴՈՒՆ. — Մօնթէ Գարլո . . . ժամը վեց . . . վեցը տասը

անցած . . . : (Ժայտելով ոսքի կ'ելլէ) Շիտակն ըսե՞մ, Տիկին, աւելի լաւ է որ չերթաք, բաղդախաղին դէմ ոխ ունիք կարծեմ . . . հիմակուընէ ձեր ձայնին մէջ թրթռում մը կայ, որմէ շատ բան կը հասկցուի . . . կորսնցնելու վա՞խ ունիք: (Ոսքի ելլելու շարժում մը կ'ընէ):

ՅԱՆԵՒԻ (Ուժգնուրեամբ). — Ո՛չ, ո՛չ, քիչ մըն ալ կեցք . . . ձեղի ըսելիքներ ունիմ . . . ո՛հ, կարեւոր բաներ չեն . . . , ի՞նչպէս, չնշմարեցիք մատանիս, նոր մատանիս, զոր ամուսինս երեք օր առաջ տուաւ . . . : Միլուն է, այնպէս չէ . . . (Չեռք կ'երկիցնէ):

ԿԱՍԴՐՈՒՆ. — Շատ գեղեցիկ . . . : Զեւն ալ չիք է . . . : Նայեցէք, օղակը . . . :

ՅԱՆԵՒԻ (Քնիլիշիլով). — Լուսթիւն: Վայրկեա՞ն մը . . . : (Մտիկ կ'ընէ, ինձնաւործի բակեն դուրս կ'ելլէ):

ԿԱՍԴՐՈՒՆ. — Ի՞նչ կայ որ:

ՅԱՆԵՒԻ. — Ո՞չինչ: (Մտազբաղ եւ փորձելով անոր ու- սայրուրիւնը ուրիշ կողմ դարձել, մատանին կը շարժէ) Շինուածքը լաւ է, այնպէս չէ . . . : Երեք օր է որ ամու- սինս ինձի նուիրեց . . . հաշտութեան մատանի մը . . . արժէ- քաւոր ընծայ մըն է, այնպէս չէ . . . : Անմոռանալի յիշա- տակ մը . . . :

(Ոճնաւործին դառնալը կը լսուի: Նեփորին ձայնը կը հեռանայ բարափին վրայ):

ԿԱՍԴՐՈՒՆ. — Մրգողած էիք:

ՅԱՆԵՒԻ. — Մանկ պղտիկ մը քէն ըրած էինք, ինչպէս կը պատահի կեանքի մէջ . . . : Ձիրար սիրելէն առաջ կու- գայ . . . :

(Ոճնաւործը մեկնած ըլլալով երկար հառաչ մը կ'ուրծակէ, միեւնոյն ատեն ակներեւ բուլուրին մը, որուն կը յաջորդէ նոր անձնուրիւն մը)

ԿԱՍԴՐՈՒՆ. — Ի՞նչ ունիք, սակայն: Քիչ մը անհանդիսա- կ'երեւաք . . . :

ՅԱՆԵՒԻ. — Այո՛, քիչ մը անհանդիսա եմ, գլուխս. կը

ցաւի . . . : Երբեմն կը պատահի . . . այս գլխացաւը . . . կարե- ւորութիւն մի՛ տաք . . . (Ճիգ մը ընելով) Ամուսինս ատուլ իր գորովին ապացոյցը տուած կ'ըլլայ . . . բաւական արժէ- քաւոր մարդարիտ մը:

ԿԱՍԴՐՈՒՆ (Խնդալով). — Մարդարիտ, աղամանդ ըսել կ'ուղեք . . . :

ՅԱՆԵՒԻ. — Այո՛, այո՛, ապո՞ւշ եմ, ի՞նչ եմ . . . : (Լու- րին: Երկվայրկեան մը կը սպասէ, յետով կը կանչէ՝ բարձր, երկչոս, շփոր ձայնով) Մարսէլ . . . : (Կը սպասէ, նորէն կը կանչէ, բայց բարձրաձայն):

ԿԱՍԴՐՈՒՆ. — Երթամ կանչե՞մ . . . :

ՅԱՆԵՒԻ (Չեռքովիր կեցնելով). — Ո՛չ, ո՛չ, անօգուտ է, չիմա կուզայ ինք անանկ ըսաւ: Քիչ մը . . . հոն է . . . կու- զայ . . . կուզայ . . . :

ԿԱՍԴՐՈՒՆ. — Եթէ բանի մը պէտք ունիք, եթէ անհան- գիստ էք . . . :

ՅԱՆԵՒԻ. — Քիչ մը . . . : Եթէ հաձիք սա կոճակին զըպ- չիլ . . . աւասի՛կ, սեղանին վրայ . . . : Դռնապանին զանգակը: (Կասդոն անոր ցոյց տուած զանգակին կը մօտենայ: Ֆաննի կարծես Երբանցին դուռը զինքը բաւելուն՝ ան կսղմը հակե- լով բայց արողի մը կառչելով) Ի՞նչ զարմանալի բան, քայլ մը առնել կ'ուզեմ ու չեմ կրնար . . . :

ԿԱՍԴՐՈՒՆ (Մտանց). — Բայց, չնստի՞ք, Տիկին, հան- գիստ ըրէք . . . շատ կը ցաւիմ . . . երթամ դռնապանը կան- չեմ . . . :

(Նախասրահը կը մօնէ, եւ դուրսի դրան առջեւ կը հան- դիպի դռնապանին, որ վազելով կուզայ: Դռնապանը երեւա- լուն պէս, ֆաննի, որ անտարծ կը մնայ, միուս ձեռքը արողին կրնցուցած կը կանչէ:)

ՅԱՆԵՒԻ. — Ֆազիէ՞ն:

(Դռնապանը ներս կը վազէ, եւ նախասրահին մէջ մնալով զգուշուրեան համար, դուռը չի ցցեր:)

Ե. ՏԵՍԱԲԱՆ

ԺՈՂՈՎԻ, ԿԱՍՊԻՇ, ԹԱՊԻՒՆ,

ՅԱՆՆԻ (Դռնապամբ ներս մտնելուն). — Յապիէն, ինձի
նայէ՛, սա դուռը բաց քիչ մը (Նրբարցին դուռը ցոյց տա-
լով մաղիկն կը բանայ): Նայէ՛ թէ աս նրբանցքին մէջ
գեռ կա՞ երկու պայտասակ: (Ֆապիկն դուրի կ'ելի: Պահ մը
ետք կը վերադառնայ:)

ՅԱՊԻՒՆ. — Այո՛, Տիկին:

ՅԱՆՆԻ (Գունաս՝ մօր կը կոմիչ եւ ցած ձայնով կ'ըսէ
դռնապանին). — Ֆապիէն, ինքնաշարժը գնաց, այնպէս չէ՞:

ՅԱՊԻՒՆ. — Այո՛, Տիկին . . .

ՅԱՆՆԻ. — Պարոնը ինքնաշարժին մէջն էր . . .

ՅԱՊԻՒՆ. — Այո՛, Տիկին:

(Առուրին, Ֆաննի աչերը բանալու չի համարձակիր.)
ՅԱՆՆԻ. — Հետո ալ . . . ուրիշ մէկը կար, այնպէս չէ՞:
(Պատասխանի կը սպասէ, երեսը վեր աչերը զոյ:)

ՅԱՊԻՒՆ (Շա ցած ձայնով). — Այո՛, Տիկին . . .

(Մատուքը, տնեւմարելի կերպով կերպով Ֆապիկնը կը
համբէ:)

ՅԱՆՆԻ. — Լա՛ւ, զնա՛, զնա՛: (Դռնապանը Երբանցին
կողմէն դուրս կ'ելի: Ֆաննի՝ միանկ մնալով կասդոնին հետ
որ ներս եկած եր բարձրածայն կ'աղաղակն եւ կորնտծ ա-
րուք զետին կը սպալիէ:) Ա՛հ, թշուառականը, վատը,
վատը, զնա՞ց, զացի՞ն . . . ծիշդ է . . . Քոյրդ հոս էր . . .

ԿԱՍՊԻՇ (Աեր ցատկելով). — Իրա՞ւ . . . ճիշտ էր ա-
տիկա . . .

ՅԱՆՆԻ. — Այո՛, ճիշտ էր, այո՛, այո՛: Փացի՞ն, կ'եր-

թա՞ն կար . . . (Ասուած առաջանակ ու առաջ պարագաներ)
ԿԱՍՊԻՇ (Պուալով). — Եւ թողառուիք որ փախչի՞ն,
Գիտէիք որ քոյրս հոս էր . . . մօտերնիս էին եւ թող տուիք
որ ձեռքէ ելլեն . . . բայց, յիմարութիւն է ատ . . .

ՅԱՆՆԻ. — Այո՛, հոս էր, այո՛, քեզմէ զաղոսուկ պա-
հեցի, քեզի չիմացուցի, իմ ներկայութեամբս յայտնի չըրի: Յանկարծ վրայ հանած և կղպաքի տակ առած էի քոյրդ, և բանալին, հիմա, բու առջեւդ իրեն յանձնեցի:

ԿԱՍՊԻՇ. — Իենթութիւն է . . . (Գլխարկն ու գուա-
զանը յափշտակելու պես):

ՅԱՆՆԻ. — Աւ տեսա՛ր թէ ինչ կեղծաւորութեամբ զը-
նաց, հակառակ իմ բրածիս զեղեցկութեան, հակառակ վե-
հանձնութեանս, Ա՛հ, ինչ նողկալի բան: Անարդ, սոսկալի
մարդ: Ա՛լ ուզածնիզ ըրէք: Զեզի կը թողուժ:

ԿԱՍՊԻՇ. — Վայրկանն կորանցնելու չէ: Ամէն կողմ
հեռագիր տալու է, զանոնք բօնել տալու է: Ծնողքս, խեղա-
ծնողքս, երբ որ իմանա՞ն . . . Ա՛հ, եթէ անպատճան է
քոյրս, ինչ որ ալ ընէ, ձեռքէս պիտի չաղատի: Պիտի զը-
նեմ: (Մեկնելու միջոցին, Ֆաննիին մօս զոյով) Իսկ զո՞ւք,
Տիկին, մեր կո՞զմի էք:

ՅԱՆՆԻ. — Այո՛, այո՛, և բոլոր հոգինով:

ԿԱՍՊԻՇ. — Ուրիմի, եկէ՛ք, եկէ՛ք:

(Երարանցումով մը կ'ելլեն)



ՎԵՐՉ Բ. ԱՐԱՐՈՒԱԾԻՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Արդեօք քիչ մը անպատշաճ չէ՝, սիւրելի վարպետ, այս ժամագրութիւնը հոս՝ Կրինուիչ ընկերող. Խոչո՞ւ Լոնտոննի մէջ տեսակցիլ չուզեցին.

ԱՐՄՈՐԻ. — Ստիպուեցայ այս ժամագրութիւնը ընդունելու, բարոյական պարտականութիւն սեպեցի, հաւատացէք. Զեզ Բարիզէն կանչելուս պատճառը, բարեկամս, Բարիզի մէջ առկաի մնացած գործերուս վրայ տեղեկութիւն տալու համար չէր միացն. Որքան ալ ծանր ըլլային ձեզի յանձնած գործերս... ժամանակ ունէինք. Հիմա որ այս պանդոկին սեմէն ներս մտած ենք՝ ա՛լ չենք կրնար ետ զառնալ, հիմա որ ա՛լ չես կրնար առարկութիւն ընել և ո՛չ ալ իմաց տալ Տիանէթին. Նոյնիսկ եթէ բանաւոր պատճառներ ըլլան, կրնամ հիմա օրտաքաց խօսիլ քեզի:

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Խոչչպէս, կ'ենթադրէք թէ ձեզ պիտի մատնեմ, և Օր. աը Շարանախն լուր տամ:

ԱՐՄՈՐԻ. — Ո՛չ, բայց գիտէք որ բաւական տագնապներ անցուցի: Եթէ մեզ հալածեցին, հետապնդեցին և եթէ Բարիզէն այնքան զժուարաւ խոյս տուբինք առջի օրը, պատճառն այն էր որ սենեկապանուհինիս անզաղտնապահ գտնուեցաւ, թէեւ իր վրայ լիակատար վստահութիւն ունէինք. Սիրահարը զինք կը լրտեսէր, Խոստացած էր մարդու բան չըսել, բայց իր սիրահարին իմացուցեր է մեր փախուստը. Սիրահարն ալ իր տարփուհին մեկնիլ չուզելուն համար, անանուն նամակներու միջոցով մեր կարգադրութիւնը անյաջնողութեան մատնել փորձեց: Յաջողեցաւ գրէթէ. Ահռելի՛ բան...: Խոչքան վախցանք: Վերջապէս՝ քիչ մը ձախողած այս փախուստէն ի վեր, կասկածներու և անձկութեան մէջ եմ: Ներեցէք, որ աւելի յարմար զատեցի այս ժամագրավայրը հասնելէ ետքը միայն ձեզի իմացնել պատճառը: Շատ նեղութիւն կրեցի Տիանէթէն գաղտնի պահելու...: Նստեցէք...: Զէի կրնար ժամագրութիւնը մերժել, և զիտէ՞ք թէ ինչու... որովհետեւ, երէկ, կասզոն աը Շարանախ կողմէ Սալուա պանդոկը զրկուած

ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Լոնտոնի մէջ: Կրուինուիշ Շարի պանդոկ—ճաւարանի մէկ սրանը, ընդարձակ անդասակէն կը նեմարուի թէմիզ գեր: Հեռուն, Լոնտոնը մոււշին մէջէն կը նեմարուի: Սեղաններ, բայց, Ասամսի կահեր, թէի սեղաններ: Չափս կողմը՝ մուտքի դուռ: Աջ կողմը՝ համանման ուրիշ դուռ մք: Ճիշտ մէջեղը մեծ բազմոց բաւիչէ:

ԱՌԱՋԻՆ ՑԵՍԱՐԱՎՆ

ԱՐՄՈՐԻ, ԵՐ ԿԵՐԵՑՈՒՎԱՐԸ, ԵՐԱՌՈՒ ՍՊԱՍՈՒԹԸ

(Արմօրի կը մտնէ՝ առջեւեն երկու սպասաւոր, ետեւեն բարուղարը:)

ԱՌԱՋԻՆ ՍՊԱՍԱԽՈՐԸ. — Հարցուր Պարոնին թէ այս դահլիճը պիտի յարմարի՞ իրեն, Կարծեմ անզլիքերէն չի գիտեր: ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՍԱԽՈՐԸ. — Ես պիտի հարցնեմ թէ բան մը կ'ուզեն:

ԱՌԱՋԻՆԸ. — Ո՛չ, զանոնք առանձին թողունք: (Կ'ելլէ:) ԵՐԿՐՈՐԴԸ. — Ահա այն սրահը, զոր հեռաձայնով ձեզի համար պահելնիս պահանջած էիք:

ԱՐՄՈՐԻ. — Լաւ, եթէ զիս հարցնող կամ թերեւս շատ մը հարցնողներ ըլլան... Պ. Արմօրի անունով, ուղղակի ներս հրամցուցէք: Կը հասկնա՞ք:

ՍՊԱՍԱԽՈՐԸ. — Շատ լաւ, Պ. Արմօրի: Ուրիշ հրաման մը:

ԱՐՄՈՐԻ. — Ուրիշ ըսկիք չունիմ:

Կրկու վկաներուն յայտարարեցի թէ պիտի չմենամարտիմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Ի՞նչպէս, երկու վկա՞յ . . . : Զեզ մե-
նամարտի՝ հրամիրեց . . . և այն ալ օտա՞ր հողի վրայ։

ԱՐՄՈՐԻ. — Եւ մերժեցի մենամարտը։

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Լաւ էք ըրեր։

ԱՐՄՈՐԻ. — Կարճ պատասխան մը տուի . . . : Իրաւ ալ

չեմ կրնար մենամարտի, չեմ կրնար՝ Տիանէթին պատճա-
ռով, գոր կը պաշտեմ, այնքան որ բառ չեմ կրնար, գանել
ձեզի բացատրելու . . . : Ո՛չ բնաւնեկան տուամ մը ունենալ
կ'ուզեմ, և ոչ ալ կ'ուզեմ սպաննուիլ, յայտնի բան է . . . :
Տիանէթ իմ կիանքիս պէտք ունի, ինձի ներելի չէ հիմա
վտանգի ենթարկել անձաւ։ Բայց, այս առերեւոյթ վատու-
թիւնը, որ՝ բառ ինքեան՝ կորովի փարմունք մըն է, զիտէք
թէ ծանրակշիռ բան է։ Վերջապէս մերժեցի մենամարտիլ և
բացէ ի բաց զրուցեցի պատճառը։ Հիմակ ալ ժամադրութիւն
մը խնդրած են, ինձմէ բացատրութիւն մը կը պահանջեն։
Առաջին անգամ մտածեցի աս ալ մերժել, բայց վերջը յար-
մար գտանցի ընդունիլ . . . : Միշտ ամէն բանէ խոյս տալով
վատութիւն ըրած պիտի ըլլայի։

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Բայց, ձեզի զրկուած նամակին ի-
մասար այնքան անորոշ, այնքան երկդիմի է որ չէք գիտեր
յույն իսկ թէ ձեզի ներկայանալիք անձը ո՞վ է . . . : Յիմար
յանդուութիւն մըն է ատիկա։ Զէի գիտեր թէ հսս պիտի
գան ձեզ զրուելու։ Եթէ զիտնայի, ձեզի խորհուրդ կու-
տայի մերժել այս ժամադրութիւնը՝ որ իբր թէ խաղաղա-
սիրական բնոյթ ունի։ Անշուշտ, չեմ կարծեր թէ թակարդ
մը լարած ըլլան, բայց ի՞նչ, զիտէք թէ ո՞վ պիտի ելլէ
զէմերնիկ։

ԱՐՄՈՐԻ. — Բարեկա՞մո, ամէն ենթագրութիւն կա-
րելի՞ է։ Հայրը, եղբայրը, երկու քը միասին . . . վկաներէն
մէկը թիրեւ . . . : Այս վարկածներէն ամէնուն վրայ ալ
խորհեցայ, ամէնուն ալ, յոյն իսկ ամէնէն վասնգաւոր-

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Սիրելի՛ վարպետ, պէտք է նախազ-
գուշական միջոցներ ձեռք տունել։

ԱՐՄՈՐԻ. — Ես ալ այզպէս կը մտածեմ, և ատո՞ր հա-
մար է որ սա երկու նամակները ձեզի յանձնել կ'ուզեմ . . . :

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Ի՞նչպէ՞ս։

ԱՐՄՈՐԻ. — Առէք սա նամակները, և ա՛լ չփճարա-
նինք։ Կը փութամ ձեզի ըսել թէ ողբերգական տեսարան
մը պիտի շանցնի։ Խօսակիցս ո՞վ ալ ըլլայ, և կը կարծեմ
թէ նոյն ինքն եղբայրը պիտի ըլլայ, ծայրայեղութեան չի
պիտի զիմէ, կը յուսամ թէ ներկայ զրութեանս անկեղծու-
թիւնը և իմ արարքս վճռական ու ջերմագին խօսքերով
արդարացնելու փութեկոտութիւնս բաւական պիտի ըլլան
հանդարտեցնելու զիրենք։ Սակայն և այնպէս՝ պէտք է
նախազգոյշ ըլլալ ինչպէս կ'ըսէք . . . : Մարի ըրէք . . . եթէ
գծրախտութիւն մը պատահի, եթէ այդ զալիք մարզը զիս
սազանէ . . . ահաւասիկ նամակ մը Տիանէթի համար . . . :
Ամէնէն զգուշաւոր եղանակով կը յանձնէք իրեն . . . : Ո՛չ,
ո՛չ, բառ մը անգամ մի՛ ըսէք, սիրելի բարեկամո . . . թողէք
որ չարունակեմ . . . : Միւսը նօտարի ուղղուած է . . . : Աւելի
ուշ կը յանձնէք ատիկա։

ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. — Պարոն Արմօրի, ասկէ աւելի գմնդակ
յանձնարարութիւն չըլլար ինձի համար և անշուշտ, քիչ մը
ետքը. Սավուա պանդոկին մէջ ձեզի պիտի յանձնեմ այդ
երկու նամակները, եղական հաճոյքը պիտի վայելինք, զա-
նոնք ջերմոցին մէջ վառելու . . . Ահա' . . .

(Ա.2 կողմի դուռը կը բացուի։ Աբբայ Առա ներ կը մանիւ։)



Բ. ՅԵՍԱՐԱՆ

ԱՐՄՈԾԻ, ՊԱՐԵՏՈՒԴԱՅԻ, ԱՐՅԱՆ ՌԱՅ

ԱԲԲԱՆ (Ներկայանալով). — Պ. Արքայ Ռու.՝

ԱՐՄՈԾԻ. — Դուք, Պարո՞ն Արքայ, Կը յիշեմ թէ ձեզ
տեսած իմ Շարանսներուն տունը, այո՞... Մինա՞կ էք:

ԱԲԲԱՅ. — Խնդիր չէ, Պարո՞ն..., Ես էի ձեզմէ ուն-
կընդրութիւն մը խնդրողը:

ԱՐՄՈԾԻ. — Շատ լաւ, ձեր արամադրութեան տակ եմ:
(Քարտուղարին ձեռքի սեղմելով եւ նօտնակալից ժպիտով մը
ցած կերպով խօսելով) Ցտեսութիւն, սիրելի բարեկամս,
կ'ուզէի որ հոս ըլլաք այս դուռը բացուած միջոցին, որ-
պէս զի վկայ մը գտնուի: Հիմա, կ'ենթադրեմ թէ հան-
գարտեցաք: Թիչ մը եաքը կը տեսնուինք....

Քարտուղար կ'ելլէ: Արմօրի մինակը կը մնայ Արքային իեւ)



Գ. ՅԵՍԱՐԱՆ

ԱՐՄՈԾԻ և ԱՐՄՈԾԻ

ԱՐՄՈԾԻ. — Բնաւ չէի յուսար ձեզ հոս տեսնել, Պ.
Արքայ... բայց, այնպէս թող ըլլայ... քանի որ ձեզ զըր-
կեր են, պատրաստ եմ մտիկ ընկլու:

ԱԲԲԱՅ. — Այո՞, Պարոն, իմ ներկայութիւնս ձեզի
տարօրինակ կրնայ թուիլ, բայց տարօրինակ չէ խնկապէս:
Նախ և առաջ բարեխօսի զեր մը ունիմ: Իմ պարտքս է որ
կատարեմ հանդէպ ընտանիքի մը, որուն հետ սերտիւ կապ-
ուած եմ, Երէկ չուզեցիք լսել բնութեան և արիւնի ձայ-
նը... Շատ լաւ ըրեք: Եյդ է իմ քահանայի կարծիքս, և
արդէն այդ կարծիքը կը փութամ յայտարարել թէ հաւա-
նութեան արժանացած է նաեւ այն վշտահար ընտանիքին

կողմէ, որուն թարգմանն եմ այս պահուս...: Բայց իբր
քահանայ մի՛ նկատէք զիս: Քահանայական հազուսսա այս-
տեղ մասնաւոր նշանակութիւն մը չունի: Զիս բարեկամ
նկատելով, ամէնէն անձնուէր բարեկամը, նաեւ ամէնէն
չէզոք, ամէնէն խաղաղասէր բարեկամը, զոր իրենց շրջա-
նակին մէջ կրնային ընտրել Շարանսները...:

ԱՐՄՈԾԻ. — Բան մը հարցնեմ, Պ. Արքայ: Ի՞նչպէս
կ'ըլլայ որ Լուսոնն կը գտնուիք: Կը կարծէի թէ կասդոն
ուր Շարանսը պիտի գար ինձի հետ խօսելու, կամ հայրը-
բայց ձեր ներկայութիւնը զիս կը զարմացնէ:

ԱԲԲԱՅ. — Կը կրինեմ Պարոնին թէ այդ կէտը ձեզի
համար նշանակութիւն չունի: Ձեր ետեւէն եկան, ձեզ գը-
տան... Ձեզի ի՞նչ թէ ո՞վ էր եկողը: Պ. կասդոն ուր Շա-
րանս և իր հայրը խնդրեցին որ հետերնին զամ, կրօնական
պարտականութիւններս երեսի վրայ ձգեցի, որպէս զի չժե-
րանամ այս պարագային մէջ, զոր կարեւոր կը դատէր...
Այո՞, կարեւոր պարագայ...: Պ. Արմօրի, պէտք է որ
ձեզի խօսիմ, և երբ իմ ըսելիքներս լսէք, կը կարծեմ թէ
ա'լ պիտի չպնդէք ձեր որոշման վրայ, ո'չ ալ ձեր արարք-
ներուն, այս է իմ հաստատ համոզումս....

ԱՐՄՈԾԻ. — Եւ ի՞նչ բան ձեզի այդպէս ենթադրել
կուտայ:

ԱԲԲԱՅ. — Վիշտը, Պ. Արմօրի, վիշտը...: Օ՞չ, ինձի
վերաբերող բաներուն միայն կը խառնուիմ, մի՛ կարծէք
թէ Տրկին Արմօրիի համար ակնարկութիւն պիտի ընեմ...:
Ներքին կեանքի մէջ, ձեր ուզած կարգադրութիւնները ը-
րած էք...: Ես հոս եկած եմ միայն ներկայացնելու շա-
հերը... (Արմօրի տարծում մը կ'ընէ) կամ, եթէ կ'ուզէք,
վիշտը այն ընտանիքին, որուն կապուած եմ սրտանց, և
այնպիսի վիշտի մը մէջ ընկզմեցիք, զոր չէք կրնար
զոր պիտի վիշտի մը մէջ ընկզմեցիք, զոր չէք կրնար
երեւակայել: Ո՞չ, Պարոն, իրաւ կ'ըսեմ, հաւատացէք որ
չէք երեւակայած, եթէ ոչ ձեր սիրուը պիտի վարանէր,
ձեր սիրու այս պահուս պիտի ընէր վայրկենական այն

շարժումը որ սիալը կը դարմանէ և կ'ուզը : Եակերելի աշարժներուն շատը կը գործուի այն պատճառով որ անոնց հետեւանքները պէտք եղածին չափ լաւ չեն նախատեսուիր, բայց անզամ մը որ անոնց պատկերները մեր ուղեղին կը թափանցեն, մեր բովանդակ էութիւնը կը խոռովի և մեր ըրածին վրայ կը զջանք, կը պազատիմ, անսացէք ինձի, զեռ ժամանակ ունիք... Ո՞ր եւ է զայթակղութիւն չէ պատահած, կրնաք այս աղջնակը իր ծնողքին վերադարձնել, ձեր Անդրուած ճամբրութիւն մը, արդէն յայտնի վկայ չկայ մէջ՝ պէտք է, Պ. Արմօրի... այս բանը պէտք է ընէք: Իրենց վշաբն ուժգնութիւնը եթէ գիտնալիք, անշուշտ պիտի գթալիք իրենց վրայ: Ին՞ո՞ Տիկին որ Շարան անչոսի մարմին մըն է դարձեր, բուն բառով կմախոք մը, կը սիրէր իր աղջնակը, չափ գորովալից ու միամիտ սիրով մը կը սիրէր զայն... Անձնն է իր վիշտը: Այս ընսանիքին բարձր համբաւն ու մինչեւ ցարդ անազարտ հնացած պատիւը կը վտանգէք: Ըսկեռուած, փծացած հայր մը մնաց որ զինք համակող այս ծանր ու ոլլալի սուզին համար ամէնուն առջև ամօթահար պիտի մնայ: Գիտեմ, այս՝ գիտեմ թէ այս ամէնը ձեզի բացատրելու համար զրուցածիւնէիք... Հսէք, թէ բնազդական աղումով մը առ վրայ տուական բաներ կը թուին: Պէտք է իրենց կացուափախուս տուիք, ողբերգական առաւորութեան մը որուն կ'ենթարկուին երբեմն ամէնէն հանձարել ու բարձրաստիճան մարդիկ... բան մը որ կը կոչուի գեղեցիկ նըսմը, վասն զի չարիքն ալ իր նսեմ գեղեցկութիւնը ունի, և մաքի մարդիկ միշտ անով հրապուրուած են: Բայց, կայ նաեւ պերճ ու վսմ գեղեցկութիւնը որ անձնուիրութեան արդիւնք է և որ, ինչպէս պիտի տեսնէք, շատ քաղցր, շատ սուրբ ու շատ միծ յուզում մըն է... ինչու որ իրենց զաւակը ետ պիտի տաք, այնպէս չէ: Իրենց վշտին անով կը պազատիմ ձեզի: Պէտք է, Պ. Արմօրի, նուիրական պարտականութեան խնդիր մըն է առ:

ԱՐՄՈՐԻ. — Ձեր հոգիով ու խղճով, ձեր բոլոր բարեմիտ հաւատաքով համոզուած էք թէ վատութիւն մը ըրած պիտի ըլլամ, եթէ ձեր խնդիրքը չկատարեմ: Բայց ես հաշկուակը կը խորհիմ, ևս կը կարծեմ թէ այդ աղջնակը ձեզի վերադարձնելու վատութիւն պիտի ըլլար:

ԱԲԲԱՅ. — Վատութիւն...

ԱՐՄՈՐԻ. — Կատարելապէս: Օ՞հ, իմ յանցանքս չեմ ուրանար: Ենթագրենք թէ շատ զէց վարուեցայ, զարչելի բան մը ըրի կ'ընդունիմ...: Վայրկեան մը անզամ մտքէս չիմ անցըներ, ուշ զրէք ըսածիս, արզարացնել այն մարդը, որուն պարտականութիւնը կ'ընկճուի: Իր գորովէն մղուած և չեմ ուզեր պնդել թէ մեր կիրքերը բացարձակապէս աղատ են...: Ո՞չ, սիրեցի՛, առ է իմ չժմեղանքս, բայց չքմեղանք է միայն: Խսկ այս պահուս յանցանքը զործուած է և ա՛լ չի դարձանուիր: Հիմա անոր հետեւանքները միայն կը պատկերանան մեր առջեւ: Արգ, առանց կասկածելու, վասն զի կասկած անզամ չունիք, այնքան մեծ է ձեր հաւատաքը ձեր սեփական բարոյականի մասին, որ առանց կասկածելու եկեր էք ինձի ստորնութիւն մը առաջարկելու...: Ես հիմա, ուրիշ պարտականութիւններ ստանձնած եմ, Պ. Արբայ, ուրիշ պատասխանատուութիւն մը՝ հանգէստ այս փոքրիկ աղջկան, հանգէստ այս ընտանեկան նոր յարկին...: Մի՛ ցնցուիք, այս բառէն, չեմ վախնար, այս՝ «Ծնտանեկան յարկ» բաի...: Հիմա հոգիի և ձականադրի բեռ մը ունիմ վրաս, և ի՞նչ տեսակ հոգիի, ի՞նչ զիւրաբեկ ձականագրի: Այս պատասխանատուութենէն վախչերով է որ ստորին և կեղծաւոր մէկը պիտի նկատուիմ: Այս՝ յանուն այն սկզբանի բունքին, զոր կը դաւանիք ու կը ֆառարանէք խորանին առջև, այն սկզբունքը, որով երկու էակներ զիրար սիրեալով նուիրական յանձնառութիւն մը կը ստանձնան, որուն իրաւունք չունիմ իր անցեալ կեանքին վերադարձնելու իրաւունք չունիմ իր անցեալ կեանքին վերադարձնելու մանկամարդ աղջիկ մը որ այլեւս այն վիճակին մէջ չէ որ

կարող ըլլայ նոյն կեանքը ապրիլ և ո՞չ ալ անոր հպատակիլ, Այժմ ես պաշտպանն եմ սրտի մը և ուղեղի մը, զորոնք ես հրահրեցի, և որոնք վատահ եմ թէ ա՛լ չեն կրնար բաժնուիլ: Ա՛հ, եթէ այդ վատահութիւնը չունենայի, այն առեն խնդիրը կը փոխուէր և ես կրնայի իմ սեփական կիրքէս հրաժարիլ: Միայն թէ հոս խնդիրը փոխադարձ սիրոյ մը վրայ է, որ ձեզի համար գարշելի կրնայ ըլլալ, բայց իմ աչքիս՝ անհունապէս բարձր է...: Այո՛, խեղճ աղջնակը, ե՛ս պիտի պաշտպանմ զինքը՝ իրական դժբախ տութեան դէմ, որուն պիտի մատնուէր, եթէ զինքը լքելու չափ վատ ըլլայի, պիտի պաշտպանեմ, այո՛, վիշտի, ձանձրոյթի և անձնազրկումի դէմ: Կը վախնամ իրեն համար յունեղոյն հաւանականութիւններէ, նոյն խոկ մահէն... ո՛հ, կը տեսնէք որ հպարտ եմ...: Զինքը պիտի պաշտպանեմ ամէն բանի դէմ և երջանիկ պիտի ընեմ, Պ. Աբրայ, զինքը դուարթ, քաջառողջ պիտի պահեմ... զինքը փրկել կ'ուզեմ և ոչ թէ յանձնել...: Այս պաշտպանութենէն զիս ո՛չ մէկ բան ետ պիտի կեցնէ, և լաւ ըմբոնեցէք, Պ. Աբրայ, խիղծովս կը յայտարարեմ թէ այսպէս վարուելով պարկեշտ մարդու գործ մը ըրած կ'ըլլամ: Ես ալ իմ կողմէ կ'ըսեմ թէ պարտականութեան խնդիր է այս...: Յանուն այն բարոյականին, որուն բացարձակ հաւատքն ունիք և որ ձեզ կը կուրցնէ, զուք պարզապէս վատութիւն մը գործել պիտի տաք ինծի...: Վասն զի այդ աղջնակը ձեզի յանձնելն է վատութիւնը...:

ԱԲԲԱՅ.— Գաղափարներու և համոզումներու ովկիանոս մը մեղ իրաբմէ կը բաժնէ, Պարո՛ն...: Կը հասկնա՞ք թէ ձեր պահանջածը՝ իրապէս՝ բազմակնութիւնն է...: Այս մասին վիճարանիլ անզամ չեմ ուզեր, բայց ներեցէք որ պարզապէս հաստատեմ թէ ձեր քարոզած այդ բարոյականով անիշխանութիւնն է որ ծայր պիտի տայ...: Այդ զաղափարներով ընկերութեան հիմը կը քանդէք:

ԱԲՄՈՐԻ.— Սիրոյ սկզբնաւորութիւն է ան...:

ԱԲԲԱՅ.— Պէտք է իր գարուն և իր ժամանակին հետապրիլ, Պարո՛ն...: Ապագային մարդը չենք մենք, ներկային մարդն ենք, և պէտք է հպատակինք անոր բարքերուն, սովորութեան և օրէնքին... (Փայտելով) սիրելի պարոն փաստաբան...:

ԱԲՄՈՐԻ.— Կը գնահատեմ ակնարկութիւնիդ: Բայց տարօրինակն այն է որ ընկերութեան վրայ կը խօսիք, իբրև անոր ներկայացուցիչը: Դէ՛հ, Պ. Աբրայ, զուք ինձմէ առելի օտար էք ընկերութեան, զուք որ ընկերական պարտականութիւնէ խոյս տուած էք: Եթէ ես լիովին հետեւած եմ սիրոյ օրէնքին, զուք ուրացած էք զայն, և ընկերութեան համար, իրկուքն ալ մէկ է, մանաւանդ ձերինը յունկոյնն է:

ԱԲԲԱՅ.— Կը սիսալիք: Իմ ամուրիութիւնն ընկերութենէն օտար վիճակ մը չէ: Գոնէ ոչ ոքի կը վնասէ:

ԱԲՄՈՐԻ.— Ո՛հ, օ՛ն, կը տեսնեմ որ անհատականութեան կատաղի պաշտպան մըն էք, սիրելի Աբրայ, բայց թեան կատաղի պաշտպան մըն էք, այս սիրելի կեանքին, որքան ալ ծայրայիդ ախոյնեան մը երեւաք արդի կեանքին, կը յուսամ թէ լրջօրէն պիտի չյաւակնիք ըսելու որ ընկերութիւնը ներդաշնակութեան մէջ զրած է սիրային խընդիւնը և թէ ամէն բան կարգին է գերազանցապէս: Ահա իմ հրապուրիչի հանգամանքս, ծայիւ կը համապատասխանէ պարզացային: Թող չեն տար որ, իմ ուզածիս պէս, խանէ պարզացային: Թող չեն տար որ, իմ ուզածիս պէս, խանէ պարզացային: Սիրել լաւաղոյն է զոնկ այս խիղծիս ճամբուն հետեւիմ: Սիրել լաւաղոյն է զոնկ այս աղջիկը քան սկզբունքը: Ո՛չ, ո՛չ, իմ ձեռնհասութեան հաղջիկը քան սկզբունքը: Ո՛չ, կը ուզածիս պէս, լընկեւատացէք, ե՛ս օրէնքը լաւ ուսումնասիրած եմ...: Ըսկերութիւնը զիս զտած սիրոյ առեղծուածին լուծումք:

ԱԲԲԱՅ.— Ո՛չ, կրօնքն է որ...:

ԱԲՄՈՐԻ.— Ո՛չ ալ կրօնքը վերլուծած է զայն, վասն զի սիրոյ հիմ զրած է մեղքը, և ատիկա աններելի սիսալ մըն է և անոր հետեւանքները անհաշուելի եղած են: Այդ մըն է պատճառը որ այս վայրկեանիս զիրար չենք հասկնար, է պատճառը որ այս վայրկեանիս զիրար չենք հասկնար, ինչ որ ո՛չ զուք, ո՛չ ես, և զուք վատութիւն կը սեպէք ինչ որ սաջութիւն կը կոչեմ...:

ԱԲԲՈՅ. — Դիւրագին քաջութիւն մը որ աղէտներն ու աւերները կը բազմապատկէ; Դոյզն ջանքով մը ձեռք բեր ու ած քաջութիւնն...;

ԱԲՄՈՐԻ. — Որքա՞ն սխալ...: Ես իմ ձամբէս կը քաշի, դէպի մեծ աւերները, Պ. Աբբայ: Հոս եկեր էք ուրիշ աւերներու վրայ խօսելու, այդ վշտահար ընտանիքին կրած աւերներուն... , ինչպէս կ'ըսէք դուք: Սակայն ատոնք անձնասիրութեան աւերներ են, յարգելի պայմանագրութիւններու կրած փասներ, որոնք, սակայն, ո՛ր և է հաստատուն երջանկութիւն չեն կրնար քանդիլ: Կ'ընդունիմ թէ այդ մափդիկը շատ ազդուած են, բայց իրենց ձեռքն է աղջիկը չփորսնցնել...: Մատյին վիրաւորանքներ պիտի զգան, բայց կրնան ատոնց իշխել...: Այդ ցաւը ոչինչ է, ոչինչ բաղդատամիր այն վշտին, զոր պիտի զգայ այս էակը, եթէ զինքը լքեմ: Կը կրկնեմ, պէտք է որ մեծադոյն աւերներու կողմը երթամ:

ԱԲԲՈՅ (որ հանի մը վայրկեանէ ի վեր դժուարա կը զնէի ինչպինք): — Մեծագոյն աւերներուն...: Խոստացայ որ բերանս չառնեմ Տիկին Արմօրիին անունը...:

(Առուրին, Արմօրի միաւորեամբ կը նայի՝ լսելով այս անունը, զոր արտասանեց Աբբան: Խօսելու ժեօր փոխելով):

ԱԲՄՈՐԻ. — Այս, Պ. Աբբայ, կի՞նս, խե՞զ կի՞նս...: Ահա միակ աղէտը, անհուն աղէտը, և սէրն ալ, ահա կը խողալի կողմն է: Ա՛հ, զժբախտ կին: Մէկ սիրոյն համար ստոյգ եղածը միւսին համար ալ ստոյգ է...: Երկու ընտակւ ի՞նչ ահեղ է մտածելը՝ որոշելը՝ թէ նժարին ո՛ր կողմը պէտք է ամէնէն աւելի ծանր կշռէ: (Ճիկ մը ընելով) Ներեցէք, սակայն, որ ըսեմ թէ ամէն մարդէ աւելի ես կրնամ գնահատել թէ երկու աղէտներէն ո՛րն աւելի ծանրակշռէ: Կինս կը ճանչնամ, կորովի կին մըն է...:

ԱԲԲՈՅ. — Օ՛հ:

ԱԲՄՈՐԻ. — Այդ ձիրքը շահագործել չէ դիտումն, հաւատացէք, անարդ բան է առ, կը հաստատեմ: Կը բազդատեմ երկու աղէտները և կ'ըսեմ, կինս պիտի տառապի... բայց պիտի ապրի: Մինչդեռ, միւսը, իր նախընծայ սիրովը, անօգնական սիրովը կեանքը կ'անգիտանայ, իր նորածիլ սիրովը...: Ա՛հ, անսելի՛ է նորափթիթ սէրը...: Ո՛չ իմ ձշմարիտ պարտքս է այս յարկին կողմը հակիւ: (Համատամետութեամբ ձեռք սեղանին կը զարեն, իբրև ո՛ւ անգամ մըն իր որուումը ժեօտելու համար) Բնականարար չէք հաւատար: Դուք որ եւ է կապանքէ ազատ էք...: Ահակախ ապրողները փոքրամանութիւն կը կազմեն, մեր ամէնէն ուղիղ արարքները ի հարկէ յիմարութիւն կամ ոժիր կը կը թուին անոնց որ զաղափար չունին տնոնց վրայ:

ԱԲԲՈՅ. — Այդ փոքրամանութիւնը անկարելին կը պահանջէ և բարեխախտաբար պիտի մնայ անազդեցիկ...: Զիս պիտի չմղէք անշուշտ անօգուտ ու դիւրասաց պերձախոսութեան գեանին վրայ: Այդպէս առաջադրած եմ...: Պարզութեան հետամուտ եղայ:

ԱԲՄՈՐԻ. — Բայց ո՛չ, Պ. Աբբայ, ինչու մենք մերմէ ամէնանք. մեր ըրածը բեմական պերձախօսութիւն չէ, ո՛չ ալ զտական, թէեւ կրնացինք ընել իրեւ վաղեմի ախոյաններ, աշխարհի հնագոյն զարերէն ի վեր իրարու հանեաններ, ևս ազատ խորհուրդն էի, զուք հաւատքը...: Պիտած ենք: Ես ազատ խորհուրդն էի, զուք հաւատքը...: Բայց հոս՝ տեղի կուտանք, (աս պարզուին) և այլեւս կ'ըլբայց հոս՝ տեղի կուտանք, մեր պաշտպանած հոգիներուն:

ԱԲԲՈՅ (Վայրկեան մը խորհրդածէն ետք՝ զիյարկը առնելով): — Ուրեմն, ո՛ւր որ ես անյաջող մնացի, թերեւս ուրիշներ կրնան յաշողիլ...: Ճիշգ է, ես խնդրեցի և իսուրիշներ կրնան յաշողիլ...: Ճիշգ է, ես խնդրեցի և անոնց շահուն սեցաց միայն իմ սիրածներուս անունով և անոնց շահուն համար:

ԱԲՄՈՐԻ. — Ի՞նչ զեղեցիկ են ձեր այդ խօսքերը...: Աւելի զեղեցիկ խօսք չի կրնար ըլլալ...: Մեր սիրելիներուն շահէքը...: Սւազ... (Մանր հասաշանի մը կ'արձակէ, լիսոյ Աբ-

բային կը նայի, եւ դողքոց ձայնով) Բաժնուինք, Պարոն Արբայ, այն բոցը որ զիս կը յուղէ, այն սէրը որ ինծի կը հրամայէ, ձեզի անծանօթ է և անծանօթ պիտի միայ, Մի՛ փորձէք դատել բան մը, զոր ուրացած էք և որուն գեղեցկութիւնը ձեզմէ խոպա՛ ծածկուած է, Այս պայքարին մէջ դուք անզօր կը միաք, Հոսկէ մեկնած ատեննիդ խորհեցէք միայն թէ այս զուոը չկրցաք շարժել, և այդ անոր համար որ անոնց եաին ձեզի համար արգիլուած զանձեր կային

ԱԲԲՈՅ. — Իմ զանձերա ինծի կը բաւեն և անոնց գեղեցկութիւնը աւելի շողողուն է Զեր յիշած զանձերը հպարտ ու մենասէր շողով մը կը փայլին իսկ իմիններս որ արեւով կը շողողան աւելի համափիւռ և փրկարար սիրով մը:

ԱԲՄՈՐԻ. — Ա՛լ, բաւական է, Պարոն Արբայ, Ամէն մարդ սիրով վրայ իր մարդկային կամ աստուածային ըմբռոնումը ունի Անոնք անդրդուելի համոզումներ են, Պացէք այդ մարդոց և ըսէք թէ ձեռք անցուցած որս ձեռքէ չեմ հաներ:

ԱԲԲՈՅ. (Առուբենէ ետք). — Ինծի կը մնայ երթալ իմացնել Շարանսներուն՝ իմ զիմումիս ձախողանքը Ո՛չ, մենք իրարու դէմ ելլելու սահմանուած չէինք, ստոյզ է, բայց կայ միշտ քառուզի մը, ուր ամէնէն այլաղան ձամացնել իրարու կը հանդիպին, Վշտի քառուզին է ան, Այս զիմումիս ելքին վրայ մեծ յոյս չէի դրած, ուստի միայն աղաչանքներով շատացայ, Այս չէ իմ տեղս, ինչպէս ըսիք, բեր ձայնի մը, այն ձայնը, զոր պարտէինք լսել, զոր պարտիք լսել Ներեցէք որ ես քաշուիմ անոր տեղ տալու համար

ԱԲԲՈՐԻ (Մահոզութեամբ). — Ի՞նչ ըսել Կ'ուղէք, Ուրու կ'ակնարկէք:

ԱԲԲՈՅ (Չշ կոլմի դուոը բանալով). — Սա նրբանցքին խորը գանուազ անձին որ իմ մէկ նշանիս կը սպասէ ներս

մանելու համար Մնաք բարով (Նշան մը կ'ընէ եւ խանի մը երկվայրկեան կը մնայ սեմբն վրայ, Ետոյ նամբայ կուտայ Տիկին Արմօրիին) Մոէ՛ք, Տիկին . . . կը մաղթեմ որ ինձմէ աւելի բախտաւոր Ըլլաք:

(Աբբան կ'ելէ)

Գ. ՅԵՍԱՐԱՅ

ԱՐՄՈՐԻ, ԾԱՌԱՅ

ՖԱԼՆԻ. — Բարե՛ւ, Մարտէլ:

ԱԲՄՈՐԻ. — Դուն ալ Դուն ալ հոս, խեղճ ֆաննի:

ՖԱԼՆԻ (Աբոռի մը կրթելով). — Կը կարծէի թէ քեզ տեսնելով աւելի ուժ պիտի ատանամ, բայց . . . այնքան մեծ է յուզումս որ

ԱԲՄՈՐԻ. — Այս՛, ես ալ սաստիկ յուզուած եմ, (Պահ մը կը մնան անխօս, կոկորդին սեղմուած, մեկ մեկ հեռու) մը կը մնան անխօս, կոկորդին սեղմուած, մեկ մեկ հեռու) մը կը մնան անխօս, կոկորդին սեղմուած, մեկ մեկ հեռու) Արդ, քանի որ ձեռքդ ալ չես կարկառեր . . . նատէ՛ . . . սա բազմոցին վրայ:

(Մէջեթի բազմոցը հաղցրութեամբ ցոյց տալով: Ֆաննի կը նստի: Առուբիւն)

ՖԱԼՆԻ. — Ինծի չէիր սպասեր . . . չէիր կարծեր թէ ես աւ հետերնին էի, և մտածեցիր անշուշտ թէ սս գործը ո՞ւր աւտիտի յանդի: Զես զիտեր թէ որքան եռանդով կը հետապնդեսք գքեզ, Այնպէս չէ:

ԱԲՄՈՐԻ. — Ո՛չ, չտա զիւրին է զիտնալ ատիկա, բայց, միւսները . . . ի՞նչ հոգս է: Մինակ քու վրագ կը մտածեմ, ֆաննի . . .

ՖԱԼՆԻ. — Չեմ հաւատար: (Երեսին հոյր կը հանէի: Երեսին կը դիսեն) Մինչեւ հոս եկայ . . . ի՞նչ յոզնութիւն կը բար . . . բացի . . . Բայց ոչ թէ քու վախցած պարագայիդ համար: Բեցի . . . լաց ու կոծի տեսարան մը չպիտի պարզէմ . . . այդ բանը Ո՛չ, լաց ու կոծի տեսարան մը չպիտի պարզէմ . . .

Կրբեք տեսած չես ինձմէ, առտիկա պիտի խոստովանիս արձիմա որ ամէն բան խորակուած է, հիմա որ կը պառապիմ, ամէնէն գժրախոն եմ, նորէն լայս պիտի չտեսնես...: Իւ հոս գալու և վրադ լուծել, անոնց միանալ քան վատութեամբ տունէն մեկնեցար որ նախազգուշութիւն ես ալ անոնց հետեւեցայ... բայց ո՛չ արցունքս պիտի սէլ: Միւսները այս պահուա կը կարծեն թէ հիմա անշուշտ գէն մտածեր թէ ամէն բան պիտի փրկեմ, մէկ հարուածով ցին խորհրդածեցի և հանդարտուեցայ... իմ ցաւս քեղի պիտի պատերը կը բաւեն, ամոր համար ալ աս մենառոր սենակին չըս

ԱՐՄՈՐի. — Գիտեմ որ ստորնութեան չես զիջանիր, ՖԱՆՆԻ, ո՛չ մէկ սուտառութիւն, նոյն իսկ զիշտիդ մէջ...: Ամ, այնպէս չէ:

ԱՐՄՈՐի. — Այսո՛, ահշո՞ւշտ, այդպէս կը խորհրդ, բու

ՖԱՆՆԻ. — Ցաւալի է որ միայն կը խորհրդ, միայն մտքէ կ'անցընես, իրօք ալ շատ ընտիր ձիրքեր ունենալուս չես սիրեք:

ԱՐՄՈՐի. — Ֆաննի, եթէ համարձակէի միտքս պարկել, եթէ համարձակէի, մինչեւ իսկ պիտի ըսէի բոլոր ան-

ՖԱՆՆԻ (Ուզգնութեամբ). — Թէ զիս կը սիրես...: Ե՞ս, ուրին, մի՛ բուքը, քանի որ սուս խօսած պիտի ըլլացիր: Ո՛չ, պիտի որ ի՞նչ ալ ըլլայ, քիչ մը համակրանք կը տա-

ձես ինծի համար: Կը տեսնես թէ մինչեւ ո՛ր առավճան առաջ կ'երթամ: Ո՞վ գիտէ, թերեւս կեսնոքիզ լաւագոյն օրեւուն՝ քիչ մը զորով կը զգացիր...:

ԱՐՄՈՐի. — Անձնո՞ւն համակրանք մը, յարանեւ զարգանք մը...:

ՖԱՆՆԻ. — Շատ կարելի է...: Բայց զիս չե՞ս սիրած: Մարտէլ, Երբեք չես սիրած... (Աւանելով) Փիզիքասէա: Ո՞հ, մի՛ բուքը, ասնաք անո՞նկ բաներ են, որնց վրայ ամբողջ տաճար հինգ տարի բերան չի բանութ մարդ... այս: ամբուն տոնել չի համարձակիր՝ զիւրու համելութիր նուտառութեան մը զգացուածի, բայց, հիմա, այդ բանը խոսուացնուի ի՞նչ կը կարացնին...: Խոծի ցանկացար ութ որ, ամիս մը զուցէ... կը տեսնես որ անուզաթիւնը կը ձըշուիմ... մեր ամեւսնութեան առաջին օրերուն: Առկէ տեսին... ո՛չ, ո՛զքան միայն ինչո՞ւ, որիշի մը չա՞փ ալ լինս... ո՛չ, այդքան միայն ինչո՞ւ, ամիսի էի: շատեր զարարա ըրած են չկայի, ազգ զ էի, անմիտ էի: շատեր զարարա ըրած ինծի: Ինչո՞ւ: Անարզաբութիւն է տու...: Քու ամեւսնութիւնը մը եկած է: եսկ ես... ե՞ս թիւնդ «բանուոր ամեւսնութիւն» մը եկած է: եսկ ես... ե՞ս այնչին օրէն՝ իմ Մարտէլս եզար, այնչին սիրեցի քեզ: Առաջին օրէն՝ իմ Մարտէլս եզար, ինծի համար տեսնել մը կուռք եզար... կը սիրելի քու զիւրութիւնը, քու փառքով կը հրանտուէի: հպարտ էի, երբ քեզի հետ սրանէ, մը ներս կը մանէի, իսկ երջանէկ էի, երբ հոնէկ զուրս կ'ելլէինք և երկու ընիս միս մինակ էի, երբ հոնէկ զուրս կ'ելլէինք և երկու ընիս միս մինակ էինք: Ո՞հ, չա՞տ երջանէկ էի: (Յազուկիները անու կողը էինք: Ո՞հ, չա՞տ երջանէկ էի: Յազուկիները անու կողը էինք: Ե՞ս, այդ մամին անկառակած էիր...:

ԱՐՄՈՐի. — Թող կուտամ որ խոսի, մարկ կ'ընեմ, մարկ կ'ընեմ: Այն զանցէս մարզ մարկ կ'ընէ իր իսկ զատաստանը, այն զանցէս մարզ մարկ կ'ընէ իր իսկ զատաստանը, այն զանցէս մարզ մարկ կ'ընէ իր իսկ զատաստանը: (Յանկաշաւ լան կորովով մը) տաստանը որ կը զատաստանէ: (Յանկաշաւ լան կորովով մը) տաստանը որ ամառ կ'ապատիմ էս: Ի՞մ բախուս է եւ սակայն, տոսց չէ բանձդ, սիրած եմ քեզ և զիս կը յամալիմ քեզ սիրելու:

ՖԱՆՆԻ (Վեհօնէն). — Ո՞հ, ո՛չ, Մարտէլ, ո՛չ, և ըրուաց ար բուքը, ինչո՞ւ որ ամով կ'ապատիմ էս: Ի՞մ բախուս է ար բուքը, ինչո՞ւ որ ամով կ'ապատիմ էս:

որ զիս չես սիրեր... Խո՛ էտթիւնու... Եթէ առար պատրաստած ըլլալի՝ տարիներէ ի վիր, մասատնջութեան երկար տարիներէ ի վիր, ո՞վ տարարախոտ, չե՞ս տեսներ որ այսօրան խզումը իմ մահու պիտի ըլլար, այո՛, մահու աշունց այլ և այլի: Պիտի չկրնալի տոկոլ: Ի՞նչ անուիր բան: Մինչդեռ հիմո՞ւ այս կարծանումին և այս առանձնութեան, նոյն իմէ ապաստծէս աւելի ուժով կը զիւնագրեմ: Աղէկ որ զիս չես սիրած, և հիմա կրցայ հոս զայ և քեզի խօսիլ այս խաղաղ շեշտագ, զրեթէ հանգարան, անելոլի: Եւ միթէ ալլարէս սոսկալի բաներ պիտի շրմէի քեզի... բաներ... (Եւ աշխեր կը տոլ առ առ խանկան հետ) զորս կը խեզզեմ կու կորդիս մէջ, հակառակ անոր որ կ'ուզեն զուրս պասթկալ: Եւ եթէ զիս սիրէիր զուն, որքան առ քիչ, կը կարծես որ հոս զայէս ի վիր նախառախնդիր պիտի չանդայիր զիխուս կամ զիս թեւերուզ մէջ պիտի չսեղմէիր...:

ԱՐՄՈՒԹԻ. — Ֆաննի՛, իմ փախաքս առ ա՛տ է... Ֆաննի՛, ունեցած բոլոր կորսու զայէն կը ջանար, փախալով որ մեր զգայնութիւնները կը յարգին...: Եթէ ոչ...:

(Ենթի Ֆաննի՛ ուսէման մը կ'ընէն. խնկ ա՛յ ոտի կ'ունէ վիրաւուած պարիւստութեան ուսէման մը.)

ՖԱՆՆԻ. — Ո՞չ, այսպէս ըրե բուի չուզեցի...: Կ'ազուսուած, և ես իմ անձիս այդքան արժէք չիմ տար, ձմարած: Ես ուրիշներուն պէս պիտի չփառուիր, զիսցած բուզազակ պիտի չչայտնիմ, պիտի ջանուր արժանաւոր կիրսու/

ԱՐՄՈՒԹԻ. — Ո՞չ, ֆաննի՛, քեզի պէս հազուազիւս ու գերընաբիր կակ մը աւելի բան մը կ'արձէք քան իմ բնծոյած, զուն արժանի էիր բոլոր երջանկութեանց... Ֆաննի՛, քուն աւդիւզ բուրու պարաւոր եմ և վասահ եզիր որ եթէ մանրանան բացարաւթիւնէ մը խոյս տալ չուզեի՛, բաշարութիւն որմէ ո՞ր եւ է օգուտ պիտի չելլէր վասահ

եղի՛ր որ ուրիշ խօսքերով և ուրիշ զիրքով պիտի ելլէի զիշմաց, բան թէ ներկայիս մէջ արտայայտել ջանացածներու, որնոց կը հարսանկիմ իրրիւ հրանինի մը:

ՖԱՆՆԻ. — Բայց ես կը կրանեմ այդ խօսքերը, համեցուր, կը կրանեմ կոր: Պարազ տեղը մի՛ յազնիր: Զքինցուր, զրեթէ հակառագիր, անզուակութիւն, զիս թողերու հարկը, զանիք, ձակառագիր, անզուակութիւն, զիս թողերու համարն...: Եսու չնորդուկալ եմ..., ես այ ձեր կարծիքին հետոնն...: աւելորդ ե՞ւ որուցազ խօսքերը և զաբրունական ջաներ, աւելորդ անձուածէ աւելի ուժույն են...: Ո՞չ, որոշ ու մեր, որոնք մահուածէ աւելի ուժույն են...: Այս արդ անոնց հետ յուսակ խօսք պէտք է: (Խուճի նաևելով) Արդ անոնց հետ յուսակ խօսք պէտք է: մինչ մարդու մը ընկրու, մէկանզ հոս եկայ, քեզի մէկ ու մինչ հարցնին..., Արդ անձու եղիր, բանելիք այս կամ ա՛չ մըն է միտցնի..., Արդ անձու պատիք պատասխանող, բայց կարեւոր էր որ զէն զիսէմ տալիք պատասխանող, բայց կարեւոր էր որ զէն ինքզ բան, անզում մը քու բերնէզ բան զայն...: զուն ինքզ բան, անզում մը քու բերնէզ բան զայն...: զուն ինքզ բան, անզում մը քու բերնէզ բան զայն...: զուն ինքզ բան, անզում մը քու բերնէզ բան զայն...: Այսպատի:

ԱՐՄՈՒԹԻ. — Խօսէ՛ ուրիշի:

ՖԱՆՆԻ. (Յանկարծ վարաւելով) Կցիտու բաներով... Գետուար է այդ հարցումն ընկրու...: Հոգ չէ, քօզարկուած գետուար է պիտի զրուցի, զուն կը հոսկուս թէ ի՞նչ բան բաներով պիտի զրուցի, զուն կը հոսկուս թէ միտցնի...: Ենոնինը... շխակն ըսկ ի՞նչ է միտցնի...: կ'ուզեմ...: Ենոնինը... կը հոսկուս անցուածու կը կարմինչի մահ պիտի տեսէ...: կը հոսկուս անցուածու մը կը տեսէ այս սէրերէն է, որոնք ամբողջ կեսնը մը կը տեսէն...: վիրջազէն...:

(Վէ չի ուսունակիր: Բառեր կը նաևինի: Կը սպանէ պահանձութեան մասնիքներուն անու կողը ուղղած: Ենկառաւել յառարիւսի: Արմօնի սեպանի մը աշխե նասան է, մէկ ձեռնօվի գուրիւնի մը ձածիրած: Միւս ձեռնօվի որ մեմենարու ունիրվ սեպան սեպանին պայտըր:)

ԱՐՄՈՒԹԻ. — Այս հարցումին պատասխան չկայ: Ի՞նչ բաննը կեանքը շատ երկար է...: (Ենտաւու կը խօսի, բանիմ...: Կեանքը շատ երկար է...: Ենտաւու կը խօսի, բանիմ...: Կեանքը շատ երկար է...: Ենտաւու կը խօսի, բանիմ...: Կեանքը նաև զայն պատասխանի ու զայն պատասխանի անդ ձայնով) Ասկէ զատ, եթէ յայտնազէն պանդայութեան ու զայն պատասխանի անդ ձայնով:

մատուր պիճակս դալրացած մարդու մը պիճակն է՝ որ կը գոչէ նոյն խել իր ամէնէն սիրական գորավն, ու

ՖԱԼՆԵԻ (Եաս առազ և աշխերը փուկերով).— Առ' հասկցայ. . . . հասկցայ. . . . ԱՌ բաւական է. . . . Թեզի պէս մարդ մը երբ այդ անսակ պատասխան մը կուտայ, այսպիսի վալրկեանի մը, կը նշանակէ թէ աՌ անօգուտ է պնդել. . . . Արդէն վասոն էի. . . . Միայն ձեւակերպութեան համար էր հարցնելու. . . . Թու խառնուածքդ ունեցող լուրջ և խոհուն մէկը երբ ասանկ սրոշում մը կուտայ և ամէն բան կը խորա- սակէ, աՌ ձար չկայ. . . . Հասկցայ. Զիս ստքի տակ պիտի անհետ. . . . Ամէն բան սահակոխ պիտի ընես. . . . մեզ ամենք պիտի զանես. . . . նոյն խել քու սիրական վիշտ ալ ստքի տակ պիտի անհետ. . . . Լմացո՞ծ է. . . . (Եթ նուած բազմոցին վեց մարմինը կը կիր նուադելու պէս: Յետէն, մէկ բան մը նուած ունիմ քեզմէ խնդրելու. . . . միակ բան մը, կը տեսնէն, բայց տար պէտք ունիմ: (Ով դպրդպոյ): Եթէ կեանք թիզ մէջ զէսք մը պատահի. . . . չի զիսցուիր, այսոքս չէ, ամէն բան կարելի է, չէ. . . . կեանքը զառնութիւններ ունդութիւն կայ. . . . վերջապէս, ով կը առ ապահովագին վասահի. . . . Հազար ամէկ զիսցուածներ. . . . քասունդ ան- ցուկ ես. . . . խել անիկա վասարի է. . . . քանի մը տարիէն. . . . ով զիտէ, անհամածայնութիւն մը. . . . վերջապէս, մտիկ րդէ, եթէ հարկ ըլլայ որ իրարմէ վասուիք. . . . (Եռազ իւ յուսահաւական ցնցումով մը) կը խորքեմ միայն որ վասու- նցնես զիս թէ ինծի պիտի զան նորէն:

(Երօնի նախ կը զարմանայ, կը պիտէ կինը, յետյ աշ- երը կը բազին:)

ԱԲՐՈՒՐԻ.— Օ՛հ, այդ բանը՝ պատաշոց, մանիփ, վասուն կրնաս ըլլալ. . . . Կ'երդնաւմ, բայտնողակ խոզի խալթովս և մեր նախմին սիրոյն վրայ կ'երդնաւմ:

(Պահ մը լուսքին:)

ՖԱԼՆԵԻ.— Եւ, հրմա, հարկ կ'ըլլայ որ այս պկոմիկ խոռորդ ապրիմ. . . . Պէտք է, պէտք է, եթէ ոչ կորսուած եմ. . . . Անոր չնորհիւ, կը հասկնա՞ս, անս'վ պիտի կրնամ կալութը անցնիլ. . . . վիշտի կանութը. . . . որքան ալ երկար կարութը անցնիլ. . . . Վարոէ՛լ, կարծեմ, թէ յանկարծ պիտի ըլլայ, եթէ ո՛չ, Մարտէ՛լ, կարծեմ, թէ յանկարծ պիտի ըլլայ. . . . Սեփ սեւ խաւարակուս պարապը, հան, զի- մանիմ. . . . Սեփ սեւ խաւարակուս պարապը, զան մացս. . . . ծակ մը. . . . պր'սո. . . . Մինչդեռ այս կերպով, զան այս սպասում ին հետ, օր մը նորէն զիրար տեսնելու զու- պահարով. . . . վասն զի պղխատքիր է, ձակատագրացի՞ն է, զախարով. . . . վասն զի պղխատքիր է, անոր վասահ եմ, վասահ ես թէ զիրար պիտի զանենքը. . . . անոր վասահ եմ, վասահ ես թէ զիրար պիտի ունենահ տոկալու: Ամէն բան մեսած պիտի չըլլայ. . . . հաստատաւն կէտ մը պիտի ու- նենամ, հետուն. . . . Թեզի համար, թերեւս, ցնորք, բայց ինծի համար իրականութիւն: Այդ գաղափարը իմ մէջ պիտի բայց իսարսէ, պիտի խորհիմ թէ միասին ծերանանք թերեւս, խարսիէ, պիտի խորհիմ թէ միասին ծերանանք թերեւս, թէ քով քովի պիտի ըլլանք երկուքնին ծերութեան մէջ. . . . թէ քով քովի պիտի ըլլանք երկուքնին ծերութեան պէս: մեր ծերութեան ալ պիտի թէ մեր երիտասարդութեան պէս: մեր ծերութեան ալ պիտի մեղ- վայելենք. . . . թէ քով ձեռքելով իմ ձեռքիս մէջ պիտի մեմ, մեծ ձամբորդութենէն առաջ. . . . Առայ իմ կեանքիս մեմ, մեծ ձամբորդութենէն պիտի ուժ պիտի տամ. . . . առայ ուժ պիտի տամ. . . . առայ կարեւորութիւն պիտի տամ. . . . և անձս պիտի չփեմ անհողու- նամ ինքվինքս ինամելու, և անձս պիտի չփեմ անհողու- նամ մէջ նման անոնց որ խապաս բամնուած են. . . . որ- թեան մէջ նման անոնց որ խապաս բամնուած են. . . . որ- պէս զի օր մը, զիս նորէն զանելուզ, քիչ մը նմանիմ նախ- մին զիմագծիս, միասին ապրուած ժամանակի կերպարանքս յեւեցնեմ քեզի:

ԱԲՐՈՒՐԻ (Գլուխը ձեւին մէջ առած կուլայ).— Ահ, ցանոսի, այդ բոլորը, բոլոր ըսածները՝ անհունապէս վր- ահմ են. . . .

ՖԱԼՆԵԻ.— Կարեկցութեան բան մը անդամ մի՛ հաներ բերնէզ, կ'աղաչեմ, բառ ը անգամ, եթէ ոչ ուժ պիտի չունենամ ուսքի ելլելու, և երթալու, Առառած զիտէ թէ չունենամ ուսքի ելլելու, պիտի ջանամ երիւա- որքան ուժի պէտք պիտի ունենամ, պիտի ջանամ երիւա-

կոյել . . . որ եւ է բան մը . . . օրինակի համար՝ թէ աշխարհի ցրծանը ընկըլու համար ձամբայ եւեր ես : Կիսներ կոյն . . . ինչ է, շատ հեռաները, երկար տարիներ . . . ծառ վաշելու է կերպով կը տական այդ բացակայութեան, չնորհի այն զատ զափարին թէ . . . ա՞ն, այդ զաղափարը . . . Ծառ լու ըրիր, աղջկ է . . . շատ տակի աղջկ է, կրնայիր տակի . . . միտքը : Առ ապանկոյ համաստեար կը սեպեմ բուրուճին մէկզի թօղու կեզծ ու պատիր յայսերը . . . Այսպէս՝ զանէ զնուական բան մը կ'ըրաց, ցնորժներու համար ժամամածան ըլլալու ուուիր մարդ՝ որնց զէմ վերջ ի վերջու զրու իր կը պատուէ : այսորութէ համակերպիլու պատրաստուեցայ . . . Այս առաջին բանիքն ըստ, վանի որ կ'ուստան եմ, տախ ները այցելեցի, ապղացին թանգարանու պարտեցայ, ջանացի ծառ մը քաղաքներ միտքն եկան ուր տակէ եռքը . . . նոկ պիտի ունենամ այցելելու, երկւակայ այսուհետեւ որ բնձի կը թութիթէ զգալիք տունամնեծ ցաւու այն պիտի տուն ժամանամն . . . ինչպէս այսոր չկրցայ բնել . . . վասն զի զրութէ անվանու է որ տեղ մը կը համար երկասու ըր չի պրութէ անվանու համար, «Սիրելիս» :

ԱՐՄՈՐի, — Եթէ տիսան ևս միայն յուզիչ խօսքեր ընել, սիրու ծակող խօսքեր . . . ա՞ն, լիսվին յաջողեցար, ինքովնու զէպքերուն բնթացքը փափսին, ա՞ւ անկարելի է այդ . . . ձեռքու չ այդ բոնքը . . . բայց, հոգ չէ, որ մը երբ կամքէն տակի զօրաւոր այդ անակնկալներէն

մէկը, ա՞ն, քեզի՛ միայն, համար, քեզի՛ պիտի զամ իու բուրու պատպեղումովս :

ՖԱԼՆԵԽ, — Կը տեսնես որ զարու աղջկ եօն ըրիր, Գիտէի, զիտէի որ մեր զիրար տեսնելուն բարիք մը, օպուտ մը ականած պիտի զար . . . Միւսները հոն կը սպառն և կը կարսեն թէ մենք հոն զիրար կը նախառունք, իրարու վրայ բառանեքներ կը տեղանքու . . . մինչզեն ընդհակառակն մեր ընտանիքներ զարձեցում մը, այլ միջեւ պիտի զարցած բլուա ոչ թէ մերձեցում մը, այլ ապասկ մը միզամկցութիւնն ապազային համար . . . երատասկ մը միզամկցութիւնն ապազային համար, Այս՛, այս՛, կուքնուս համար բարիք մը, (Եռանկալ մը) Այս՛, այս՛, հոգէ զուրս կ'ենիմ քիչ մը լոյսով, որտի կորովով . . . Աղջկ է . . . շատ աղջկ է :

ԱՐՄՈՐի (Ապրագին վազելով համեմիք կորիր). — Ֆաննի՛, Ֆաննի՛, ա՞ն, ա՞ւ չեմ կրնար հանդուրժել . . . կը խոզուիմ . . .

ՖԱԼՆԵԽ (Եր բոլոր եւորեամբ Անկուելով կ'ընդմիջէ). — Ա՞չ, ա՞տ չըլլար, ա՞չ մէկ չարժում, բարեկամն, ա՞չ մէկ մէկ սկսում, այս մէկ ի կոզմա, ա՞չ մէկ սխալ չեսա, Մարսէ՛ . . . չարժում զէպ ի կոզմա, ա՞չ մէկ կուսառ զիս թեւերուդ մէջ զրկելու . . . կը Գիտեմ որ հոգի կուսառ զիս թեւերուդ մէջ զրկելու . . . կը տեսնեմ . . . վասահ եմ . . . բայց մի՛ ըներ, կը պազարիմ նուստիմ . . . զաման եմ . . . բայց մը ընաւ. Մանուանդ այդ քեզի . . . Զամոզ չարժում մը ընաւ. Համանանք հոմբուրն է, զոր իրարու տարու չենք . . . Ա՞չ, շնուանու իրարմէ, այս լոյսը կրելով մը հոգիին մէջ, տեկի բուն իրարմէ, այս լոյսը կրելով մը հոգիին մէջ, Ախալ այս է, Ա՞ւ բայ մը մէզամ մի՛ զրուցեր, տեկրող է, Ախալ այս է, ամենափոքը վիրաւորանք մը չերաւ մեր ըերնէն . . . բայ մը, ամենափոքը վիրաւորանք մը չերաւ մեր ըերնէն . . . շնուանու եղիք թէ ասանկը աղջկ է, աս է զանցացեիչ եղացաւիք, Հիմա, քաջանակը պիտի ըլլար, Մարսէ՛ . . . Աղջ հոգէ հոգյլով, այդ խօսուումով քեզի պիտի սպառն համարութեամբ և կորովով . . .

(Համեմի պատի զանցակը հնչեցնելով կ'երար)

ԱՐՄՈՐի, — Ի՞նչ կ'ընես կոր :

ՖԱԼՆԵԽ, — իսկոյն իմաց պիտի տամ հօրն ու եղբօրը, որ քովի սրահը կը սպասն անձկութեամբ մեր տեսակցում որ քովի սրահը կը սպասն անձկութեամբ մեր տեսակցում

թեսն եւքին։ Պիտի բախ թէ մեկնեցար, հեռացար։ Հոսկէ՛ զոր եւիր, քեզի չեն հանդիպիր։ Առջն բան ես կը կարգադրեմ, ինոդիրը ձեւի մը բերելը ինծի ձգէ . . . ։ Հիմա կը բռնու զիս թողաւ, անորդիւզ . . . (Գլուխը վեր կ'առնե կրովով իւ աշութիւնուն մեջ արցունիքի կարիքներ կը ուղան, եւ դեմքին վեայ լուսուե ժայիս մը կը փայլի)։ Յահարթիւն, Մարտէր։ Մ'րեւ է որ մը . . . որբան ալ ուշ րիպայ, ե՛ր որ ուզս . . . Հան եմ, քեզի կը սպասեմ։ Գրա՛ բարձրկածու . . .

(Այսիդ կայնած՝ առանց եւեսը նայելու, բառ նիւովը դիմափոխուած՝ ֆանեֆ կը մնայ թեւեր կարկառուած, լուսաւոյ լուսանուութեամբ մը սպառուուած։ Զրեօրի յանկարակի՛ գերե վազելով գուր կ'ելլէ, իբրև մեկը ու գուրսը լալու կ'երբայ։ Մինակ մնալուն ։ Յանիկ՝ անշարժ, դիմագիծեր ինչ ինչ կը բավինան, իբր թէ կենանի սպառական աւայալուրինը առնելով իւ տաճուրինը՝ բախիծը իւ սովորական գուշական կը վերսանույր։

ՊԱՐԴՈՒԿԻՆ, ԾԱԽԱՆՆ. (ՄՏԵԼԻՎ)։— Զի՞ս կանչեցիք, Տիկի՞ն։

ՖԱՆՆԻ.՝ Քոլի պպոմիկ սրահը սպասող երկու պարունակուած իմաց տուէքք . . . (Կրբանցին դուռը ցոյց տալով) թէ կրնան հոս գոլ . . . իբրոց կը սպասեմ,

(Այ մնայ առանձին, շանալով ինք իւ վրայ իսխեն)

Ե. ՏԵՍԱՐԱՆ

ՅԱՆԿԵՆ, ԱՄԷՏԻ, ՏԻ ՇԱԲԱԽՈ ԵՒ ԿԱՄՊՈՅ, ՏԵ ՇԱԲՈՒՅ

ԱՄԷՏԻ ՏԻ ՇԱԲԱԽՈ.՝ Ի՞նչ, գնա՞ց։

ՖԱՆՆԻ (Պայ ձեւով մը, խօսակցութեան բօնը փետուն)։— Հիմա գնաց . . .

Ա. ՏԻ ՇԱԲԱԽՈ.՝ Աւրեմն . . .

ՖԱՆՆԻ.՝ Աւրեմն . . . ուրբեմն, ա՛լ բան չկայ լոնելք։

Ա. ՏԻ ՇԱԲԱԽՈ.՝ Ա՛յ, Արդոքէ՞ս կը կարծէք . . .

ԿՈՄԴՈՒՆ.՝ Ի՞նչ եզաւ . . . պատմեցէք։ Մեր խօսքը բրե՞ք, մեր կողմէն խօսեցայ . . .

ՖԱՆՆԻ.՝ Հարկաւ խօսեցայ, ապակոյս չկայ։ Միայն ձեւու գրայ խօսեցայ, Պատասխանեց թէ բնա հոգը չե՞ . . . և թէ, արդէն պիտի չմնամարտիք . . .

ԿՈՄԴՈՒՆ.՝ Ի՞նչ . . .

ՖԱՆՆԻ.՝ Թէ սրոշած է վերջուապէս ու վճռականապէս մերժել ամէն զրգուիչ վարմուանք, ամէն զիմում և նախայարձակուած . . . Այսանք ինչ որ կ'ուզէինք անհնիւ, կը մնայ հիմա ևս զանալ . . . Բարիզ, և կարիի եզամնին չափ չմ'ւան։

Ա. ՏԻ ՇԱԲԱԽՈ.՝ Ե՞ս զանալ . . . իրա՞ւ . . . այդ է ձեր կարծիքը։

ՖԱՆՆԻ.՝ Աւա՞զ, առելի ի՞նչ կրնանք լնել։ Ամէն միջոց սպասեցաւ ինչի՞ն կը նմանի արդէն ըրածնիս, նուազակաղի (Վօմիլ) մէջ եզած հարսնիքի . . . կը տեսնէք գախաղի (Վօմիլ) մէջ եզած հարսնելորներու խումբ մըն հնք, կարկաղն ի կաղ քալով հարսնելորներու, խումբ մըն հնք, կարկաղն ի կաղ քալով հարսնելորներու, ուրիշ ընկերներ չնաց, ա՛լ տանիքնիս զանարկանին անդամանելին համակերպինք և այնպէս ընկեր որ ծիծաղելի ըլլանք։

Ա. ՏԻ ՇԱԲԱԽՈ.՝ Զեմ կարծեր, Տիկի՞ն, որ ծաղրեն հայր մը, որ յուսահասորէն կը պաշտպանէ ինքպինքը և որ կը պաշտպանէ իր զայրոյթին բոլոր թափովք, վասահ եղէք։ կը պաշտպանէ իր համակերպիք, վերջապէս դուք միայն Դուք զիւրաւ կը համակերպիք, վերջապէս դուք մեծ վաս մը չեք ըրած, դուք ձեզնէ կախում ունիք, զուք մեծ վաս մը չեք ըրած, դուք մեզի չափ կորուսս չունիք այս խաղին մէջ . . .

ԿՈՄԴՈՒՆ.՝ Բայց, Տիկի՞ն . . .

Ա. ՏԻ ՇԱԲԱԽՈ (Լուսքիւն հրամայիլով).— Վայրկեան մը, Կապո՞ւն . . . Տիկի՞ն, զուք մեզի խորհուրդ կուտաք համակերպիք և հրաժարիք պայքարիէ և ատիկա այնպիսի պազարիւով մը, զոր երեկ չունէիք և . . .

ՅԱՅԵՆԻ, — Երեկ չունէի, վասն զի զես անդարձանելիքն համոզուած չէի, ևս ինքս անդարձին ընդհարած չէի, ինչպէս հիմա բրի... .

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ, — Ճիշտ ե՞ս ալ առ բանը կ'ուզէի ըստի: Իմ այս ջախչախուած միճակիս մէջ միակ զաղափոր մը ունիմ, այն է թէ մեր պատիւր պէտք է կարելի եղածին չափ անդարձար մնայ այս զործին մէջ: Օրինական և շարժեամական լուծում մը կ'առաջարկեմ ձեզի... .

ՅԱՅԵՆԻ, — Չեմ հասկնար, ի՞նչ բայց կ'ուզէր... .

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ, Շատ պարզ է: Քանի որ կ'ըսէք թէ բոլորոցին վհասած էք առ զործէն, ընկերացին ահասկատ օրէնքի համաձայն կարգադրութիւն մը բնենք: Առանձնապետում ըրէք, Տիկին: Որքան ալ ախուր հանգամանքներու մէջ զանուինք, կը կարծեմ թէ կին ալ, մեզի պէս, պիտի յօդարի փրկել մեր գերզաստանին և իր աղջկան պատիւր: Աղջկան և իր հրապուրիչին ամուսնութիւնը կիսով չափ պիտի թեթեւցնէր մեր ամօթն ու յուսահասութիւնը:

ԿՈՄԴԱՆԻ, — Հայրս իրաւունք ունի:

ՅԱՅԵՆԻ, Գուք ամէնքդ ալ ձեր իրաւունքներուն վրայ կը խօսիք: Առ աղջկէ, շխակի, հիմա կը հասկնամ: Հասր ե՞ս, ի՞նչ պիտի ըլլամ... .

ԿՈՄԴԱՆԻ, — Բայց, Տիկին, զուք չէի ք որ, քիչ մը ասաց, առ զործէն ձեռք քաշելու խօսքիր կ'ընէիք:

ՅԱՅԵՆԻ, — Չեսք քաշել, այս'... առ կը հասկնամ, բայց ամուսնապետում ընել ի՞նպատ ձեր աղջկան... , Ա՞չ, ա'չ, ա'չ, իներէ մոտքէ զուրս բան է: Ասանկ բանիր վէս պիրու մէջ կ'ըլլան, սիրելի Պարս։ Բայց կարելի է որ... .

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ, — Ա՞չ, ի՞նչ երջանկութիւն... .

ՅԱՅԵՆԻ, — ... մինչեւ այդ սաստիճան զոհոզութեան յանձնասու, ըլլայ: Ապաչութիւն չէ: Ես այզքան վսեմ զգացումներ չունիմ սրափա մէջ... . Վիշտ, համակրութիւնը աղէկ, բայց ո'չ ատանկ սոկարկութիւն:

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ, — Զենք պ'աղեր... . Արգէն իրրեւ փրկին ապաւէն, իրրեւ փրկութեան միջոց էք որ, ըստ բախարին, առաջարկեցի այդ բանը:

ԿՈՄԴԱՆԻ, (Պիգիլով), — Առկայն, այդ բանը մեզմէ կատառմ ունի, համար... :

ՅԱՅԵՆԻ, (Ներկուած), — Իրաւու կ'ըսէք, երրեք, կը հասկրնա՞ք, երրե՞ք, և երր ևս բան մը կ'ըսնմ, առիկա կ'ըսնմ, հասկացաք, զեռատի Պարոն:

ԿՈՄԴԱՆԻ, (Առտղած ոսէի կ'ելլէ), — Բնել է զարման մը կոմդանի, մենամարտի չուզեր, հէ: Աղէկ, շատ աղէկ:

ՅԱՅԵՆԻ, Ի՞նչ, ի՞նչ բախիք... .

ԿՈՄԴԱՆԻ, — Քանի որ վատարար կը մերժէ վկաներս, քանի որ ահասկցիլ ալ չուզեր, վախուս կռւտայ իրրեւ վախկաս մէկը՝ կ'երդնում, հայր, թէ մեր ուզած կիրազվ վերջ մը պիտի տանք առ զործին: Մեր պատիւր վրէժը պիտի լուծենք... .

ՅԱՅԵՆԻ, Ի՞նչ բախիք, ի՞նչ բախիք, նորէն բոէք, կըրիւ նեցէք նայիմ... .

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ, Կասովոն: Ա՛յ հասդոր չունինք, Եկուուր, զուրս ելիք, զիխորիկ զիք և երդ թանք... .

ՅԱՅԵՆԻ, — Օ՛, բայց չկարծէք թէ թող պիտի տամ որ առանկ զիւրութեամբ մը երթաք: Անխոնիմ բառ մը թուած ձեր բերնէն... . առոր բացարութիւնը կ'ուզեմ:

Ա., ՏՐ. ՇԱՄԱԿԵՍԻ (Ձևիլով), — Հիմակ ալ զի՞նքը կը պաշտպանէք, այսքան խանդով որ... .

ԿՈՄԴԱՆԻ, — Տիկին, իմ պիտաւորութիւններս շայտ նեցի... .

ՅԱՅԵՆԻ, — Այս', չչայտնեցիք... այդ սպազմկեցիք: Գիտակութիւն առ ապաւէն թէ տաք զրուխ աղայ մըն էք, անխոնիմ կըս գիտակ նաև: թէ տաք զրուխ աղայ մըն էք: Երբ բարկացած ուազան մը: Ամէն բանի կարող չք: Երբ բարկացած էք, այդ ինելքերնիդ զրուխնիդ չէ: Զբաէք, Պ. ար Շարանս, Էք, այդ ինելքերնիդ զրուխնիդ չէ:

գուք ալ ինձի պէս խորհուրդ չտաք ձեր զառկին որ համազարս կենաց . . . : Ծակ'ք թէ արգելք պիտի ըլլաք իրեն՝ զայթակղութիւն հանելու անփելքութիւն մը և չեմ գիտեր ինչեր ընկուու : Աւրիշ ասիթներով արգեն տեսած էք ուսոր անփոնհմութիւնները . . . : Ժօղէյի քլիսպի միջադէալը ուր հազիւ կրցեր են ձեռքէն ասնել խաղացնդ մը՝ որուն աշքը պիտի հանէ եղեր . . . կասաղութենէն :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Բայց, Տիկին, ըստանիդ չեմ գիտեր : Այս առենն ալ ինպիրը պատուոց չուրջ կը զառնար . . . թէեւ այսքան ծանր չըր իսկ ասիկու պարզ միջադէալ մը, սովորական ինպիր մը չը, այլ պատիժի արժանի ծանրակշիր արարք մը :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Տղաս ալ ինձի պէս խորունկ գիտակցութիւնը ունի պատուոց զգացուներուն :

ՖԱՆԵԻ. — Էյ, ա՛լ Տիկիք է, չափը անցուցիք . . . : Ա՛լ բաւական է որքան որ կրկնեցիք՝ ձեր պատիւը, ձեր պատիւը, իր յանցանքը, իր ոճիրը, չարունակ կը յեղյեղէք : Միայն ամուսինիս խօսքը կ'ընէք : Գէշ չըլլար եթէ քիչ մըն ալ ձեր շնորհալի քրոջը քրայ խօսիք . . . : Առենն է կարծեմ : Ամէնքս ալ հոս ժողուածուեր՝ յուսահաս կուրանք կ'ողքանք իր կուսական անրծութիւնը, իրեւ թէ աղջային ուուզ բոնհելք բան մըն է . . . : Որքան ալ անշափահաս ըլլայ աղջիկ մը, առանց իր հաւանութեան չի պղծուիր . . . :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Տիկին, այդ ոճով խօսենիդ չեմ ներեր . . . :

ԿՈՍԴԻՄ. — Քոյրու նորաաի աղջիկներուն ամէնէն յարգելին և ամէնէն յարգուածն էր . . . :

ՖԱՆԵԻ. — Էյ, հասկցանք, առունք լուսած խօսքեր են . . . : Ես աչքովս տեսայ որ ամուսնուս սղոչն չըր զատեք՝ Տիսարի մէջ, Բարիզի մէջ, Գայթակղութիւն հանեւ միք բան էր . . . :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Նորէն կ'ըսեմ, Տիկին, չեմ ներեր որ ասանկ լեզու գործածէք :

ՖԱՆԵԻ. — Եւրէք կամ ոչ սրտիս մէջինը մերջագէս պիտի յայտնեմ, կը ճաթիմ, Աս անուշիկ աղջկան նամակւ ները կը յիշէք : Անմեղ աղջիկ, մաքուր աղաւնի . . . ի՞նչ ալ բարի . . . : Բայց միթէ այդ անմեղ աղջիկը չէ՞ր որ ամուսնոյն ետեւէն կը պարտէր, և ո՞վ գիտէ, թիւ բեւս այս բոլոր խնդիրներուն մէջ ամուսին է խարուզը : Մեր գոմնաւն զժբախտութեան սկզբնապատճառը աղջիկնիդ է, և զիս կ'ուղէք որ իրեն հաճելի ըլլայու համար ամուսին զատուիմ . . . :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Ես ձեզմէ պահանջում չըրի, Տիկին, իսութեառ իմ ինքաթիւրէք, և, ի՞նչ որ պահանջում իմ ինքաթիւրի նկատմամբ այդպիսի զատանահներ ընէք . . . :

ՖԱՆԵԻ. — Բնանիքնիդ պէս երանի թէ երեսնին ահա ամանիքի . . . : Հիմա ամենք ալ երջանիկ պիտի բլլայինք . . . : Աս ձեր շիմսի բնանիքը . . . :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Բարկութիւնը ձեզ չախազանցուած իրեն կը տանի, ա՛լ չէք զիտեր բաժնիդ . . . : Եարծեմ թէ երերնիս ալ բարեկամի պէս եկանք հոս . . . :

ՖԱՆԵԻ. — Աս ալ աղէկի բսիք : Քիչ մըն ալ աս աղքուութիւնը վրայ խօսինք . . . : Գես ականից ուուր բարեկամութեան վրայ խօսինք . . . : Ես հանչ այն ասխատական թօնը, այն ըիրա չիշալ, մէջ կը հանչ այն ասխատական թօնը, այն ըիրա չիշալ, մէջ կը ինձի կ'իմացնէիք իմ զիտուու եկած աղէտը որ ձերի սրով ինձի կ'իմացնէիք իմ զիտուու եկած աղէտը որ ձերի սրով չէր մեար . . . : Ճամբորզութեան միջնցին ալ, նէն վար չէր մեար . . . : Ճամբորզութեան միջնցին ալ, նէն վար չէր մեար . . . : Ճամբորզութեան միջնցին ալ, նէն վար չէր մեար . . . : Ճամբորզութեան միջնցին ալ, նէն վար չէր մեար . . . :

Ա. ՏԼ. ՇԱԲՐԱՆՅ. — Եկո՛ւր, կասղոն, ա՛լ զօրծ չունիք հոս . . . :

ԿՈՍԴԻՄ. — Այս՛, հա՛յր, ես զիտեմ թէ ի՞նչ պէտք է մնամ . . . :

ՖԱՆԵԻ. — Աւրէնն, երթաք բարով . . . : Գացէք ամենք ուղղ ալ բնանեկը և պարագաներով . . . : Երթաք բարով . . . :

Բայց զուք, Պարո՛ն, ՃՐԱՄ՛ որ, կը լսէ ք, ՃՐԱՄ՛ որ առ առանցու մէկ մաղին զաջերու զժրախառութիւնը ունենաք, հասկաք, մէ՛կ մաղին, եթէ ոչ ևս առ իօն ընելիքս զիտեմ . . . :

ԿՈՌԴԻՌԵ, — Ես ընելիքս մարզու չեմ հարցներ, ես ընելիքս զիտեմ . . . :

Ա. ՏԸ ՇԵՄՌԱՆԻ (Թեհելի բաւելով). Եկո՞ւր, կապահ, եկո՞ւր:

ՅԱԼԵՆԻ, — Փարձեցէ՛ք ապայինք:


ԿՈՌԴԻՌԵ, — Ես ուրիշէն հրաման առներու պէտք չունիք, կը պեսնենք:

ՅԱԼԵՆԻ (Երան ծօն երպարով). — Մէկ մաղին անզամ . . . : Փարձեցէ՛ք, փորձ մը ըրէք . . . : (Եռունին խելայել կը սպառնայ անոնց, յետ նորէն կուզայ, իբրև թէ սենեակին մէջ մէկը կայ իւ բերձն երած խոսերէն զարութան՝ եւ թիւնը միւս դրան կողմը երկնցուցած՝ յուսահասուն կը շարունակէ խօսիլ բացակայ անձի) Մարտէ՛ր, Մարտէ՛ր, եթէ այս խօսքիրը լսէի՛ր, եթէ լսէի՛ր այս բանաւ . . . :

(Առմարտի կիշին բազմոցին վեց և գլխահոգ կը մնայ)



ՎԵՐՋ Գ. ԱՐԱՐՈՒԱԾԻՆ



ԶՈՐՈՌՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Սակառա պանդոկին մէջ սրան մը՝ բարձից սենեակով մը. Սենեակին դուռը աջ կողմի; Մատի դուռը ձախ կողմի: Եղագարանի յատուկ սրան մը՝ աջ կողմի խորը. Սալօնին մէջ և կողարանի յատուկ սրան մը: Վարագոյք բացուելուն, սպասուի տեղը Եւկայն արու մը: Վարագոյք բացուելուն, սպասուի մը մը լոգուսանի պատրաստիքն վրայ է: Ծորոկներէն չուր վագելու ձայն կը լսուի:

ԱՐԱՐՈՒԱԾ ՏԵՍԱՐԱՆ

ԱՐԵՐՈՒԱԾ, ՏԵՐՈՒԱԾ, ԱՐԱՐՈՒԱԾԻՆ

ԱՊՈԱՌԻՀԻՆ, — Պատրաստ է: Զուրը չափ առ առք կ'ուզէիք, Տիկին:

Տիկն, — Ո՞չ:

ԱՊՈԱՌԻՀԻՆ (Ապարանին զուր ելլելով). — Արբին, աղէկ է:

Տիմն, — Կը յօւսում թէ կանթեզը չեն մուցած երեկ զիշերուան աղօս: Ասիսուեցայ երեկորական լոյսը վաս պահել:

ԱՊՈԱՌԻՀԻՆ, — Պատրաստած եմ . . . : Հան է . . . : Անո եակին ո՞ր կողմը կ'ուզէք որ զնեմ, Տիկին:

Տիմն, — Զեմ զիտեր . . . : Թողէ՛ք, ես յարձար տեղ մը կը զնեմ . . . Տիմա տեղը չեմ կրնար որոշել:

ԱՊՈԱՌԻՀԻՆ, — Կ'ուզէք որ միբարկունից հանեմ:

Տիմն, — Ո՞չ, չնորհակալ եմ, Ինքնիւրենու կը լուսուցիր . . . : Ա՛յ կրնառ երթար պատկիլ: Շատ աշ է:

ՄՊԱՍՈՒՀԻՆ. (Չախ գուռը երբալով). — Ահա՛ հողաւթափնիզ : (Ատիցները կը դնէ Տիանին ուներուն մօս, այն արուին ենք, ու Տիան առանց հագուստը համած ըլլալու՝ երկուցեր նաև ե) Ծաղիկները հո՞ն միան թէ նրբանցքը տառիս : (Անենակին մէջ շարուած կապրյա հօրբանիայի բաղաւեր ցոյց տալով):

ՏիԱՆ. — Հոգ չէ : Հօրթանախա են, հաս չունին :
ՄՊԱՍՈՒՀԻՆ. — Գիշեր բարի ձեզ, Պարոն, Տիկին :

(Փառա կ'իլլէ)

Բ. ՅԵՍԱՐԱՆ

ՏԻԱՆ և ԱԿՈՐՈՐ

ՏիԱՆ (Պարսէլին մօտենուավ զորովանօֆ կը համբուրէ). — Եէմքդ ի՞նչո՞ւ կախեր ես : Տժգուներ ես, շատ կը մտմաս, քեզի շատ նեղութիւն կուտամ : (Զեռութեար կը համբուրէ):

ԱՐՄՈՐԻ (Մերմանի կը բոնէ անու ձեռները). — Աս ի՞նչ խոռոք է, անուշիկու : Մեր ճամբուն վրայ առանկ մացաներու հանդիպելին յայտնի էր : Ես այդ զժուարութիւններուն պիտի յաղթեմ:

ՏիԱՆ. — Ժա՞մը քանին է :

ԱՐՄՈՐԻ (Ժամացոյցը նայելով). — Ժամը կէսն է... ո՛չ, մէկն է : Լոգա՞սք պիտի ի՞նս :

ՏիԱՆ. — Այո՛, հիմա :

ԱՐՄՈՐԻ. — Զե՞ս նեղութիր եթէ սիկաս մը ձիւմ :

ՏիԱՆ. — Ի՞նդ հակառակը :

(Պահ մը բռութիւն):

ԱՐՄՈՐԻ. — Ժամը առան... քանի մը ժամէն պիտի երթամ զանեմ առնեմ... անզիպացի փաստաբանն, մեր իրաւական զիրքը ձշցէմ և եթէ...

•

ՏիԱՆ (Ընդմիջելով). — Ո՛չ, ո՛չ, չեմ ուզեր... ի՞նչ կ'ըլլայ թող ըլլայ... չեմ ուզեր որ վաղն առառ զուրս ելլես, կը վախնամ... : Խոսք առւր որ ամբողջ օրդ հոս պիտի մնաս, դուրս պիտի չելլես :

ԱՐՄՈՐԻ. — Ի՞ե՞նթ ես, ձագուկս, վախնալու ի՞նչ կայ, եթէ կ'ուզես, ժամը նին կ'երթամ և տասնին կուզամ :

ՏիԱՆ. — Մի՛ հակառակիր, անուշի՞կս, ըսածս ըրէ... Այո՛, կասդոնէն կը վախնամ... : Ի՞նչ կ'ըլլայ : Ճաշը հոս թող բերեն, վազը, նոյն իսկ չեմ ուզեր որ ճաշարահը իջնես : Հոս՝ իմ թեւերուս մէջ կեցիր, աղէկ չէ : (Ժեւերը Արմօրին վիզը կ'անցըրնէ) Աս թեւերուս հա՞ար է որ այդքան նեղութիւն կը քաշես... Թեւերս սիրուն են, կ'ուզե՞ս :

ԱՐՄՈՐԻ. — Անշո՞ւշտ կ'ուզեմ... : Այդ մարմինը, այդ վարդանման մորթդ՝ իմ վարձքս են, իմ նպատակս են : Ա՛չ, քու չէնչող չարաձճիութիւնդ և մանկական անուշակ զուարթութիւնդ, անգիտակից միամութիւնդ... : (Յնկուբներուն վրայ առնելով): Ի՞նչ թարմութիւն կը բռուրէ քու սէրդ, ի՞նչ մատղաշ ընկեր մըն ևս ինծի համար : Զես կիտեր, ի՞նչ քան կը վախնամ քեզի պատրանք ներշնչելու, Տիան : Թեւես տարբեր, գերիվեր բան մը կարծէիր սէրը... :

ՏիԱՆ. — Զէ՛, չէ՛ Մարսէլ, ատանկ մի՛ ըսեր, ես այս քան աղուոր բան չէի կարծեր սէրը : Սէրը հրաշալի բան է... կարծես թէ փոքրիկ գետակի մը վրայ ճամրողեւ կը սկսիս և յանկարծ ով իսնոսին մէջտեղը կը զտնես ի՞նքնքդ :

ԱՐՄՈՐԻ. — Հոգ չէ, բաոը ինքնին աւելի կ'արծէ քան նիւթը, մինինիկս, Բառին չքեզութիւնը մեր աչքէն կը ծածէէ աղէտը... : Այսպէս ալ, երբ չեփորը կը հնչէ, իսկոյն մեր առջեւ կը կանգնի յաղթանակին գաղափարը և ո՛չ թէ պարտութեան... և սակայն վերջը վերջը ի՞նչ է եղածը :

ՏիԱՆ. — Մենք երկուքնիս պիտիկ անմեղնիր ենք, մեզի չեն վեասիր, մենք պիտի յաղթենք :

ԱՐՄՈՐԻ. — Այո՛, այո՛, յաղթելու է : Ի՞նչ ապուշ

բան՝ եթէ յաղթուինք Պիտի տեսնեն, պիտի տեսնեն
մեր սիրոյն յաղթանակը Երկու օրէն Սկովախա կ'անց-
նիք, կամ, եթէ կ'ուզես Եփրբուլ կ'երթանք: Գէշ տեղ
չէ Եփրբուլ, որչափ կը յիշեմ

ՏիԱՆ. — Ի՞նչ օգուտ տեղախոխուելէն: Եթէ մեր ետե-
ւէն պիտի զան, եթէ մեղ պիտի զանեն, այս ունեակն է
եղեր թէ ուրիշ տեղ Աս պանդոկին մէջ շատ հանգիստ
ենք, կապոյտ կարասիներ կան, զուն կաս, ևս կամ
Քիչ մը տոնեն ալ այսպէս կը մնանք ևս տառնկ կ'ուզեմ:

ԱՐՄՈՐԻ. — Ո՞չ, Տիանէթ, տառնկ խօսքեր չեմ ու-
զելիս մը կը գծուի:

ՏիԱՆ. — Ի՞նչ կ'ըսես, հոգիս կը սխալիս Եայէ՛,
աչքերուս մէջ նայէ, Մարսէլ: Տիուր չեմ, երջանիկ եմ,
գո՞ն եմ, ճառագայթի պէս կը շոշողամ. Երբեք աչքերուս
հուն կրախտագիտութիւն մը ունիմ բոլոր ըրածներուդ հա-
մար, և քաղցր ու տնասհման երջանկութիւն մը Բայց,
ի՞նչ ընենք, ժապերսկ հանդերձ զժուար չէ հաստատել թէ
րէն արտում չեմ Այո՛, զիտել կուտամ քեզի որ ևս
տիսուր չեմ, այլ զուն:

ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչիք ալ կ'ըսես, հոգս անզամ չէ: Էա-
լիս այնքան վատահ եմ մեր ապաղայէն որ Հիմք խա-
խուտ չէ:

ՏիԱՆ. — Աւրեմն ինչո՞ւ ախուր ես, ճակատդ կնձռուտ է:
ԱՐՄՈՐԻ. — Աս ուրիշ բանի համար է Բարկացած
եմ, այո՛, բայց ուրիշ աւելի կարեւոր բանի մը համար
Զայրացած եմ, ինչու որ զոնապանս, Երէկ, զիս հայրդ
կարծեց:

ՏիԱՆ. — Ասոր համա՞ր արտմեցար: Նախ սա չմոռ-
նանք որ Անզինց մէջ ենք, համեստութեան համոր է

ԱՐՄՈՐԻ. — Ատա՞նկ կը կարծես ևս ալ այսպէս
կ'ենթաղբեմ:

ՏիԱՆ. — Ասո՞նք կէս զիշերուան զաղափարներ են:
Երթամ լոգանքս ընկեմ, վերչն ալ պառկինք Մարսէլ
զես ութ որ է միասին կ'ապրինք:

ԱՐՄՈՐԻ. — Շո՛ւտ ըրէ: Գիշերնիս պարապը չանցնի
Ընդարանը կը մնի: Ծորակները բանալուն ձայնը
կը լսնի: Կ'երգէ: Նոյն ժամանակ՝ Մարսէլ սեղանին կը կրթի,
սիկանէր մը կը վառէ եւ ձեռեւուն մէջ կ'առնէ զրոխը,
Տիան մերը բնդ մեր դուր կը նայի՝ երգը շարունակելով:
Եւ յետոյ մեզմով կը մօսենայ Մարսէլին՝ կոնակի կողին:

ՏիԱՆ. — Անհանգի առ ես:

ԱՐՄՈՐԻ. — Ո՞չ, ինչո՞ւ անհանգիստ ըլլամ:

ՏիԱՆ. (Մէկ ծունկը նստանակին վրայ). — Միթէ ան-
հանգիստ չե՞նդ տեսնելուզ համար, կ'երգնո՞ւս:

ԱՐՄՈՐԻ. — Ո՞չ, այո՛, կ'երգնում: Միայն Տիանէթը
կայ ինծի համար, աշխարհիս մէջ միայն զինքը կը սիրեմ . . .
միայն քեզ կը սիրեմ և քու երջանկութեանդ կը վափա-
մար, կատաղօրէն, եռանզագին այնքան եռանդով որ
քիմ, կատաղօրէն, եռանզագին այնքան եռանդով որ
զիս աշխարհի համար տաելի և զգուելի պիտի զարձնէ կարծեմ:

ՏիԱՆ. — Լա՛ւ, լա՛ւ:

ԱՐՄՈՐԻ. — Տիանէ՛թ, միշտ պիտի սիրե՞ս զիս: Տիա-
նէթ, միշտ իմս պիտի ըլլամ

ՏիԱՆ. — Միշտ, այո՛, միշտ, իմ անո՞ւշ Մարսէլս
հոգի՞ս

ԱՐՄՈՐԻ. — Ո՞վ զիտէ, պղտիկ աղջիկները վասն զի
գուն զես տղայ ես, պղտիկ աղջնակ մըն ես: Եւ ամէն
գուն զես տղայ ես, պղտիկ աղջնակ մըն ես: Եւ ամէն
կը հասկնաս, ամէն բանէ կրնամ հրաժարիւ. բա-
յէ որ զուն իմս ըլլամ յաւէտ:

ՏիԱՆ. — Գետ կը տարակուաի՞ս:

ԱՐՄՈՐԻ. — Ինչու որ մատզաշ տարիքը մշտնշենական
կեզմէն է, սատիստութիւնը Տղաքը կը սուեն . . .
երթամն նոյն իսկ չեն զիտեր թէ կը սուեն: Ամէն բան սու-
է անոնց համար: Երենց հրազդութիւնը իրենց անկեղծու-
թիւնը ցնորդնե՞ր են:

ՏիԱՆ. — *Տեսար,* սրտիդ մէջ ոխ մը կայ, ինծի գէմ վշտացած են . . .

ԱՐՄՈՐԻ. — Ա՞հ, չէ, նօնօսս, Անձնասիրական կատաղութիւն մըն է, զոր կը զգամ, Առանց քեզի . . . ցաւս աչքիս չերեւար, ոչ ալ ձանձրոյթներա, Յարդի բոց մը, ուրախութեան հուր մը, ուրախութեան պարզապէս . . . է՛, ի՞նչ է առ, Տիանէթ, կուլա՛ս, Քեզ լացուցի . . . ի՞նչ ոճիր . . .

ՏիԱՆ. — Զէ՛, մնծ պէպէքս, չէ՛, իմ անուշի՛կս,

ԱՐՄՈՐԻ. — Ո՞հ, ասոնք քեզի համար մնծ յուղումներ են, և դժուարութիւններ, Տիանէթս . . . Ապուշին մէկն եմ . . . Աւելի պարզ ու անուշ վարուելու էի հետդ, ինչո՞ւ կուլաս, խօսէ՛ . . . ի՞նչ ունիս . . .

ՏիԱՆ. — Եկանէ՛ ինծի, հոգի՛ս,

ԱՐՄՈՐԻ. — «Չպիտի լամ», ըսեր էիր, աչքէս արցունք մը անգամ պիտի չելլէ» ըսած էիր հապա,

ՏիԱՆ. — Ո՞հ, չեմ լար . . . չի լացի:

ԱՐՄՈՐԻ. — Բայց ի՞նչ ըլլալը կրնայի՞ր ըսել . . . (Ծրինայիլով) պաշտելիս, հոգեակս, մի՛ վախնար, մանաւանդ գէշ նախազգացումներ մի՛ ունենար,

ՏիԱՆ. — Գէշ նախազգացում չունիմ, Մինակ կասդոնին համար, յիմար կասդոնին . . . կը վախնամ որ քեզի գէշութիւն մը կ'ընէ:

ԱՐՄՈՐԻ. — Բան չկայ, սիրելիս,

ՏիԱՆ. — Ասկէ զատ, ե՛ս ալ, ե՛ս ալ չեմ ուզեր քեզի մնաւուն տալ, ես եմ, պատաս մը խեզուկը որ այս անալիք ի՞նչ ունիմ որ . . . նայէ՛, երբ կարծեցի որ ամէն բան վերջացած է, երբ տունը՝ ամէն բան մէջտեղ ելաւ և զիս վանաք պիտի զրկէին, ա՛լ միտքս զրի մեսնիւ: Այդ ութ օրուան մէջ, իրիկուն մը կը յիշեմ . . . սենեակիս քովի զարդախուցին մէջ ճրագ մը կար, մոմ մը, վասն զի առանց ճրագի չեմ պատկիր (Յնդիատելով), իրաւ, լիւսին ո՞ւր դրած է կանթեղը,

ԱՐՄՈՐԻ. — Հոն է, շը ինէին վրա՛յէ . . . Զագուկս, ի՞նչ էր ան վախնալիք բանը որ կը պատեէիր:

ՏիԱՆ. — Կ'ըսէի թէ, իրիկուն մը, երբ կը քակէի մազերս, զոր կտրել կ'ուզէին, ճրագին վրայ բռնեցի . . . կը յիշեմ, այսակս կ'երերցնէի . . . և կ'ըսէի ինքնիրենս, «Այրէ Տիանէթ, մազերդ բռնկցուր», Աղջ ողջ այրելու ահուելիութենէն անդամ չահաբեկցայ: Մազիս մէկ ծայրը այրիւ սկսաւ, բայց ձեռքի բնազդական շարժումով մը մարեցի . . . սակայն, իսկապէս, նոյն իրիկունը, մնծ վախ չէի զգար . . .

ԱՐՄՈՐԻ. (Ձեռի բոնիլով). — Ատիկա սիրոյ անէացումն է, անէացման այն տեսչը, որուն պէտք է զիմազրել զիտնալ, Մնաց որ զես քսան տարու չկաս: Մինակ տարիքում մարդիկն են որ մահուանէ կը վախնան . . . երիտասարդութիւնը կեանքին մնծ արժէք մը չի տար . . . եղբայրդ ալ, ահա, որ յիմար չէ, շարունակ կը կրկնէ: «Պէտք է երթալ ահա, որ յիմար չէ, շարունակ կը կրկնէ: Էս փոքր զործաւորուհին Ափրիկէ և գլուխը ջախչախել . . . էս փոքր զործաւորուհին Ափրիկէ սիրոյ տուայտանքին մէջ այնչափ գիւրաւ կը բոընանգամ սիրոյ տուայտանքին մէջ այնչափ գիւրաւ կը կիս: Կեանքին կարեւորութիւն չեն տար, որովհետեւ անոր կիս: Կեանքին կարեւորութիւն չեն տար, բայց, որ մը պիտի տեսնես թէ ի՞նչ արժէքը չեն գիտեր, բայց, որ մը պիտի տեսնես թէ ի՞նչ գառնութեամբ կը գնահատուի ամէն վայրկեանի արժէքը: Կարծես թէ բոլոր վայրկեաններդ կը զողնան:

ՏիԱՆ. (Լսի ելլելով). — Ատիկա տարիքի խողիր չէ: Երբ մարդ քսան տարեկան հասակին մէջ կը ճանչնայ կեանքին ամենազեղեցիկ բանը, մնացածը ապրիւ կ'արժէ՞: (Կանքին ամենազեղեցիկ բանը) Եթէ բոլոր իւղը վառի, ի՞նչպէս կ'ըսէր բու Աբրան, մեր վախուսէն օր մը առաջ . . .

ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչ:

ՏիԱՆ. — Այո՛, կը պատմէր աւետարանին առակը, յիշար և իւմաստուն կոյսերուն հարանիքը . . . զիտե՞ս:

(Լուցի մը կը վառի:)

ԱՐՄՈՐԻ. — Ո՞հ, Աւետարանը ո՞ւր, ես ո՞ւր . . .

ՏիԱՆ. — Անշուշտ զիտես . . . (Մտին մէջ փնտուելով) Յիմար կոյսերը, որոնք անխելքութեամբ իրենց կանթեղին

իւղը սպառեր են, և ատոր համար հարսնիքի չպիտի հրաւիրուին և փեսային երեսը չպիտի տեսնեն... (Կանքեղը կր վառէ): Եւ ետքն ալ սա զարհութելի խօսքով կը վերջանայ. «Արդուն կացեկ զի ոչ զիտէ զօրն եւ զժամն...»:

(Նույկին ֆշելով կը մառէ, լուռքին):

ԱՐՄՈՐԻ (Խեղալով).— Շիտակը շատ աղուոր խօսակցութեան մը սկսանք: Եթէ ժամանակը ուշ ըլլար, ընթրիք մը բերել կուտայի համեղ ըմպելիքներով և քիչ մը կը զուարձանայինք... (Կը գրի եւ կուրծին վրայ կը սեղմէ Տիանի Գնա՛, անուշիկս, կրնաս ինձի ապաւինիլ...: Ես բու արի և արթուն պահապանդ եմ...:

(Նույր կը զարնուի):

ՏիԱՆ.— Ա՞ս ինչ է: Ո՞վ կրնայ ըլլալ այս ժամուս:

ԱՐՄՈՐԻ.— Կեցիր նայիմ: (Դեպի պուռը կ'երբալ, Տիան բող ամ չուզեր) Ո՞վ է ան:

ԴԹՆԱՊԱՆԾԻ. (Դրան մեջն).— Նամակ մը:

ԱՐՄՈՐԻ.— Կէս զիշերէն ետքը ի՞նչ նամակ է ատ: (Կը բանալ: Գոնապանը ներս կը մտնէ, նամակը յանձնելով) Արու կողմէ է, ո՞վ տուաւ:

ԴԹՆԱՊԱՆԾԻ.— Կին մը:

(Մարսէլ նամակը կը բանայ եւ կը կարդայ ցած ձայնով):

ՏիԱՆ.— Ի՞նչ է ատ, սիրելիս:

ԱՐՄՈՐԻ.— Կեցի՛ր... (Գոնապանին) պատասխանը հիմա կուտամ, նրբանցքին մէջ սպասէ՛:

ԴԹՆԱՊԱՆԾԻ.— Շատ աղէկ: (Մարսէլ դուռը կը գոցէ):

ՏիԱՆ.— Կարեւո՞ր բան է:

ԱՐՄՈՐԻ (Յարձաւածայի կարգալով).— «Քեզի ստիպական ըսելիք մը ունիմ, Մեծ վտանգ մը կը սպառնայ քեզի...»

ՏիԱՆ.— Կնոջմէշ զ է...:

ԱՐՄՈՐԻ.— «Կ'երզնում որ սեսեակէդ դուրս պիտի «չելեմ, ինչ որ ալ ըլլայ, նրբանցքին անգամ չեմ անցնիր: Վայրկեան մը ներս ընդունէ՛ զիս, վայրկեան մը միայն,

«պէտք է որ գործը քեզի հասկցնեմ... Այս նամակը նեն՝ «զութիւն չկարծես... շատ ծանրակշիս է ինդիրը...»:

(Նամակը Տի ամին կուտայ:)

ՏիԱՆ.— Ծանրակշիս...: Կը տեսնե՞ս, չըսի՞ քեզի... վառանգ մը: Ոչէն կը հասկցուի որ կեանքդ վտանգի մէջ է: Իրաւունք չունէ՛ ըսելու որ դուրս չելես...: Ներս հրամցուր շուտով, ես սենեակս կը մտնեմ:

ԱՐՄՈՐԻ.— Զէ՛, պէտքքս, չէ՛, ի՞նչ հարկ զինքը ընդունիլ և քեզի յուզում պատճառել, տե՛ս, ահա՛, արդէն դունիի և քեզի յուզում պատճառել, տե՛ս, ահա՛, արդէն յուզուեցար: Այս ամբողը կնոջական ցնորքներ են... վախուրան չկայ:

ՏիԱՆ.— Կիները վտանգի նախազգացումն ունին, ամիկս կը պակսի այրերուն քով... (Նամակը առնելով) Այս տիկս կը պակսի այրերուն քով... (Նամակը առնելով) Այս նամակին գիրը տեսնել բաւական է: Բնդունէ՛ զինքը, Կը պաղատիմ, կը ինդրեմ... հասկնալու ենք...:

ԱՐՄՈՐԻ.— Շատ աղէկ, վար կ'իջնեմ..., վարը Կը տեսակցիմ...:

ՏիԱՆ. (Խենիթեն գալով՝ անդրադառնալով).— Երբե՛ք, կ'երզնում որ վար իջնալու թող պիտի չտամ...: Ո՞չ, ո՞չ: Ինչ որ կինը կը պահանջէ, կատարելազէս բանաւոր է: Լաւ գիտեմ, այսո՛, որ ձեզի պէս ամուսինները իրարու հանգիւ պելու են անսպայման, ճակատագրային է... բայց այսպէս վախ չունիմ...: Օդին մէջ վտանգ մը կայ և այդ վտանգը ամէն գնով պէտք է վանել: Այս տեսակ պարագաներու մէջ պատշաճութիւնները զանց կ'առնուին: Ա՛լ ատ տեղուանքը չենք...: Շա՛տ, շա՛տ լաւ է ըրեր հսկ գալուն... պէտք է գիտնանք...: Այդտեղ անձնասիրութիւն դնելով աւելորդ է, գիտնանք...: Այդտեղ անձնասիրութիւն դնելով ավանալ: Այդ տիկինին Մարտէ՛լ, կը պաղատիմ, (Դուռը կը բանալ) Այդ տիկինին ըսէք որ ներս հրամմէ, իրեն կը սպասնք..., (Դուռը կը գոցէ):

ԱՐՄՈՐԻ.— Է՞՞ն, ա՛լ հասկցայ, հիմա երեսնայէ՛, անզամ մը ինդա՛ տեսնեմ...: անառա՛կ քեզի...: իրենց կարծածէն

ւելի ուժով և նրբամիա ենք: Այս ամէնը պարագ խօսքեր են, օդային սպառնալիք, տղայական բաներ են, Տիանէթ:

ՏԻԱՆ. — Ա՛ւ ձարս հատաւ, ա՛ւ ուժ չմնաց վրաս, առուշիկ նախու. . (հառաշելով) Ահա, խելօք մը սեննեակը կը քաշուիմ, մինչեւ անզամ խօսակցութիւննիդ մտիկ պիտի չընեմ... պիտի պառկիմ, պիտի սպառեմ, առանց խորհու...:

ԱՐՄՈՐԻ. — Հա՛, աղուորի'կո, վայրկեան մը, միայն վայրկեան մը....

ՏԻԱՆ. — Աւ զուն ալ չըլլայ որ ապուշ և անխոնեմ բան մը ընես, Ո՞վ զիտէ: Այր մարդիկ շատ մը բաներու մէջ անձնասիրական խոդիրներ կը հանեն.... Խօսք տուր նայիմ, խօսք տուր թէ անոր ըստծը պիտի ընես... զուրս պիտի չելլես:

ԱՐՄՈՐԻ. — Խօսք կուտամ..., միայն թէ առանկ քիթդ մի՛ կախեր..., ժապտէ՛, զուարթ եղի՛ր, վստահէ՛ ինծի:

ՏԻԱՆ (Ուղանին վրային կանրեղը առնելով). — Ա՛հ, սա կանթեղները, Մարտէ՛ր: (Ոս միջոցին դուռը կը զարդուի) Ի՞նչ ալ շուտ եկաւ: Ինքն է: Այսչափ շուտ ի՞նչպէս կեր ելաւ....

ԱՐՄՈՐԻ (Դուռին մօս երբալով). — Թերեւս նրբանցքին մէջ կը սպառէր:

ՏԻԱՆ. — Հոգ չէ, բայց նախ նայէ թէ ա՞ն է:

ԱՐՄՈՐԻ (Դուռին մօտենալով առանց բանալո). — Ո՞վ է ան: (Դուրսկն ձայն մը՝ «Ես եմ, Թաննին է») Լա՛ւ:

(Վերայ Տիանին մօս, որ կանրեղը ձեռքին մէջ՝ կեշած է, եւ անոր ուօք կը համբուրէ կրոնվ, գորովալից:) ՏԻԱՆ. — Ա՛հ, կամաց:

ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչո՞ւ:

ՏԻԱՆ (Կանրեղը ցոյց տալով). — Վախցա՛յ... Կարծեցի թէ պիտի մարես....

(Եւսոյ կամաց կամաց աչ կողմի զուոք կ'երբայ՝ կամբեղը ձեռքին մէջ բանած: Սենեակին սեմին վրայ նուշէն կը մատի՛ աջ ձեռքափը բացը հովին պահպանելով. — մէկ ունիչով ւեր սիրեալ մեզի...: Ներս կը մտնի: Այն ատեն Մարտը սենեակին մէջ ակրանուկ մը կը պարզցնէ, ինչ մը կարգի կը բերէ հան տեղի առարկաները, լոգարանի սրամին փառազգութ կը բառէ: Դուռին մօս կամեց, լոգարանի սրամին փառազգութ կը բառէ: Կ'երբայ և կը բանայ:)



Փ. ՏԵՍԱՐԱՆ

ԱՅՐՈՐԻ, ՁԱՆԱՅԻ

ՖԱՆՆԻ (Դուռաւառ ներս կը մտնէ՝ վայրահակ զիտուն վրայ մուսինէ հօդ մը). — Ներողութիւն կը խնդրեմ, կարեւոր էր քեզ տեսնելու: Կեանքդ վտանգի մէջ է: Նրբանցքէն չըլլայ որ անցնիս.... Պէտք է տեղեակ ըլլաս. թէ ի՞նչ դա կը սիւթուի:

ԱՐՄՈՐԻ. — Ի՞նչպէս կ'ըլլայ որ հոս կը գտնուիս:

ՖԱՆՆԻ. — Քու յարկաբաժնիդ վրայ սենեակ մը վարձած եմ.... միայն այս գիշերուան համար:

ԱՐՄՈՐԻ. — Զեմ հասկնար, ի՞նչ կը նշանակէ....

ՖԱՆՆԻ. — Հիմա կը հասկնաս.... Երէկուընէ ի վեր հսկողութիւն կ'ընեմ կասդոն ար Շարանսի վրայ, սոսկալի ջղագրգութեան մէջ էր, իբր հետեւանք կրիսուիչի մեր տեսակցութեան մասին տուած բացատրութեանս.... Իր տեսակցութեան մասին տուած բացատրութեանս.... Արդ՝ ամենափոքր շարժումներն անզամ լրտեսի տուի.... Արդ՝ այսօր ցորեկէն ետքը, ժամը նին հոս եկեր և 34 թիւ սենակը վարձեր է....

ԱՐՄՈՐԻ. — Թիւ 34 սենեա՞կը....

ՖԱՆՆԻ. — Այո՛, քու սենեակէց երկու քայլ անզին: Ասիկա իմանալուս պէս, մէկ երկու չըրի, կը հասկնաս անշուշտ.... Միտքս դրի գիշերը հոս միալ և աղէկ ըրեր եմ.... Սենեակը հաստատուելէս ի վեր, նրբանցքին վրայ

կը հակեմ, մերթ ընդ մերթ դուռը կը բանաժ. . . . Անգամ մըն ալ իրարու բաղխեցանք, զլիսուս վրայի քողին չնորհիւ զիս չկրցաւ ճանչնալ ի՞նչ է ընելիքը, չիմ զիտեր, հանդարտիկ երեւոյթ մը կը ստեղծէ, շիք օտարական մը, որ սիկառէթը կը ծխէ. . . ասնգուխին աստիճաններուն վրայ և կը սուլէ. . . . Ո՞չ, ի՞նչ գարշելի բան. . . . Արդ՝ խորհեցայ թէ կարելի է դուռ կը բանաս անխոճեմութեամբ. . . . Ա՞խ, Աստուած իմ, Պէտք է ամէն բան նախառեսեր. . . . Վաղն աստու, զուրս ելլել պիտի ուզես հարկաւ, հոսկէ երթալու միտք ունիս ընականաբար. . . . Զըլլայ որ ելլես, չըլլայ որ զուրս ելլես: (Ար կինայ: Լոռիքին.)

ԱՐՄՈՐԻ, — Սիրելիլի իմ ժաննի, չնորհակալ եմ. . . . կը հասկնամ թէ ի՞նչ կը զգաս, ասոր համար զգածուած եմ. . . . Քու սոլոր արարքներդ ազնիւ և փափուկներչնչումի արզիւնք են. . . . Բայց, ի սէր Աստուծոյ, դուն այդ բաներով մի՛ զբաղիք, ատոնք այր, մարդոց մէջ կարգադրուելիք խնդիրներ են: . . . Դիւրազրգիու վիճակդ ցոյց կուտայ թէ ո՛ր աստիճան ջերմ սէր մը ունիս վրաս. . . . (Յուանդով շարունակելով) Գոնէ սրտազին զորով մը. . . . Բայց վստահ եղիք և ճակատապրին յանձնէ ամէն բան:

ՖԱՆՆԻ. — Ո՞չ, կ'աղաչեմ, Մարսէլ. . . . Իմ մասիս զուուզեր: Ես իսկ չեմ զիտեր ըրածս. . . . Ինչպէս հոս զարութենեակից մէջ. . . . Հոս ուր ո՞չ մէկ կին պէտք է մտնել համարձակէր. . . . Ես ալ ակամայ մղուեցայ, թելալըրուեցայ կեանքից վրայ էր. . . . Եկայ այս սոսկալի դրան բախեցայ: Ըրածս կամքէս զուրս, կամքէս աւելի զորաւոր բան մըն է, տանզի մէջ ես, թէ մէկը ձեռք պիտի վերցնէ քու վրայ մինչեւ իսկ ոճիր մը զործելու պիտի յանդգնի. . . . ի՞նչ ընսմ, Այս ընազդին դէմ չկրնալ զնելուս համար կ'ամշնամ,

բայց ինծի այնպէս կը թուի թէ զիս կանչեցիր. . . . Բոլոր մարմինս կը ցնցուի. . . . Զպիտի թողում, պիտի չհանգուը մեմ որ քու կեանքից զէմ զաւագրեն. . . . Բովանդակ մարմինս մէկ աղազակն է աս, զիտցած եղիր. . . .

ԱՐՄՈՐԻ, — Վատանգը ինծի կ'իմացնես: Շատ կիներ ճակատագրին ապաւինի պիտի խորհելին, երկնալին դատավրձուի մը պէս. . . . Դուն ատ կիներէն չես, Ասկայն, կ'ավագնեմ որ ա՛լ իմ վրայ չխորհելու չափ քաջ ըլլաս. . . . Ամօդաչներ արտամութեն մը պիտի զգայի քեզմէ պաշտպանութամբ արարտ արարտ մը պիտի զգայի քեզմէ պաշտպանութամբ արարտ մը պիտի զգայի քեզմէ պաշտպանութամբ արարտ մը զրիր ցանկալի վերադարձ մը կարելի ըլլալու համար. . . .

ՖԱՆՆԻ (Յուանհատ շարժումով մը). — Էսելը զիւրին է: Այո՛, սէրը ջնջուած կրնայ հոչակուիլ, սապէս կամ նապէս վիտու մը կրնայ տրուիլ. . . . բայց մարմնական բաժանումը վիտին չըլլար. . . . Մեր կենդանի սէրը սպաննեցիր, վճառկան հարուածով մը, ինչպէս անսասունի մը զլուիր կը կըտրեն, բայց, նայէ՛, իրանը զետ կը շարժի. . . . մարմինը կը զողղղայ, Ո՞չ, ո՞չ, սէրը այսպէս շուտ մը չի մեռնիր, Մարսէլ. . . . Կեցի՛ր, քիչ մըն ալ կեցիք. . . . Առ այժմ այն պէս կարծէ թէ մեքենական շարժումի մը կը հնազանդիմ. . . . Զաւանականաբար զղային շարժում մըն է ըրածս: Բայց քեզ անհանգիստ ընել չէ դիտաւորութենու, գիշերը արթուն պիտի մնամ, քիչ մը սենեակիս, քիչ մըն ալ նըրթուն պիտի մնամ, կ'երդնում որ իրեն պիտի սորվեցնեմ Բարիզն միք ունիմ, և կ'երդնում որ իրեն պիտի սորվեցնեմ Բարիզն ու Սէն Սիոը. . . . Առ այժմ, ինդիրը կը մնայ պարզապէս հարուածէն խուսափիլ. . . . (Քանի մը վայրկեանէ ի վիր, անհարուածէն խուսափիլ. . . .) Քանի մը վայրկեանէ ի վիր, անհարուածէն խուսափիլ. . . . (Քանի մը վայրկեանէ ի վիր, անհարուածէն խուսափիլ. . . .)

տիր: Առուրիւն:) Գաւաթ մը ջուր ունի՞ս, ծարաւ եմ...;
ԱՐՄՈՐԻ. — Այո՛:

(Արմօրի սեղանին կը մօտենայ: Ջուրը գաւաթին մեջ լեց-
նելով ֆանենին կը բերէ: Ֆանենի ջուրը խմած մշջոցին, ր-
մօրի կամաց մը ձեռնովը կը վերցնէ: Ֆանենին բենեուառը որ
հնո՞ ձգուած է՞ եւ զադուկ մը լոգանի սրահը կը նետէ:
Ֆանենի այս շարժումները տեսնելով՝ կ'րսէ:)

ՖԱՆԵՆԻ. — Աւելարդ բան է ըրածդ: Բան մը դիտած
չունիմ: Հոս մանելէս ի փեր, աչքս գետինը յառած եմ...:
Նոյն իսկ աղանձինի (միւկ չիչէյի) հոտը որ կը բուրէ, այդ
անուշահոտութիւնը որ իր նախասիրած բուրումն ըլլալու-
թիւն չեմ ըներ, հոտն անգամ չեմ աներ:

ԱՐՄՈՐԻ (Նեռական եւ նեղուած շետով մը). — Ճիշտ
այդ փափուկ զգացումիդ համար է, ֆանենի, որ քեզ ինսա-
յելով սենեակ վերագանալով կը խնդրեմ, պատշաճութիւն-
ները յարգելու համար:

ՖԱՆԵՆԻ. — Է՛ս, պատշաճութիւնները, աս բաներուն
ժամանակը չէ հիմա: Ա՛ռ, գաւաթը տեղը դիր:

ԱՐՄՈՐԻ. — Քո՞ւն ունիս, յոգնա՞ծ ես:

ՖԱՆԵՆԻ. — Այո՛, այո՛, կ'երթամ...: Վառական կերպով
կը խոստանա՞ս հոսկէ դուրս չելլել, մինչեւ վաղը կէսօր:

ԱՐՄՈՐԻ. — Այդ խոստումը ընելու կը վախնամ, վա-
տութիւն է:

ՖԱՆԵՆԻ. — Կ'աղաջեմ, բառերու հետ չխաղանք... խոռք
տուր (Մարտի շարժում մը կ'ընէ): ուրիշ բան չեմ ուզեր...
ԱՐՄՈՐԻ. — Շատ աղէկ:

ՖԱՆԵՆԻ (Այժի ելլելով). — Լա՛ւ: Ասկէ վերջ պատահե-
լիքները քեզի կ'իմացնեմ կամ նամակով և կամ վերջին
տեսակցութիւն մը խնդրելով...:

ԱՐՄՈՐԻ. — Շա՛տ աղէկ: Սենեակդ կեցիր, ֆանենի,
հանդարս քնացի՛ր...:

ՖԱՆԵՆԻ (Դանդաղօրէն դեպ ի և խալլ մը առնելով). —

Քնանա՞լ...: (Դուռը կը բահայ եւ խսկոյն կը զոցէ) Պէտք է
որ դուրս ելած ատենա ելեկտրական լոյսը մարած ըլլայ...:
Կամաց մը՝ նրբանցքէն դուրս կ'ելլեմ...: Անհրաժեշտ է որ
ինձի չհանդիպի կամ ատուերս չտեսնէ...: Թերեւս պա-
կած է... վաղն առառւան թողած ըլլալու է...:

ԱՐՄՈՐԻ. — Ո՞չ, այդ մտահոգութիւնը չափազանց է:
Նախ ասանկ պանդոկի մը մէջ այլպիսի գայթակղութիւն-
ները անգործագրելի են...: Արդէն տղա՛յ է...:

ՖԱՆԵՆԻ. — Տղա՛յ...: Հիմա ստիպուած եմ զիտնալ թէ
տղաքը մինչեւ ո՞ւր կրնան առաջ առանի իրենց մտաղրու-
թիւնը...: Անոնք այդ մասին մեծերը կը գերազանցէն...:
Մարէ՛, մարէ՛ սա լոյսը...: (Արմօրի կոնակին վրայ կը
կոխէ, ելեկտրական լոյսը կը մարի եւ միայն պղտիկ կանքեղ
մը կը մնայ...: Ֆանենի երբանցքին դուռը կը բահայ: Նր-
քանիցը, մեր ժամանակի պանդոկներուն պէս, եւկու դուռ
ունի: Ներսինը՝ փայտ և եւկոռուք: դուրսինը կտառվլ պա-
ռաւ է: Եւկոռուք դուռը բանալուն երբանցքը կ'երեւայ, կէս
տած է: Եւկոռուք դուռը բանալուն վրայ կը բայէ, բոյնվ ծած-
մբուրեան մեջ: Ոտիշ՝ այլ երուն վրայ կը բայէ, բոյնվ ծած-
մբուրեան մեջ: Մտիշ կ'ինչէ: Ֆանենի ցած ձայնով կ'րսէ): Նրբանց-
կուած է: Մտիշ կ'ինչէ: Ֆանենի ցած ձայնով կ'րսէ): Նրբանց-
կուած է: Վանկարծ ես կը խոռի, եւ վա-
քին մէջ ոտքի ձայն կայ: (Յանկարծ ես կը խոռի, եւ վա-

քագոյրով պատած եւկոռուք ոտքը կը զցուի): Հո՞ն է, հո՞ն
է, վասահ եմ որ հոն է...: Մէկը կայ որ կը քալէ, վատահ
է, վատահ եմ որ հոն է...: Մէկը կայ որ կը քալէ, վատահ
է, վատահ եմ որ հոն է...: (Մինչեւ Մարտիկին եով կուզայ և և խալլով) Ա՛ռ,
եմ...: (Մինչեւ Մարտիկին եով կուզայ և և խալլով) Ա՛ռ,
եմ...: Բ'նչ անսիսէքութիւն ըրի, զուոր բանալու չէի...: Եթէ
ինչ անսիսէքութիւն ըրի, պիտի մտածէ թէ ինչո՞ւ այդ զուոր
լրտեսողը ինքն է, պիտի մտածէ թէ ինչո՞ւ այդ զուոր
լրտեսողը կերպով բացուեցած...:

ԱՐՄՈՐԻ. — Կը սիսալիս, ֆանենի, հանդարտէ՛, սիրե-
լիս...: Օթէլին մարդոցմէն մէկը ըլլալու է...:

ՖԱՆԵՆԻ. — Հո՞ն է... հո՞ն է, կ'ըսեմ... կը լրտեսէ...:
Ա՛ռ, ի՞նչ գէշ բան, զուոր ալ ձոնչեց, հիմա պիտի կաս-
կածի... պէտք է որ քանի մը վայրկեան ալ հոս մնամ...:
չեմ կը նար զուոր ելլել...:

ԱՐՄՈՐԻ. — Հոգ չէ, սպասէ... սպասէ... որչափ որ
կ'ուզես:

ՖԱՆԵՒԻ. — Դուն սենեակդ գնա: Գիշեր բարի: (Արմօրի իր սենեակին դուռը կ'երբայ: Յանկարծ ֆաննի գլուխը տընկելով) Կը լսե՞ս... դուռը կը զարնուի...: Տեսա՞ր հիմա: Հսածիս պէս չեղա՞ւ...: Ա՞չ... սրիկա՞ն...:

(Իրօք. թերեւ մը կը լսուի ըրբ ըրբ ձայն մը որ դրան տախտակին ձեռախ զարնելու ձայնն է: Մարսէլ տաճում մը կ'ընէ երբալ զոցելու համար առաջին դուռը, որ բաց մնացած էր: Ֆաննի բող չի տու եւ ես կը նրէ: Խղդուկ ձայնով կը խօսին):

ԱՐՄՈՐԻ. — Թող որ երթամ դուռը դոցեմ:

ՖԱՆԵՒԻ (Յած ձայնով). — Ո՞չ, ո՞չ, ամեններն: Անշուշտ կ'ուզէ ստուգել թէ սենեակին մէջ մարդ կա՞յ...: Թող դուռը զարնէ: Ներս մոտնելու պիտի չյանզգնի: Եւ եթէ մոտնէ, աւելի՛ լու: Զիս պիտի գտնէ իր դէմը...: Պիտի ապչի, պիտի պապանձի վիս հոս տեսնելով:

ԱՐՄՈՐԻ. — Չեմ ուզեմ որ տեսնէ:

ՖԱՆԵՒԻ. — Իսկ ե՞ս կը պահանջեմ...: Ճիշտ ժամանակն է բացատրութիւն ուզելու: Ա՞չ, վա՛տը...: Դուն ներս մտիր, նե՛րս մտիր, հոս մի՛ մնար... գնա՞... գնա՞ կ'ըսեմ քեզի, (Ուժգին կը նրէ, մուրին մեջ բ փսփան եւ կը վիճին) Մի՛ երեւար, ևս առանկ կ'ուզեմ...: Եւ եթէ դուրս երած տանիս, զէմս ելլէ... աւելի՛ լու...: Գնա՞, Մարսէ՛...: Ես մինակս կ'երթամ...:

(Ֆաննի մեղմիկ կը նրէ եւ Մարսէլ կը հնազանդի: Տիաների սենեակը կը մտնէ: Ֆաննի մէկէն ի մեկ կը մարտ երազն ալ եւ ուսմին անկիւնը կը պահութը անձկութեամբ սպասելով: Վայրիեան մը կ'անցնիր...: Ֆանկարծ դուռը մեղմիկ կը նոնչէ եւ կը բացուի, ուստ զգուշութեամբ: Կասդոն որ Շարանս կամաց մը ներս կը մտնէ, նախ գլուխը ներս կը մտցնէ, կը դիտի չորս դիմ, յետոյ, ձայն շրելով բան մը շենքեալ խնի մը բալ կը յառաջանայ սրահին մեջ: Ֆաննի մէկէն ի մեկ ելեկտրական կոճակը կը կոխէ եւ սրահը կը լուսաւորուի: Կասդոն որ Շարանս կը ցննուի, ետք կը դունայ եւ կը տեսնէ Ֆաննին):

ՖԱՆԵՒԻ. — Այսո՛, ճիշտ է, ևս եմ...: Զէիք յուսար զիս հոս գտնել...:

ԿԱԼՂԴՈՒՆ. — Այսո՛, չի յուսար:

ՖԱՆԵՒԻ. — Ի՞նչ իրաւունքով հոս կը մտնէք: Ի՞նչպէս կը համարձակիք այս դուռը բանալ, և գողի մը պէս ներս մտնել... ի՞նչ եղենական զիտումով...: Կը տեսնէք որ հոս եմ... ըստ էի թէ հոս պիտի ըլլամ: Ճշղապահ եմ աղնակս չի: Եղուսովաննեցէք թէ այսքան արագ: Հարժիլս չէիք յուսար:

ԿԱԼՂԴՈՒՆ. — Իրա՞ւ, կը տեսնեմ որ շատ արթուն պահապահ մը զրած են հոս՝ իրենց զրան առջեւ: Անսնց պաշտպանը զո՞ւք էք:

ՖԱՆԵՒԻ. — Այսպէս ընկլու դուք կը ստիպէք զիս: Հեզնանքի բառ մը չըլլայ որ արտասանէք, Պարո՞ն: Եթէ ամուսնական պարկեշտութիւնս և կնոջական արժանապատութիւնս մէկդի զրած եմ, եթէ հոս կը գտնուիմ պատճառը դուք էք: Ատոր համար որչա՞փ կ'ատեմ ձեզի, այդ նուստութեան համար ի՞նչքան կ'արհամարհեմ ձեզի: Բայց երդում ըրտ էի որ ձեզի պիտի դիմացքիմ և ահա խօսքիս տէրն եմ: Բաէք, պատասխաննեցէք...: Ի՞նչ ընկլու համար հոս կուզտք, ի՞նչ տեսակ զէնք կայ զրպաննիք:

ԿԱԼՂԴՈՒՆ. — Քոյքս մինտեղուու: Կուզտմ, Տիանը առնելու կուզտմ պարզապէս...:

ՖԱՆԵՒԻ. — Սուտու: Ատոր համար ի՞նչ հարկ կար զիս շերտուան ժաման մէկին դալու: Անկեզծ ու ձշմարտախոս եւ զէք զո՞ւէ...:

ԿԱԼՂԴՈՒՆ. — Կ'աղանովցնեմ թէ Տիանը տանելու հկած եմ, պէտք է որ տեսնեմ աս սրիկան ալ, որ կը պահութի և վասի պէս կը վախչի ի՞նձնէ:

ՖԱՆԵՒԻ. — Զեզի չիերարիեած բաներուն մի՛ խառնուիք, վերջապէս, զուք որ այդ աղջկան եղբայրն էք: Զեր զիրքը, ձեր զայրոյթը և ամէն ի՞նչ չափազանցութեան կը հացնէք: ԿԱԼՂԴՈՒՆ. — Ո՞չ, սրիկի՞ն, խնդրոյ առարկան մեր պա-

տիւն է: Իմ ատելութիւնս ալ կայ ի հարկէ...: Ա՛ն, կ'առ
տեմ զինքը: Եթէ գիտառից թէ ի՞նչ...: Ընտանիքի աղ-
ջիկ մը անպատճելէն զատ, իր գործելու պայմաններն ալ
նկատողութեան առնուելու են...: Ասոնք աններելի են,
գարշելի են: Ասոնք ինձի կը վերաբերին, քանի որ ևս
ասոնց կոյր վկան եղայ, կ'ատեմ... կ'ատեմ զինքը...
որովհետեւ իմ բարեկամս էր, քաղաքավար կերպով կը
սեղմէր ձեռքս... և, ետեւէս, իր ոճիրը, պդգալի ոճիրը
կը գործէր...: Ինձի հետ ամէն տեսակ կեղծաւորութիւն
կ'ընէր, իմ անլրանիկ սիրոյս ալ կը հետաքրքրուէր ու
տեսակցութիւններս կը զիւրացնէր...: Ա՛ն, դուք ատ
մարդը չէք ճանչնար, և չէք զիտեր թէ ինչեր ընելու կա-
րող մէկն է, ու կը պաշտպանէք զինքը, դուք: Սակայն,
խնդիր չէ, թող մեր աղջիկը մեզի յանձնէ և ևս զինքը
հանգիստ կը թողում:

ՖՈՒՆԻ.— Ուրեմն, այդ մոտադրութիւնը գործադրեցէք
և հեռացէք:

ԿՈՒԴԻՄՆ.— Ո՛չ...,

ՖՈՒՆԻ.— Այո՛:

ԿՈՒԴԻՄՆ.— Սինդքո՞րը... վա՛տը...: Զեզի* տուաւ
այդ պաշտօնը: Հո՞ն է սենհակին մէջ փակուած, հո՞ն են
երկուքն ալ, կոմի սենհակը... լոկի՞ր բան, ազառ՝ գործ,
(Պոռալով) վա՛տ, ինչո՞ւ չես համարձակիր գոնէ անգամ մը
երես ցոյց տալու...: Այդ տեսակ բաներ ընելու կարող
մարդը, կիներուն ետեւը պահուըտողը, անոնց ան ու զողը
շահագործող մարդը մինչև իսկ ապտակուելու արժանի չէ:
Գոնէ ձայնս կը լոէք... վատողի...: (Դուռը կը բացուի:
Արմօրի գուրս կ'ելի): Շատ աղէկ, գոնէ այսքան... զիր-
ժապէս...:

Ե. ՅԵՍԱՐԱՆ

ԱՐՄՈՐԻ, ՋԵՂԱՔ, ԿԱՍԴԱՌԻ, յեռյ ՏԻԱՆ.

ՅԱՆՆԻ (Պոռալով).— Դուրս մի՛ ելլեր, զգուշացի՛ր:
ԱՐՄՈՐԻ.— Ի՞նչ կայ: Այսքան աղմուկ հանելու ի՞նչ-
պէս կը համարձակիք, նորատի բարեկամ...: (Առաջ կր-
զայ, կուրծքը տեղադր, ձեռւերը գրպանը՝ Տիանը ետեւէն կը
վազէ):

ԿՈՒԴԻՄՆ.— Վերջապէս երես կը ցուցնե՞ս, Տիան,
եսկոյն հետա պիտի զատ:

ՏԻԱՆ.— Ուրիշի հրամաններուն չեմ հնազանդիր ես:

ԿՈՒԴԻՄՆ.— Պարո՞ն, կը ստիպեմ որ քոյրս մեզի վե-
րադարձնէք:

ԱՐՄՈՐԻ.— Երբ մինակնիս ըլլանք, պէտք եղած բա-
ցաւրութիւնները պիտի տամ... բայց ո՛չ թէ հոս... ո՛չ
թէ այս երկուքին առջեւ...:

ԿՈՒԴԻՄՆ.— Ա՛լ բացաւրութիւն տալու խնդիր չկայ:
Անգամ մըն ալ կը հարցնեմ, պիտի թողո՞ւս որ քոյրս հետա
դայ...:

ԱՐՄՈՐԻ (Պարզապիս).— Պէտք եղած պատասխանը
տուաւ թէ՛ իմ և թէ՛ իր կողմէն:

ԿՈՒԴԻՄՆ.— Ուրեմն, գոնէ գոհացում մը տալ կ'ու-
զե՞ս... կ'ուզե՞ս մենամարտիր հետա:

ԱՐՄՈՐԻ (Աւսերը ցնցելով).— Բացարձակապէս ո՛չ, կը
մերժեմ...:

ԿՈՒԴԻՄՆ.— Ուրեմն պիտի ստիպեմ որ մենամարտիս:
(Արմօրին կոդմը կը դառնայ: Գրպանէն ատբանակ մը կը
հանէն եւ նօսն կ'առնէ: Երկու կիները միանգտմայն նիշ մը
կ'արձակին, եւ երկուէր համանման շարժումով մեկը Արմօրի
ազ կողմէն, միւսը ձախէն կուզան առջեւը կը կայնին իրենց
մարմնովը զայն պատասխելու: Կասդն ատբանակը վար ի-
շեցնելով բարձրաձայն կ'աղաղակէ հիզնական ու կատաղի
շետով մը:) Հիանալի՛ բան... երկուքը մէկէն: Երկուքն
ալ կուրծքից վրայ...:

ԱՐՄՈՐԻ (Աւժգնութեամբ մէկդի կը հետ երկու կիները եւ
երեսը ցոյց տալով).— Մի՛ հայհոյէք Պարոն...: Անոնց ա-
րարքը աւելի գեղեցիկ է քան ձեր վարմունքը:

— 130 —

ՏիԱՆ. (Պոռալյով եւ երկուէին մեջտեղը կայնելով). — Բաւական է, կազդո՞ն... բաւակա՞ն է...: Ասրձանակը վա՛ր դիր...: Երբ վար դնես, պիտի խօսիմ, (Խորք գտնուող սեղան մը ցոյց տալով) Աա՛ սեղանին վրայ դիր... հոն..., հօսի՛ կ'ուզեմ..., Մարիկ ըրէք:

ԿՈՍԴԹՆ. (Վարանելէ ետքը). — Ազէ՛կ, վար կը դնեմ...,

(Զենքը կը դնէ սեղանին վրայ՝ բայց իրեն մօս տեղ մը, որ չըլույ թէ յափեսակեն):

ՏիԱՆ. (Այբուլը մեկ կոլմ առնելով). — Հո՛ս եկուը, սեղանէն հեռու...:

ԿՈՍԴԹՆ. — Ի՞նչ պիտի ըստս: Հետո գալու որոշո՞ւմզ:

ՏիԱՆ. — Ռարած գարչելի՛ բան է, պիտի ըսեմ..., ի՞նչ անուն տալու է քու այդ վարմունքիդ չեմ գիտեր...,

ԿՈՍԴԹՆ. — Իսկ ես՝ շատ ազէկ գիտեմ թէ՝ քու վարմունքիդ ի՞նչ անուն տալու է:

ՏիԱՆ. — Եղբայր մը և քոյր մը ասա՞նկ կը խօսին:

ԿՈՍԴԹՆ. (Բարձրաձայն մեկուսի մեալ չուզելով). — Քեզի հետ չէ՝ գործս, այլ սիրահարիդ: Պէտք է թողու որ հետս գաս, այն ատեն ա՛լ վրէժինդրութենէ ես կը կինամ...: Կթէ ոչ...:

ԱՐՄԾՈՒԻ. (Խեւերը խաչաձեւելով). — Ի՞նչպէս որ կ'ուզէք:

ԿՈՍԴԹՆ. — Եթէ ո՛չ, չկայ աւելի ազդու բողոք որ բաւական ըլլայ բացատրելու թէ ինչե՛ր բնել որոշած եմ, Ամէն յոյս կտրի՛, Տիան, Չեր այդ սէրը հետեւանք չունի: Ասրձանակս վար դրի, աս կը նշանակէ միայն թէ յարմար ժամանակը հիմա չէ: Ո՛ւր որ այ ըլլայ, Պարո՞ն, վաղը, միւս օր, ուրիշ օր մը, ե՛րբ ալ ըլլայ, վատահ եղէք թէ ձեռքէս աղատելիք չունիք:

ԱՐՄԾՈՒԻ. (Խորեն ուըը բորուելով). — Հասկցանք...:

(Այնպէս կ'ընէ որ կարծես կազդոնը պիտի խեղդէ իր զովուած բարկութեան բոյր ուժով):

ՏիԱՆ. (Եճինիրէն ելած ուլարուն. կասդոնը ցոյց տալով). — Ահ, պիտի ընէ, ըսածը պիտի գործադրէ: Գիտեմ թէ

կ'ընէ...: Բայց պէտք է արգիլել...:

ՖԱՆՆԻ (Որ սրահին խորք նուռած եւ՝ դանդալ եւ պարզ տեսով մը). — Ո՛չ, պիտի չընէ՛...: Ես եմ օրինաւոր կինը որ կ'ըսիմ...:

ԱՐՄԾՈՒԻ. — Ֆաննի՛... ա՛խ ֆաննի՛... մի՛, մի՛ այդ պէս...:

ՖԱՆՆԻ (Կասդոնին մօս երբալով). — Բայց, չէք տեսնիր, չէք հասկնար ուրեմն թէ, որպէս զի անոնց երկուքին ալ ներեմ, ես, և ասանկ վայրկեանի մը ձեզի ըսելու համարձակիմ թէ «Թողէք, թողէք զանոնք», ըսել է որ ծշմարտութիւնն է աս: Սիրոյ ո՛չ մէկ ոճիր մը մահով չի պատճուիր...: Դուք զեռ շատ պղտիկ էք և այդ բանը չէք հասկնար...: Երթա՞նք, Պարոն, բոլորովին հեռանանք հոսկէ: Իրենց սիրոյն հանդէպ, այս սիրոյ բոյնին մէջ, չեմ հրամայեր, այլ կը պաղատիմ...: Դեռ ինչ պէտք է որ հասկնայիք... որ գթայիք իրենց, և ինծի ալ, վասն զի չեմ ուզեր որ չարիք մը ընէք անոր որ ընդունայն սիրեցի: Եւ եթէ չի բաւեր պաղատիլս և եթէ կ'ուզէք որ ծնրադրեմ ձեր առջեւ... պիտի ընեմ, ա՛տ ալ պիտի ընեմ:

ԱՐՄԾՈՒԻ (Արգիլու փուրալով). — Մի՛, ֆաննի... մի՛:

ՏիԱՆ (Վայրագ նիշ մը արձակելով). — Ահ, կը նախանձիմ ձեզի, Տիկի՞ն, ձեզի կը նախանձիմ այդքան վեհանձն ըլլայնուզ համար...: Այս կինը, Մարտէ՛լ, այս կինը պէտք չէր որ լքէիր, Վահմէ պարզապէս...: Անիկա ինձմէտ աւելի քաջասիրտ է, աւելի վեհանձն է... քեզմէ հրաժարելուն համար...: Ես կ'ամչնամ իր քով՝ այսքան տկար ըլլայուած...: Անո՞ր հետ պէտք էր որ ապրէիր: Անիկա կը սիրէ... Անիկա ինձմէտ աւելի կը սիրէ քեզ...: Օհ, Տիկի՞ն, որքա՞ն վիշտ պատճառեցի ձեզի...: բայց այսպիսի անձնուրացութիւն մը, զոհարերութիւն մը ընելու համար անշուշտ շատ մեծ հաճոյք մը զգալու էք...: Կը նախանձեզի ատոր համար...:

ԿՈՍԴԹՆ. (Այդ վայրկեանէն կ'օգտուի անոր ձեռք բռնիլու համար). — Ուրեմն, օրինակ ա՛ռ...: Բարձրացի՛ր մինչ

չեւ այդ վեհութիւնները . . . Ահա կը տեսնեմ, կը զգամ որ
պիտի սկսիս լուսաւորուիլ և ուղղութիւնն գալ . . .

Տի՛ԱՆ.— Թերեւս, Կասղոն, թերեւս . . .

ԿԱՍԴԻՆ.— Ուրեմն եկուր, կը տեսնես ո՞ր այդպէս կը
վայէ, հիմա գուն ալ կը հասկնաս:

Տի՛ԱՆ.— Այո՛ . . . Բայց քիչ մըն ալ . . . քիչ մըն ալ
կեցիր . . .

ԿԱՍԴԻՆ.— Տի՛ԱՆ, գեղեցիկ զործ մը ըրէ . . . քու աղ-
նուականութիւնն ապացոյցը տալու մի՛ վարանիր:

Տի՛ԱՆ.— Կեցի՛ր, Կասղոն . . . Պիտի ջանամ . . .

ԱՐՄՈՐԻ (Ու թեւեր խաչաձեւ վեհանձն եցուածք մը
ունեէ).— Տի՛ԱՆ, ի՞նչ կը հանափեն. այդ խօսքերը . . .
Զարհուրած և նկուն կը մնամ հանդէպ այս անաւոր տեսա-
րանին, որմէ ևս կ'ուզէի խուսափիլ ամէն զնով, և ահա՛
դուն, զո՞ւն կը տկարանաս . . . Պո՞ւն ինձմէ զատուելու
խօսք կ'ընես . . . մինչդեռ ես այսքան կորով ցոյց կուտամ:

(Տիհանին մօտեցած է անձկուրեամբ՝ իբրև մեկուսի խօ-
սելու համար:)

Տի՛ԱՆ (Յարձրաձայն).— Ի՞նչ ընենք, միշտ զուշակած
էի թէ անկարիլի՛ բան է . . . աեր շուրջը չափազանց սէր ու
չափազանց ատելութիւն կար, Յայտնի էր թէ աղտառում
չկար, ելքի ճամբայ չկայ . . . Այս կնոջ հանդէպ, բան մը
չեմ կրնար ընել . . . Պարտուած եմ . . . Կասղո՛ն, պատաս-
խանէ՛, որոշուած է: Հսածդ համաձայն է զիտաւորու-
թեանդ, եթէ հետդ չգամ, իրմէ՛ պիտի առնեն վրէժդ:

ԱՐՄՈՐԻ (Ահաբեկած՝ Տիհանին).— Այդ խօսքերաւն մի՛
հաւատար . . . Շանթած է ըրածը, պարապ սպառնալի՛ք . . .

Տի՛ԱՆ.— Ո՛չ, չեմ վիճարանիր, միհայն հասկնալ կ'ու-
ղեմ . . . ելքը կը հաշուեմ . . . կ'ուզիմ ճշդել . . .

ԿԱՍԴԻՆ (Վոյոր կորովով եւ Արմօրին ցուցնելով).— Ո-
չի՞նչ, ոչի՞նչ պիտի կրնայ փոխել տապարութիւնս, Երկաս-
րանութեան մը առջեւ կը գտնաւինք . . .

(Քանինի՛ լուռ, կեցեւ է ինձ իր մեջ կծկուած: Կարծես ոչ
կը լրեսէ՛ միշամելու պատրաստ:)

ԱՐՄՈՐԻ (Պոռքկալով).— Ա՛յ այսքանը չափազանց է . . .
չափազանց . . . Դո՛ւրս ելիր հոսկէ, Պարո՞ն . . . Դուն ալ,
ե՛ս ալ զուրս ելլենք . . . : Բոլոր ըսածներդ կ'ընդունիր,
բայց ո՛չ ասոնց առջեւ: Եկո՞ւր, եկո՞ւր, կ'ընդունիմ ա-
ռաջարկդ . . . պիտի մենամարտինք . . . ի՞նչ որ ալ ըլլայ . . .
Ա՛յ բաւական է որքան անզզայ ցոյց տուի ինքզինքս . . .
Երկուքնիս մինակ դուրս ելլենք, թող վերջանաւ:

(Տիհան կը միջամտէ, և թեւը կ'երկնցին՝ Մարսկին կուշ-
ին դպշելու ասինան:)

Տի՛ԱՆ.— Ո՛չ, ո՛չ, հանդարտէ՛, Մարսէլ: Իս ալ հիմա
բան մը պիտի հարցնեմ քեզի և ապա պիտի մերջանայ:
(Կը տեսնուի որ խօսելու կը վարանի, իբրև լիովուրինինը
ամփոփելու համար, լիսոյ անինուն նիզով մը, ըրունքը դոլ-
դողալով) Կրնա՞ն, առանց ստելու, այո՛, կրնա՞ն հաստատել
թէ զի՞ս աւելի սիրած ես, թէ զիս աւելի կը սիրես: (Եւ
այս միջոցին, ոտի վեալ՝ զլուիր երկու ձեռքնուն մէջ, ա՛լ
բան մը շտեսնելու համար, կը սպասէ պատասխանի: Վայր-
կեան մը ընթանուե զարմացում կը տիրէ, անձկալից լու-
թին մը եւ վարագ տնանութիւն մը: Հղբայրը հովի կ'երայ
գրերի զարցացած ապատալքած այս հարցումէն, եւ կը դիտ
Տիկ. Արմօրին՝ արգանատանենով: Տիկ, Արմօր՝ ամբար կը
սպասէ: (Եթակէ, Մարսէլ, ըրմինեին կը բնած ներին անդ
անձկու թեան մը մատնուած է:)

ԱՐՄՈՐԻ (Մեկեն ի մեկ).— Այո՛, կը հասկնամ, ան-
գութ պարագային հակառակ, կը հասկնամ թէ ի՞նչ ըսել
կ'ուզես: Այդ խօստովանութեան նուիրագործումը, սոսկալի
ապացոյցը կ'ուզես՝ այս երկու էակներուն առջեւ: (Լու-
թին) Արդ՝ պիտի տամ այդ վաւերացումը: Այո՛, Տիհանէթ,
այո՛, սոսանց վարանելու, անոնց ներկայութեանը, իմ բո-
լոր անկեղծութեամբս, հոգիիս բոլոր ուժովը կը հաստատեմ
թէ քեզ, քեզ աւելի սիրած եմ: Քու կեանքդ իմինս մէջ
ձուլեցի, և անոնց առջեւ, ինչպէս մահուան առջեւ, աւե-
լին պիտի ըսեմ: «Տիհա՞ն, քեզ կը պահեմ, և իմ յօժար կամ-
քոյս, երրիք պիտի չզատուիմ քի՞նէ:»

(Այս խօսերը վայրագուե կ'ըսէ, իբրև թէ կը խոյանայ
իւ առջեւ ելլող խոնդոտին վեալ: Ցեոյ, վայրկեան մը ջան

շախուած կը մնայ իր խօսերուն ազդեցութեան տակ: Անոր խօսած ատենք երկու կիներուն գեմքը, միանգամայն, կ'արտայացեն հալրնդրէմ զգացումներ: Տիանին երեսը նեղինեւ պայծառ ու երջանկութենք լուսաւող կ'երեւայ: Ֆաննիին երեսը կ'ձկուած է ամենեն անոելի վիշտով իր կամքեն աւելի զօրաւոր հառաջ մը կ'արձակէ եւ իր մարմինը արսուեն վեր բարձրացած է: Նորէն կ'իյնայ արուին մեջ:

ՏիԱՆ. — Ի՞նչպէս կրցար ըսել ասիկա... կրցար ըսել կնոջդ առջեւ, որ վայրկեան մը առաջ քու կեանքիդ համար կը պազատէր: Միթէ պէտք է որ զիս սիրես, Այդ խօսքէն ետքը, ա՛հ, ալ բան մը լսել չեմ ուզեր: (Դնա դեմքին վրայ պարզութիւն մը կը ծաւալի) Տիկին, գլուխնիդ մի՛ ծոէք: Անգութ, անազորոյն վարուեցայ, բայց ձեզի պիտի վերադարձնեմ զինքը... Զեզի վերադարձնելու համար էր...: (Ֆանկած նիշ մը կ'արձակէ) Տեսէ՛ք... առ սէք... սա զուոր նայեցէք...: Տեսէ՛ք, բայց տեսէք կ'ըսեմ... սենեակին մէջը:

(Ֆաննի, կասդոն, Արմօրի բնազդաբար ես կը դառնան իւ կ'երան դեպ ի սենեակին բաց դուռը, զոր մատով զայց կուտայ Տիան: Տիան նարդիկ շարժում մը կ'ընէ դեպ ի ես:) **ԿՈՄՊՈՆ.** (Անենակին ներա նայելով). — Ի՞նչ կայ, ի՞նչ տեսաւ, իենթեցա՞ւ...:

ՏիԱՆ. — Ո՛չ, կարծածիդ չափ խենթ չեմ...: Հիմա շատ խելոք պիտի ըլլամ:...

(Կը մօսենայ սեղանին, ուր կասդոն դրած էր ատենակը, արագօրէն ձեռք կ'առնէ, ծածկելով, լեռոյ կոճակը բովը կը վարձնէ: Ատենանակին ձայնը կը լսուի: Բովը կը վագենի: Տիան արդէն զետին կ'երած է:)

ԱՐՄՕՐԻ. — Տիան, Տիան, ի՞նչ ըրիր: Կարելի՛ բան է... ձագուկս, իմ սիրական Տիանս...: Վերաւորուեցա՞ր, որ տեղէդ... ըսէ՛, պատասխան տուր...: Աստուած իմ:

(Անոր վրայ կ'իյնայ, Տիան խզդուկ ձայներ իր հանէ, Մարմինը կը ցնցուի:)

ԿԱՍԴԱՆ. — Տիան... սիրելի քոյլու...:

ԱՐՄՕՐԻ. — Մարդասալուն... Մէկզի կեցի՛ր, մարդասալն, իթէ ոչ քեզ կը սպաննեմ...: Օզնութեան կանցէք, զոնէ, սրիկայ...: Ֆաննի՛, կանչէ՛, Աստուածոյ սիրուն...: Ճայն տուր: Բժիշկ մը... չո՛ւառ...: (Ֆաննի գուորը բանայ խելայել եւ կը կանչէ: Կասդոն դրւու կը վազի) Խանդակը զա՛րկ...: (Ֆաննի գանգակը կը զարնի: Արմօրի խոր կը տանի երկան արոտին վրայ) Տիան, սէրս... հուս...: (Ֆաննիին) օգնէ ինծի...: այո՛, ներքնակը...: Տակէ՛... ո՛չ, կը ցացնես, կեցի՛ր, թո՛ղ...: Ա՛հ, ձեռքուս մէջ պիտի մեռնիս...: Կարմիր վրդուր կ'ելլէ բերէն, կը տեսնիս...: անունի՛ բան է, անունի՛...: Ա՛լ չի արդիր...: Բայց չեմ ուզեր որ մեռնիս...: Պիտի վրկենք մեզ, սիրելիս...: Բան մը չէ, պիտի տեսնես...: պարզաւէն վերաւորուեցար, ահա այսչափ...: Դարձեալ քու բատկի շրթունքներդ պիտի համբուրիմ, գեղեցիկ ձականդ չէ...: Հոս եմ, ձագուկս...: Երջանիկ պիտի ըլլանք, խոսք ուստամ քեշի...: (Տեսների որ Տիան անօար է, յուսահաւթեամբ կը վղձիի, կաւլա): Համակ սէր և համակ հրացոյ էր...: Աւ մենք չորսս, հինգս միացանք զայն մեռնելու համար, ե՛ս իմ սիրուս, զուն քութովզ, անոր ատելութեամբը...: (Փանդոկին ծառանիեր հնարարախ ըլ մենան իւ կը կենան երկշան մը՝ սիմին վրայ) Ներս մտէք, մէկէ՛ք...: Անիկո խեղճ վարրիկ սիրուն աղջնակ մըն էր, չքնազ հողի մը...:

(Այս հեծինայ գրեկուն)

Ա.Ա.Բ.Ա.Պ.Օ.Ը. Կ.Դ.Զ.Ն.Հ.



"ԿիհեթէՄՊԷՐԿ" ՄԱՏԵՎԱՇԱՐԻ
ՆՈՐ ՀՐԱՍՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎԻՋՈՐ ՄԱՐԿՐԻԹ

"ՄԱՆՉ-ԱՂՋԻԿՈ"

125 ԴՐ

ԱՌԵ ԲՐԵՎՈՅԻ

"ՄԱՆՈՆ-ԼԵՍՔՈ"

100 ԴՐ

ԿՈՍՄ ՏՀ ԿՕՊԻՆՈՅԻ

"ԹԻՒՐՔՄԵՆՆԵՐՈՒ ԿՈՒԻԼՈ"
(Պուլամ Հիւսէինի արկածները)

30 ԴՐ

*** ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Ե ***

ՀԱՆՐԻ ՊԱՅԱՅԵԼ

"ՄԵՐԿ ԿԻՆԸ,"

Կեղրոնառեղի Զալութիս, Էսկի-Բայրա խան
10—11 Կիև-ԲՄՊկրկ.

Մեծաքանակ պնողներու կարեւոր զեղչ:

